









ԳՐԱԿԱՆ ՑՈՒՔԵՐ

5

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

ՍԱՐՍՈՒՌՆԵՐ - ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ

(ՀԱՏՈՒԱԾՆԵՐ)

ՎԵՆԵՏԻԿ - Ս. ՂԱԶԱՐ

ՄԻԻԹԱՐԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ



ԳՐԱԿԱՆ ՑՈՒՔԵՐ

5

---

Հրատարակութիւն  
դպրոցական գործածութեան համար, պատրաստ-  
ուած գրական եւ դաստիարակչական պահանջներու  
համաձայն:

---

ԳՐԱԿԱՆ ՅՈՒՔԵՐ

5

A  
46826

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

ՍԱՐՍՈՒՌՆԵՐ - ՅԵՂԻՆ ՍԻՐՏԸ

ՀԱՏՈՒԱԾՆԵՐ




ՎԵՆԵՏԻԿ - Ս. ՂԱԶԱՐ

1944







Ромеоты Яковлевич

# ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

(1884 - 1915)

## ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Դանիել Չուպուգֆեար, գրական անունով կոչուած *Դանիէլ Վարուժան*, մեր այն նահատակ բանաստեղծներէն է՝ որ սահմանուած էր իր բնութեան խառնուածքով իսկապէս մեծ դէմք մ'ըլլալու ազգային գրականութեան մէջ:

Ահա իր կենսագրական գլխաւոր գիծերը, զոր կու տայ ան իր մէկ մտերմական նամակին մէջ, գրուած Թէոդիկին («Ամէնուն Տարեցոյցը», 1909):

«Յնած եմ 1884ին Սեբաստիոյ մօտ Բրֆնիկ գիւղը, ուր անած է մանկութիւնս, ուղիներուն տխուր հովանիներուն տակ երագկոտ, կամ գետեգերբներուն վրայ բաղերուն քար նետելով անանկօրէն:

Դեռ հազիւ ես քիբեռնիկներ որսալու հասակիս մէջ՝ հայրս պանդխտած է Պոլիս, իսկ մայրս ձմեռնային երկար իրիկունները՝ քոնրատունը նստած՝ երեսակայութիւնս օրօրած է *Ենիչէրիներու* եւ գայլերու պատմութիւններով, երբ Մէյրէզումի հովը կու գար բուխերիկին մէջ մերթ ոռնալ եւ մերթ դելի ձագի մը նման լալ:

Գիւղին դպրոցը հազիւ սկսած եմ ժամագիրքը կարդալ սորվիլ՝ զիս տարած են Պոլիս 1896ի կոտորածի օրերուն, ուր հայրս արեան սարսափին մէջ փնտռելէն յուսահատ՝ բանտին մէջ գտած եմ այն տխուր օրերուն ստօրէն ամբաստանուած:

Երկու տարի յաճախած եմ Սագըզ Աղանի Մխիթարեան դըպրոցը, յետոյ Քաղկեդոնի վարժարանը՝ ուր երկար ատեն պատանկութիւնս երագած է ընդմէջ Մօտայի ծովափին եւ Դուրեանի ոսկորներուն յիւսկիւտար»:

Արձակուրդներու շրջանին կ'երթար հօրը քով *Խաւեար Խան*, ուր հայ պանդուխտներու քշուառ կեանքին ակնաստես կ'ըլլար եւ իր սրտին մէջ կը գգար պանդխտութեան ցամ ու տառապանքը՝ որոնց արձագանգը կը գտնենք յետոյ իր երգերէն օր. *Հիւանդ է, եւ կարօտի նամակ* կտորներուն մէջ:

Շնորհիւ Հ. Արիստակէս Գասեանտիլեանի\*, — որ պատանի վարուժանին գրական նախափորձերը սրբագրած եւ առաջնորդած է, եւ որուն հանդէպ ան միշտ խոր երախտագիտութեամբ կապուած էր —, 1902ին կ'անցնի Մուրատ-Ռափայէլեան վարժարան, ուր կը կատարելագործուի իր ուսումնական զարգացումը եւ մանաւանդ հայերէնը: Վեներտիկ՝ իրբեւ գեղարուեստական միջավայր, իրբեւ երաժշտութեան, լոյսի եւ գոյնի փառք, եւ մեծ արուեստագէտներու՝ մանաւանդ *Թիւթորեթթոյի* եւ *Թիցիանոյի* գործերուն քանգարան, անոր վառ երեւակայութեան վրայ մեծապէս կը ներգործէ: Հոս է որ նա անցնած է նաեւ իտալացի մեծ բանաստեղծներու հոգին եւ արուեստը, որոնց ազդեցութեան հետեւեր եւս կը գտնենք իր քով:

Շրջանաւարտ ելլելով 1905ին, կը դրկուի իրբեւ ճրի քոչակաւոր՝ Կանտի Համալսարանը, հետեւելու համար գրական, ընկերային ու տնտեսագիտական մասնաճիւղերուն: Կանտի մէջ, որ գործի եւ շարժումի փառք էր, վարուժան բանուորական դասակարգի եւ իրական կեանքի հետ սերտ շփում ունենալով՝ մօտէն կը անցնայ մարդիկն ու աշխարհը. եւ այս ծանօթութեան արդիւնք է իր փերքուածներուն, մանաւանդ «Հեքանոս Երգեր»ու մէջ յայտնուած չափազանց իրապաշտութիւնը: Համալսարանական ընթացքը աւարտելուն՝ 1909ին կը վերադառնայ հայրենի գիւղը, ուր վերստին իր մէջ կ'արթնան գիւղական կեանքի հօր բնագոյն ու տպաւորութիւնները, եւ որոնց արդիւնք է «Հացին Երգը»: Մինչեւ 1912 քուականը կը մնայ հոն, կ'ամուսնանայ ու կը գրադի միանգամայն ուսուցչութեամբ Եղուկիոյ եւ Սեբաս-

\* Տեսուչ Գաղկեղանի Միլիթարեան վարժարանին:

տիոյ մէջ: Այդ քուականին՝ դառնալով Կ. Պոլիս, կը ստանձնէ Ս. Գր. Լուսաւորիչ վարժարանին տեսչութիւնը մինչեւ 1915. միաժամանակ կեանքն ու ոգին կ'ըլլայ Օսմանեան մայրաքաղաքին մէջ ազգային գրական շարժումներուն իր եռանդուն գործունէութեամբ: Յ. Ճ. Սիրունիի աջակցութեամբ կը հրատարակէ 1914ին *Նաւասարդ*՝ գրական եւ գեղարուեստական տարեգիրքը, որուն կը մասնակցին ժամանակին լաւագոյն գրական դէմքերը: Մշակութային այս տաք մթնոլորտը, զոր ան ստեղծեց Կ. Պոլիս, միացած ուժերով ուրիշներու, երկար չտեսցէ եւ 1915ի ապրիլ 24ին հայ մտաւորականութեան դէմ հանուած մահուան դատաւնիւրը՝ վերջ տուաւ անոր ազատութեան, խնկարոյր արեւուն հետ մեռցնելով իր մէջ գրական գեղեցիկ ծրագիրներ:

### ԳՈՐԾԵՐԸ

Վարուժանի գրական գործունէութիւնը կարն ժամանակամիջոց մը ունեցաւ, այսինքն 1905-1915 տարիներու շատ ամփոփ շրջանը. այնուհանդերձ ան քոյուց բաւական գործեր: Առաջին հատորը եղաւ.

**ՍԱՐՍՈՒՌՆԵՐ** (1906), նախապէս հրատարակուած 1905ի «Գեղունի»ի էջերուն վրայ: Հոս վարուժան իր արուեստի սկզբնաւորութեան մէջ է. եւ ո՛րքան ալ մտածութեան կողմէ հարուստ եւ աշխատուած կտորներ կու տայ, սակայն կը պակսի անոնց արուեստի վերջնական կատարելութիւնը՝ լեզուի եւ արտայայտութեան տեսակէտով: «Մուսային» ուղղուած *Ֆերքուածով՝ ցոյց կու տայ բանաստեղծութեան հանդէպ ունեցած իր բարձր գաղափարը: Կ'երգէ ընդհանրապէս մարդկային տառապանքը, քշուառութիւնը, մեղքին եւ չարութեան հետեւանքները, եւ այդ անկումներու եւ խեղճութեան հանդէպ իր կարեկից հոգւոյն ազապատանքը (տես *Զիւնէ դազաղը, Տղաք ներեցէք, Մոխիրներու առջեւ, Մուրացիկը* եւն.)։ կը բարձրանայ նոյնիսկ կեանքի ու մահուան պայքարին, ունայնութեան եւ յախտեանականութեան*

վսեմ գաղափարներուն (տե՛ս *Յաւերթութեան սեմին*, որ իր գեղեցկագոյն *ֆերքուածներէն* է) :

Երկրորդ գործը եղաւ, առանձին պրակով մը հրատարակուած, **ՋԱՐԳԸ** (1907), որ 1896ի մեծ Սուգը կ'ոգեկոչէ իր ահաւոր իրականութեամբը: Այս պրակը յետոյ երեւցաւ նաեւ «Յեղին Սիրտը» հատորին մէջ:

**ՅԵՂԻՆ ՍԻՐՏԸ** (1909), վարուժանի ազգասէր հոգւոյն հըօքը նիչն է՝ երգուած օտարութեան մէջ: Իբրեւ ներքին բաժանում՝ ունի հետեւեալ մասերը. *Բազինին վրայ*, *Կրկէսին մէջ* եւ *Դիւցազնավէպեր*: Առաջինին մէջ հեղինակին նպատակն եղած է ընդհանուրի մէջ պատկերացնել հայ ժողովուրդին ողջակիզումը հանուած գոհի բազինին վրայ, անլուր տանջանքը եւ մահը՝ տեղահանութիւններով, հրկիզումներով, սովով եւ ջարդով: Երկրորդին եւ երրորդին մէջ կ'երգէ հայ ժողովուրդի ընդվզումի ոգին՝ իրեն դէմ կատարուած խժոժական անարդարութիւններուն համար, արինի բողոքը եւ վրէժխնդրութիւնը, հողէն վերածնած հայութեան տենչը դէպի կեանքը պայքարելով թշնամիին դէմ:

Սակայն հարկ է ըսել թէ բանաստեղծը գաղափարային խիստ միութիւն պահած չէ այս հատորին մէջ, դնելով հոն խառն ուրիշ կտորներ ալ, որոնք կապ չունին այդ ընդհանուրին մէջ դիտուած ծրագրին հետ:

**ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ**-ուն մէջ (1912), որ անոր իրապաշտ արուեստին հարագատ արտադրութիւնն է, ան կ'երգէ հեթանոս բարբերն ու քրիստոնեայ դարերուն նիւթապաշտ ձկտումները եւ մարդկային հոգւոյն պայքարը նիւթին դէմ: Առաջին մասը՝ *Հեթանոս Երգեր* խորագրով անջատուած միւսներէն, հեթանոս աշխարհի կեանքին պատկերն ըլլալու երեւոյթն ունի, սակայն անկատար իր յղացումի ամբողջութեան մէջ. կը վերջանայ *Հարճը* վիպերգութեամբ՝ որ միանգամայն կը կազմէ երկրորդ մասը: Երրորդը՝ *Գողգոթայի ծաղիկներ*, ուր դարձեալ պատկերներ կու տայ իրական կեանքէ հիւանդ եւ նիւթականացած մարդկութեան՝ որ ինք-

գինքը նորոգելու միջոցով կը տուայտի նոր «արշալոյսի մը երկունքէն բռնուած»։ — Այս հատորին մէջ ալ կը պակսի գաղափարային խիստ միութիւնը, ու նիւթերը աշխատուած չեն, ոչ դասաւորումի եւ ոչ ալ յղացումի տեսակետով։

**ՀԱՅԻՆ ԵՐԳԸ** վերջին գործն է, կիսատ մնացած՝ որ բախտով բուրբ գրաքննութեան պաշտօնեաներու ձեռքէն փրկանաւորուելով կ'ազատի։ Բանաստեղծը հոս դաշտային աշխատութիւններու նկարագրութիւնը կու տայ՝ հուսկ երգելու համար *Հացին երգը* հայրենի սեղանին շուրջը հաւաքուած. բայց վարուժան չհասաւ ամբողջացնելու գայն. իր ծրագրին մաս կը կազմէին դեռ հետեւեալ նիւթերը. *ալիւր, ախուր, թթխմորը, փուրը, հայրենի սեղան* եւ *Հացին երգը*։ Իր այս հատորը՝ գաղափարի միութեան կոզմէ լաւագոյն գործն է, սակայն կտորները, վերամշակումի պակասէն, անթերի չեն արտայայտութեան եւ արուեստի տեսակետով։

### ՎԱՐՈՒԺԱՆ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ-ԲԱՆԱՍՏԵՂԾ

Վարուժան՝ Ալիշանէն վերջ հզօր երեւակայութեամբ, գրական մեծ կարողութիւններով օժտուած, եւ մոգիչ արուեստովը՝ քէ-եւ ոչ անթերի՝ մեր նշանաւոր բանաստեղծներէն է։ Բախտն ունեցած ըլլալով՝ ստանալու գրական լուրջ պատրաստութիւն եւ միանգամայն խոր ծանօթութիւն միջազգային դասական եւ նոր գրականութիւններու, եղաւ մին մեր մէջ քիչ յայտնուած այն բացառիկ դէմքերէն՝ որոնք գրականութեան կը մօտենան գիտակից նուիրումով։

Վարուժանի մէջ դասականէն կայ արուեստի ըմբռնումը, իսկ երոպական նոր գրականութիւններէն՝ միութիւնը ու մանդիկ, խորհրդապաշտ եւ իրապաշտ դպրոցներու, եւ իւրացումը մանաւանդ իր դարու ոգիին՝ որ *գաղափարապաշտութենէ* դէպի *նիւթապաշտութիւն* եւ *զգայապաշտութիւն* կը հակեր։ *Սարսուռներէն* մինչեւ *Հեթանոս երգերու* ստեղծագործութիւնը եւ

Ժամանակաշրջանը՝ կ'ապացուցանեն անոր մէջ այս մեր մատնանշած յեղաշրջումը:

Բանաստեղծութիւնը վարուժանի քով՝ միացած է շատ սերտ կերպով անոր արուեստին հետ. ու այս պատճառաւ *արուեստագէտ-բանաստեղծ* կը կոչենք զինքը: Սակայն այդ երկու տարբերը, այսինքն բանաստեղծական ներշնչումն ու արուեստը, հաւասար աստիճանով չեն յայտնուիր իր մէջ եւ արուեստագէտն է որ աւելի գերակշիռ է. ապացոյց՝ այն կտորները, որոնց մէջ յանախ հռետորութիւն կը տիրէ քան ներշնչում եւ զգացում:

Իւրաքանչիւր ֆերքուած, յայտնի է թէ մէկ մէկ ամբողջութիւններ են, եւ որոնց մէջ բանաստեղծը կը դնէ միշտ նկարագրական շրջանակ, գաղափարի միութիւն եւ նպատակ մը՝ որուն կը ձկտի իրքեւ հետեւութիւն: Անոր բանաստեղծութեան մէջ նկատելի է նախ *Հոօր* ու *վառ երեւակայութիւնը*, հարուստ ուժեղ գոյներով, որոնք երբեմն արուեստով ալ կը սաստկանան, եւ որով իր ֆերքուածները կը ստանան կեանք ու շարժում. այս յատկութիւնը կը զգացուի աւելի նկարագրական կտորներու մէջ, ընդհանրապէս միշտ յաջող, ինչպէս են *Մեքենաները*, *Դադար*, *Սպասում*, *Կիլիկեան մոխրներուն առջեւ*, *Մարած օճախը*, *Զարդը*, *Զիւնէ դադարը*, *Մուրացիկը* եւն.:

Նկատելի է յետոյ *մտածութիւնը* կամ *զաղափարը*՝ որ գաւազան ժամանակներու եւ ազդեցութիւններու կնիքը կը կրէ, այսպէս հեքանոս աշխարհի, արեւելեան կրօններու, գաղափարապաշտ եւ իրապաշտ իմաստասիրական դրութիւններու, քրիստոնէական կարեկցութեան ու սիրոյ վարդապետութեան. որով վարուժանի բանաստեղծութիւնը կ'ունենայ գաղափարաբանական ընդարձակ հորիզոն մը: Այն կտորներուն մէջ՝ ուր տիրական տարրը մտածութիւնն է, կը զգացուի յայտնի ճիգ մը ընդլայնելու իր նիւթը վերլուծումով, ամբողջացնելու գայն դիտելով ամէն կողմէ, եւ ջանալով միշտ գաղափարականի մը վերածել (այսպէս *Լոյսը*, *Կարմիր Հողը*, *Բեզաս* եւն...): Սակայն ասոնց մէջ *զգացումը* նուազ քնական ու անկեղծ կը թուի, եւ տկար՝ իր թափին մէջ:

ընդհակառակն բունն է եւ զօրաւոր հայրենասիրական այն կարգ մը կտորներուն, ինչպէս նաեւ հոգեկան տառապանքը արտայայտող երգերուն մէջ՝ (այսպէս *Դիակի սայլը*, *Անիի աւերակներու մէջ*, *Հայրենի լեռներ*, *Դիւցազնի մը Սուրին*, *Վաղուան բողբոջներ*, *Ապրիլէլ*, *Կարօտի նամակ*, *Լքումը*, *Բանուորուհին* եւն.) :

Այս ամէնը միացած իր *արուեստադէտի* յատկութիւններուն՝ հանդիսաւոր եւ յորդագեղ արտայայտութեան, նկարակերտ պատկերներու եւ փոխարեքութիւններու նոյնութեան, յօրինուած քիւմուտի ու խնամուած ձեւին, լեզուական երաժշտականութեան՝ ստացուած բառերու նշգրիտ ընտրութեամբ եւ նարտար դասաւորումով, վարուժանի ոնը կը դարձնեն նկարչագեղ, կորովի, կեանքով բարախուն, ցայտուն եւ քանդակեալ :

Ան իր այս ոնը կը պարտի միջավայրին՝ ուր իր պատանելութիւնն ու երիտասարդութիւնը անցուցած է: Արդէն ինքն իսկ կը յայտնէ. «Երկու միջավայրեր ազդած են վրաս. վեներտիկը իր *Թիցիանոյով* եւ Ֆլանտրը իր *Վանտիքներով*: Առաջինին գոյները եւ վերջնոյն բարբարոս իրապաշտութիւնը յօրինած են վրձինս՝ գոր սնափառութիւնն ունիւմ քաթխած ըլլալու մի միայն հայրենի հողին որդան կարմիրին մէջ եւ իր ծովածուփ արեանը» (նամակ առ Թէոդիկ. «Ամէնուն Տարեցոյցը». 1909) :

Ուրիշ առքիւ մը ըսած է դարձեալ. «Ամբողջովին կը զգամ քէ վեներտիկը ազդած է վրաս իր գոյներու, ստուերներու եւ լոյսերու յարափոփոխ գանձերով. քաղաք մը՝ ուր առանց պատկերի մտածել կարելի չէ» (նամակ առ Վարդգէս Ահարոնեան) :

**ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ.** Դանիէլ վարուժանի մէջ սակայն կան նաեւ քերութիւններ, երկարաբանութիւն՝ որ առաջ կու գայ իր վերլուծումի նիզէն. հռետորական ձեւեր եւ ուռուցիկ բացատրութիւններ՝ որոնց տակ յանախ զգացումն ու գաղափարը շատ նուազ կամ տկար են, չափազանց յարում իրապաշտութեան՝ մարմնապաշտ եւ զգայապաշտ ըլլալու աստիճան, ինչ որ բանաստեղծական սլացքին, նրբութեան եւ ազնուութեան տուժել կու տայ :

Յայտնի են արեւելահայ մամուլին կողմէն եղած խիստ քնն-

նադատական դատափետումները Գ. Վարուժանի տափական շեշտ ունեցող ֆերթուածներու մասին:

Անշուշտ այլուստ ծանօթ են Վարուժանի հոգւոյն ազնուութիւնը, կրօնական զգացումներն ու կարեկից սիրտը հանդէպ մարդկային բշուառութեան, սակայն ակնարկուած իրապաշտական ցուցադրութիւնները՝ որքան որ պարզապէս արուեստի համար ալ կատարուած ըլլան՝ չեն կրնար արդարացուիլ, քանի որ ուղղակի կը վիրաւորեն մարդկային ու քրիստոնէական բարոյականը՝ վնասելով միանգամայն իր երգերուն գեղեցկագիտական շնորհին:

Արուեստի տեսակէտով՝ ունի կտորներ եւս որոնց մէջ արուեստը քիչ խնամուած է՝ չըսելու համար անտեսուած. եւ ասով իր արտադրութեան կը պակսի հաւասարութիւնն ալ եւ տաղաչափական անբերի կատարելութիւնը: — Այս թերութիւնները սակայն իր գրական արժանիքին եւ յատկութիւններուն ֆով՝ աննշմար կ'անցնին, ու ան կը մնայ միշտ Ալիշանէն վերջ մեր մեծ արուեստագէտ — բանաստեղծը, որ իր արտադրութեան բեզուն գանգանութեամբը, զգայուն եւ կորովի շեշտովը եւ արուեստի հըզօր տիրապետութեամբը՝ անտարակոյս պիտի պահէ իր արժանաւոր դիրքը գրական պատմութեան մէջ:

**ՕՏԱՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐ** եւ տպաւորութիւններ անպակաս են իր մէջ՝ որ կարդացած էր «Հնդիկներէն մինչեւ Հոմեր, ու Հոմերէն մինչեւ Մեդերլինքը»:

Այս իր վկայութեամբը Գ. Վարուժան արդէն ցոյց կու տայ իր ընդարձակ ծանօթութիւնը այլ եւ այլ դարերու եւ ժողովուրդներու գրական գեղեցկութեանց, որոնցմով նոյնացած էր իր երեսակայութիւնն ու յիշողականը: Սակայն Վարուժան իբրեւ տաղանդաւոր միտք՝ ինքնատիպ եւ անճական շեշտ մը գիտէր դնել այն իր արտադրութիւններուն մէջ եւս՝ որոնք օտար ազդեցութեան դրոշմը կը մատնանշեն: Նախասիրած հեղինակները, կամ անոնք՝ որոնցմէ կրած է ազդեցութիւն՝ են Լէոբարտի, Քարտուչչի,

Ատա Նեկրի, Վիկտոր Հիլյոյ, Վերհառն, Մեդերլինգ եւ Ալիշան՝ որուն հանդէպ մամուլանոյ խոր յարգանք կը սնուցանէ, ինչպէս կը տեսնուի «Ալիշանի շիրմին առջեւ» քերթուածին մէջ, գրուած պատմական խանդավառ գգայնութեամբ եւ պաշտամունքով անոր հանճարին. (տպուած նախապէս «Բազմավէպ», 1904, 244. յետոյ վերամշակուած «Յեղին Սիրտ»ին մէջ):

**ԼԵԶՈՒՆ** գոր կը գործածէ ան, ուր է եւ կը պարունակէ Բագրատունեան հայերէնի գանձերը, ոյժն ու դիւցազներգական շեշտը, սորված այդ մեծ հայկաբանին անգուգական քարգմանութիւններէն. կրած է նաեւ Ս. Գրքի գունագեղ եւ գեղեցիկ լեզուին ազդեցութիւնը: Իր հարուստ հայերէնին վրայ, գոր անտարակոյս կը պարտի Մխիթարեան միջավայրին՝ ինչպէս ճշգրտօրէն կ'անդրադառնայ Յ. Ճ. Սիրունի իր վերջին հրատարակութեան մէջ (*Դանիէլ Վարուժան, Պուքրէշ 1940*), ան կ'աւելցնէ նաեւ գաւառական բառամբերքը՝ յատուկ միգով մը գանձնաքարդիացնելու եւ խառնելու գրական լեզուին, անոր մէջ նոր կորով մը ներմուծելու դիտումով: - Միւս կողմէն գրաբարի ուժեղ ազդեցութեան տակ ձեւացած իր ոճն ու լեզուն՝ գերծ չէ բնականաբար գրաբարեան բացատրութիւններէ:

Տաղաչափական հարկի տակ կատարուած կրճատումներ ունի ինչ ինչ բառերու, օր. *գերեզմանոց, հոր'գոնին ժող'վորէն, յուսահատութիւն* եւն., ինչպէս նաեւ գործածած է *կը-ի պիտի-ի* գեղջուրը բաղաձայնով սկսած բայերու առջեւ, օրինակ *կ'յորդեն, կ'սրբէր, պիտ'չրանայ* եւն, նմանապէս օտար բառեր՝ որոնք անշուշտ կը կազմեն լեզուական կէտին մէջ իր մէկ ուրիշ քերթութիւնը՝ խաքարելով անոր լեզուին սահուն ներդաշնակութիւնը, միահարթ գեղեցկութիւնը ու փայլը:

Այնուհանդերձ ընդհանուրի մէջ Վարուժանի հայերէնը բազմակողմանի հարստութիւն ունի եւ մկուն է, կարող՝ արտայայտելու ամէն գաղափար ու զգացում, եւ պատկերացնելու ամէն տեսարան. հնչում է ու զօրաւոր եւ իր արտայայտութեան կերպին պէս բազմազան ու գունեղ:

Վարուժանի գործերուն ցարդ կատարուած հրատարակութիւնները՝ ընդհանրապէս բաւական անխնամ եղած են, որուն հետեւանձնով անոնց մէջ սպրդած են տպագրական շատ մը սխալներ, յատկապէս *Յեզին Սիրբա*-ին եւ *Հեթանոս Երզեբ*-ուն մէջ: Մենք ջանացինք այդ վրիպակներէն ամէնէն յայտնիներն հոս ուղղել, տարակոյսի տակ մնացածներն ալ մատնանիշ ընել ստորեւ ծանօթութիւններով՝ ընթերցողին առջեւ դնելով այն ձեւը որ մեզի հաւանական քուեցաւ, յարգելով բնականաբար հեղինակին քերթողական ազատութիւններն եւ նոյն իսկ անձնական վրիպակները:

Ահա մէկ երկու մուշ մեր ակնարկած սրբագրութիւններէն. *Ձեր քրտինքս ես* (Մայիս մէկ) ուղղեցինք՝ *Ձեր քրտինքն ես, ընդրիկ՝* ընթրիք, *պերճաստորդ՝* պերմաստորդ, *զանկ՝* գանկ եւ այլն:

\* \* \*


Գանիէլ Վարուժանի բանաստեղծութիւններէն ընտիր հատուածներու այս հրատարակութեան առթիւ՝ հարկ է ըսենք որ նախընտրութիւն տրուած է այն կտորներուն, որոնք դպրոցական գրասեղաններու վրայ օգտակար կերպով կրնան կարդացուի աշակերտներէն. եւ երկրորդ՝ ջանացած ենք լայն բռնել նաեւ ծաւալը՝ որպէս զի բանաստեղծին գրական արտադրութեան վրայ կարելի ըլլայ, հնարաւոր եղած չափով, լիակատար գաղափար մը ձեւացնել: Այս նպատակին հասնելու համար՝ ջանացած ենք իւրաքանչիւր գործին ներքին բաժանումն ու ձեւը եւս նոյն պահել:

Աշակերտներու դիւրութեան համար էջերուն ստորեւ նշանակած ենք բացատրութիւնը այն բառերուն կամ անուններուն՝ որոնք մեր կարծիքով մեկնութեան կը կարօտէին, քողով որ սուսուցիչն ինքը տայ մնացած դժուար բառերու եւ գաղափարներու բացատրութիւնները:

Հ. Մ. ՃԱՆԱՅԵԱՆ.

Ս Ա Ր Ս Ո Ի Ռ Ն Ե Ր





# Մ Ո Ւ Ս Ա Յ Ի Ն

— «Թեւեւրս, ուղիղ դէպի բարձունքը վրսեմ՝  
 Բնարըդ կ'ուղեն, կ'ուղեն քընարդ. երկընցո՛ւր:  
 Կը տրուիէ մէջս երգերու սաղմն. կը սպասեմ.  
 Ե՛րբ պիտ' տըրուի անոր ծնուցիչ քու համբոյր:

A 46826


Երգե՛լ կ'ուղեմ. — Թող սարսըռայ բընութիւնն  
 Մատերուս տակ, ինչպէս մօր ծիծն հոլանի՝  
 Մանկան առջի բընազդական դրպչելուն.  
 Եւ կեանքը Թող շըրթունքիս վրայ լուծանի:

Երգե՛լ կ'ուղեմ. — որոտներն ի՞նչ կ'ըսեն մեզ,  
 Կ'առնէ խօսք մ' հովն ամպէն, հովէն ալ՝ ջաղաց.  
 Բառ ունի աստղն. — երգել, երգել կ'ուղեմ ես,  
 Ձի կը խօսին երգով Բնութիւնն ու Աստուած:

Կ'ուղեմ ծովուն հետ սիրտ սրտի ես յարիւլ,  
 Իմ անհունիս մէջ այդ անհունը թաղել.  
 Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիւլ,  
 Եւ գլուխս էին գաղտնիքներուն դէմ բախել:

Գըրուած է Սէրն՝ վարդին, Հաւատքն՝ աստղին վրայ.  
 Չանոնք հեզել կ'ուղեմ քնարի շըրթունքով.  
 Կ'ուղեմ բնութիւնն յօրինել քոզ մը ծաղկեայ՝  
 Մտածման ամէն ձեւ իր ներքեւ քօղելով:

Տու՛ր, ո՛վ Մուսայ, տու՛ր այդ քընարըդ բընած.  
 Պիտ' իմին սիրաս, իմին աշխարհս ըլլայ ան՝  
 Ուր գաղափարն՝ պիտի բնակի՝ դերդ Աստուած,  
 Վե՛հ գաղափարն աչքերով բո՛ղոյ. Թո՛ղիչքով լա՛յն:



Անոր վերայ պիտի հալի խանդն հողույս,  
 Անոր վերայ պիտի սիրտս յար քըրտընի,  
 Ինչպէս կարմիր եւ սարսըռուն արշալոյս  
 Մը՝ սէղերուն, հասկերուն վրայ դարունի:

Պիտի այդ քնարը կապէ իմ շըրթներուն  
 Ժողովուրդին շըրթունքը հուր, սիրադին,  
 Եւ պիտի այդ համբոյրն ըլլայ բունն, անհունն,  
 Համբոյրին պէս՝ տըրուած ծովէն եղերքին:

Երգերն անոր պիտի պատմեն Սարաուռներ՝  
 Մարմնաւորուած իմ արիւնէս, շարժումէս,  
 Ներշնչելով տողեր, փուշի ահօսներ,  
 Ուր, հողմաւոր, պիտ՝ ծըլի վիշտն աղէկէզ:

Պիտի մռնչեն դարհուրանքները կեանքին՝  
 Մէ՛ջը սուղած՝ արդարութեան, բարութեան.  
 Սըրբազա՛ն քնար, պիտ՝ լարերն իր մըկըրտուին՝  
 Մարտիրոսուած եղբայրութեան աւազանն:

Ո՛վ սուրբ Մուսայ, Մուսայ մատաղ, լանջաբաց,  
 Կարծես դեռ նո՛ր ձրգած աստղէ օրոցքդ հուր.  
 Ո՛վ վարդ կոյս, դո՛ւ, ժողովուրդին խոստացուած,  
 Լայն սէրերու խոստացուած, քնարըդ տո՛ւր:

Երիտասարդ՝ բայց շուտ ճանչցած շատ բաներ՝  
 Գի՛րկըդ կու դամ երազելու առանձին.  
 Մէկդի թողած եմ ժըպիտ, խաղ ու պարեր,  
 Նորընձայ եմ գաղափարի աշխարհին:

Թերեւս, ուղիղ դէպի բարձունքըդ վըսեմ՝  
 Քնարըդ կ'ուղեն, կ'ուղեն քընարդ. երկընցո՛ւր:  
 Կը տրուիէ մէջս երգերու սաղմն. կը սպասեմ.  
 Ե՞րբ պիտ՝ տըրուի անոր ծնուցիչ քու համբոյր»:

Այսպէս ըսի: — Եւ պատասխանն աղէկէզ՝  
 Մուսան՝ վերէն հովին յանձնեց դէպ՝ ինձի.  
 — «Տենչիդ ըզգոյշ, այս քընարս է շինուած, տե՛ս,  
 Սեւ նոճիէ, փթթում մահուան աւելի:

Թըշուառ հողի, անոր լարերն են բերուած  
 Փետրուաբուած գանդուրներէն որբերուն.  
 Կ'երթան երգերն, հեւհեւալով, սըբընթաց,  
 Ուր որ կ'երթայ ոտքը բոպիկ՝ խեղճութիւնն:

Հեռո՛ւ ասկէ. — զխոցած ըլլաս՝ որ այս քնար՝  
 Քամահրանքով պիտ' անտեսեն ձերիններ. —  
 Զի օտարին ոսկո՛յն քով իսկ՝ ձեր դոհար՝  
 Աչքերնուդ շո՛ղ մըն ալ, ըստէս, չի ցայտեր:

Պիտի գոցէ իրենց ալիքը բուստերդ,  
 Եւ փուշերու, եղիճներու մոխիրով  
 Պիտի թաղեն կայծերն հողուոյդ բոցակերտ՝  
 Նըւաղներուդ ողբը քեզի՛ դարձնելով:

Հեռատեսէ՛. սպազաղ խիստ մըթին է.  
 Հեռատեսէ՛. դերեզման մ'է սպազաղ. —  
 Խանձարուրէդ պիտի օրոցք՝ մը չելլէ.  
 Պիտ' չըզբանես միջոց թռիչքիդ համեմատ:

Ժողովուրդի՞ն ըլլալ կ'ուզես՝ մօ՛րդ չեղած.  
 Ծնողքիդ արցունքը քու դարձիդ կը սպասէ.  
 Արեւմուտքի մէջ ծաղիկներդ ընձիւղած  
 Պիտի խորչակն Արեւելքի ազազէ:

Մըտածումի, ըզդացումի այս ճամբուն՝  
 Խինդի արեւը չէ սըփռած իր չէկ բաշ.  
 Հոն կը շրջի Արովեանի մ' հէդ ուրուն,  
 Հոն Դուրեանն է լացած, տըխրած Պէշիկթաշ:

Ի՛նչ կ'ուզես քնա՛րն, որուն շանթերը մէջի՛  
 Պիտի հաճոյ չըմըռընչեն շատերուն.  
 Որուն վրայի քօղն է սեւ քօղ մը խեղճի,  
 Թէպէտ ըլլայ մէջն արշալոյս մը շողուն:

1 Օրոցք. դրուած է զաւակի կամ ծնունդի իմաստով (պտբու-  
 նակողք պարունակեալի տեղ):

Ի՛նչ, այս քընա՞րը կ'ուզես, քնար սեւ փայտէ՛ . —  
Այս՝ վէրքերու դործի մըն է, այս է հուր .  
Ապաղաղ է, այս՝ դաղաղ է, անո՛ւնդ է» : —  
Ես, անյողդողդ, ըսի անոր .

— Ըլլա՛յ, տո՛ւր : —

## Հ Ա Յ Ր, Օ Ր Հ Ն Է՛

Հայր իմ, օրհնէ՛ . Ժամը հասաւ . պիտ' երթամ .

Նոր կեա՛նք մ'ինծի կը սպասէ :

Պատանութենն ես թողուցի . նոր արիւն  
Երակիս մէջ կը վազէ :

Յառա՛ջ, յառա՛ջ . — դըլուխս ետ չե՛մ դարձըներ .

Երկընքէս վա՛ր թող իյնան

Անվիշտ կեանքիս ամէն աստղեր . հողըս չէ՛ .

Անցեալս իջնայ թող դամբան :

Օհ, ինծի՛ ի՞նչ՝ թէ կը փետեմ վարդին թերթ ,

Եւ փուշին կեանք կու տամ միշտ ,

Թէ զբրկարաց յորձանքին մէ՛ջ կը նետուիմ . —

Խինդս է՛ ճանճրոյթ , սէրս է՛ վիշտ :

Ամէն խայտանք ջախջախեցի սըրտիս մէջ . —

Չեմ վախնար սեւ ծրծելէ .

Վանք մըտնող կոյս մ'եմ՝ որ խըղուած իր վարսեր՝

Անխիղճ, անհող, կը դիտէ՛ ...

Հա՛յր, ես կ'երթամ այն ճամբայէն՝ որ ճերմակ

Մագերուդ զիս կը տանի ,

Վաստակարեկ ոսկըրներուդ, ծեր սըրտիդ

Եւ սէրերուդ կենդանի ...

Բաւական է . — աշխատեցար, կըրեցիր .

Ամէն նետի, հարուածի ,

Վահան եղար ինծի համար . հողիդ է՛

Որ հողուոյս մէջ կը յածի :

Իմ արիւնս է դոյացած քու քրքրտինքէդ . —

Յողնութեանդ ծիլն եմ տըխուր :

Հողիդ, կաղնի՛, երբ կուրծք կու տար մըրըրկին՝  
Ես շուքին տակ, հանդիստ, լուռ

Կը մեծնայի : — Հարկ է հիմայ ա՛լ հանդէլիս

Եւ ես քեզի յաջորդեմ ...

Խոնջէ՛նք, խոնջէ՛նք . — Կ՛ուզեմ կըռուել, աշխատել,  
Ելլել կեանքին, կեանքին դէմ ...

Հայր իմ, օրհնէ՛ . դողդոջ ձեռքերդ դըլխուս դիր .

Թող մատերէդ կաթի վար

Աղօթքդ՝ եկած հողուոյդ պայծառ խորանէն :

Վերջին ժամն է, օրհնէ՛ հայր :

## Յ Ի Ի Ն Է Դ Ա Գ Ա Ղ Ը

Հոս կը պառկի : — Ոսկի ձեղուն չըկայ վրան .

Եւ պատեր պերճ, դիպակազարդ, անսասան,

Յուրտը դըրսի՛ ներսի տաքէն չեն բաժներ .

Նըկարներէ նըկար մրափուն իր աչքեր

Հեշտ երազի մ՛ետեւէն չեն թափառիր .

Եռոտանուոյն վըրայ հալուէն չի վառիր :

Հոս կը պառկի : — Քուն մըն է այդ՝ որ երբեք

Պիտ՝ չըբանայ իր այդ գոցած աչքերն հէդ .

Գիշեր մըն է՝ որուն արգա՛նդը մուլթի

Պիտ՝ չըզանայ արչալոյս մ՛իսկ՝ որ փըթթի :

Ան իր գըլուխն հըռըլտիւնով վար դըրաւ,

Եւ աղօթքով ալ պիտի վեր չառնէ բնաւ : —

Երէկի ձիւնն անոր դազադ մ՛է ձերմակ,

Այսօրուան ձիւնն ալ՝ կափարիչ մը սպիտակ . —

Բնութիւնն ուղեց այդ մարմընոյն մերժըած

Պատըսպարան մը նըւիրել, ո՛հ, առա՛նց

Մըտածելու թէ դերեզման մը կու տայ :

Հէ՛դ մոլորած, սա գինետան մօտակայ

Դրունէն ելաւ, եւ անդիտակ, խօլ, ինքնին,

Ինկաւ դըրան առջեւը սա պալատին :

Արբեցած էր : Չեան մէջ ըլլա՛լը չըզգաց .

Արդէն հիւզին ան ո՞ր խորչն էր ջերմ գըտած :

Հոս չըկար վիշտ , չըկար լալօ՛նը մանկան ,

Եւ ողբը մօր ա՛լ անկարող դիեցման .

Չըկար խեղդուկ ձեղուն , խաւար եւ բորբոս ,

Չըկար մըրուրն առկայծ ճրագին . — լաւ էր հոս : —

Լա՛ւ էր այս տեղ : —

Սառ բուրդին տակ եղաւ սառ ,  
Եւ սա քարէ սեմին վըրայ դարձաւ քար ,  
Հոն դընելով ահռելութի՛ւնը կեանքին .  
Եւ իր ուրուն պըտըտցնելով՝ ներսն հեշտին  
Նընջողներուն երազին մէջ , իբր օձ մի՛  
Որ դինք ճընշող գաւազանին կ'ոլորտի :

Ա՛լ բնութիւնն այս իր խորթ որդին ընկեցիկ  
Մոռացօնքի մէջ թող պատէ . թող մարդիկ  
Վաղն՝ այս իրենց խեղճ աքացա՛ծը տանին  
Լըռութեան ծոցն — երկրորդ աշխա՛րհը մերին —  
Երազանքի համար է մեր օրօրանն ,  
Ու անկողինն՝ յոյզի , չիբիմն՝ լըռութեա՛ն . . .  
Դէմքն հեղնութեամբ մը դարձած է երկընքին՝  
Ուրկէ շող մ'իսկ չինկաւ անդունդն իր կեանքին .  
Ուրկէ խուսած մէկ կաթիլ մ'իսկ կասպտագոյն՝  
Չըմխացաւ իր ուկիան սեւերուն .  
Մինչ շատերուն անձիր դըմբէթ խընդութեան ,  
Իրեն համար նեղ առաստաղ մ'եղաւ ան .  
Եւ չըսըփոեց լոյս մ'իր քայլին այցելու՝  
Որ , մոլորած , կ'երթար եղտիւրն ախտերու ,  
Այդ երկինքն , ո՛հ , ալւաւ անոր օրերուն  
Սեւ հիւզ մը լոկ , եւ դիակին՝ ճերմակ ձիւնն :

. . . Պիտի վայլի վաղն արեգակն անոր վրայ ,  
Այդ մեծ ճըրագն որ կոյր երկրիս լոյս կու տայ .  
Եւ պիտի ձի՛ւնը շողշողայ ցուրտ մարմնոյն՝  
Պըտուտքելով անոր դեռ սե՛ւ մաղերուն ,



Լերան աւազն՝ հեղեղներուն մոլեղին .  
 է՞ր կը մատնես մարդը՝ մարդուն կեղեքման  
 Եւ հէգ ճակատը՝ ոտքերու յաղթական) :  
 Օ՛ն արթընցի՛ր : — Եւ պիտի ան նընջէ դեռ :  
 Պիտի ըսեն . — «Հողին տըէք . չըխմէ՛ր» : —

Ի՞նչ, չըխմէ՛ր : — Ոճիր մ'է ա՛յդպէս խորհել  
 Դատաստան մ'է քարէ սըրտի, մտքի շիւ :  
 Մենք, անձնագուրծ, նաւուն վըրայ ջըրհերձիկ՝  
 Անոր համար ուսման լաստ մ'իսկ փըշրեցինք,  
 Եւ արդ կ'ապշինք չըգըտնեղնուս համար դայն՝  
 Հոս, ծովեղերքն ազատութեան, փըրկութեան :  
 Անգէտ մանուկ մըն էր առաջ՝ որ ամէն  
 Մեր անարդար թողլըքումի շարժումէն՝  
 Սահմըտակելով իջաւ դէպի ցուրտ պատրանք .  
 Ու երէկուան հէգ մերժըւածն (այս գիտնաք)  
 Այսօրուան կոյր կորսըւածն է՝ գոր կ'ատեն :  
 Այն նօթի տղան՝ որ կը վըռնտուէր մեր դըռնէն՝  
 Այս մոլորած մարդն է, որ մեր սեմին վրայ՝  
 Կը դառնայ Վրէ՛ժը սըրբազան եւ հըսկայ :  
 Ան՝ մեր հրածն է, որ խոցոտ քա՛ն թէ գինով,  
 Հոս տեղ ինկաւ, պատէ ի պատ երթալով :  
 Ի՞նչ, մաքրափայլ շիթը պըզտոր ուղխին վրայ  
 Կը կաթեցնէք, եւ կ'ուզէք ալ պայծա՞ռ մնայ :  
 Թարմ տունկին չէ՛ք տար ոռոզումն կենսական,  
 Սիւքի համբոյրն, լոյսի հեղե՛ղը դարնան,  
 Եւ կ'ուզէք ալ՝ որ հողմավար, աղազուն,  
 Անցքին վըրայ չըկառչի՞ ձեր ոտքերուն :

Աղքատութիւնն ըզմարդ կ'ընէ ախտաւոր .  
 Բիւր գինովին ինն հազարն են չըքաւոր :  
 Զիրենք մոռցող աշխարհն մոռնալ կը ճըգնին՝  
 Ալքովի մէջ խեղդելով կեանքը վըշտին :  
 Կ'ուզեն իրենց հառաչին մէջ ու լըքման,  
 Եւ լացին խորն իրենց կընոջ եւ մանկան՝ .  
 Գըտնել ցնորքի մը երազներն սատափէ  
 Եւ խինդ մ'որ թոյլ ուղեղը լոկ կը խարէ՛ :  
 Կ'ուզեն քօղեր ձըգել իրենց աչքերուն՝

Որ չըկարդան ճակատադրին տողն—արին,  
 Որ չըտեսնեն մ'որնչող ալիքն ոտքի տակ,  
 Եւ գըլխու վրայ՝ գիշերուան սեւն այլանդակ .  
 Որ չըտեսնեն նոյն խսկ զիրե'նք, սե'ւ, թաղուած  
 Կիսով չափ խո'րը դամբանի մ' մը լծամած,  
 Նըման լացող ուռենիի մ'որ, տըկար,  
 Կ'իջեցընէ գըլուխը մութ վըհէն վար :

Եւ այսպէս, ո'հ, նըման շուքին, սարսուռին՝  
 Հորիզոնէն դողդըղալով կը սահին :  
 Զիրենք յիշող լոկ կը ձըզեն, մերկ, անտէր,  
 Խոնաւ հիւղին մէջ վիժած, փո'քր անդամներ .  
 Տալով (տըխո'ւր ժառանգ՝ որ միշտ կը մընայ)  
 Իրենց անցեալն՝ անոնց իբրեւ ապագայ :  
 Կ'երթա'ն, կ'երթա'ն փուշի մէջէ եւ ձիւնի . —  
 Փուշին վըբայ կը սըբսկեն շիթն արիւնի  
 Բաց վէրքերէ, եւ ձիւնին վրայ կը թողուն  
 Կաղապարներն իրենց նիհար, ցուրտ մարմնոյն :  
 Կ'անցնի'ն, կ'անցնի'ն մութի մէջէ, եղեամի,  
 Յուսալով միշտ հանդըստութեանը շիրմի . . .

Մինչ դու, ո'վ մարդ, պատուհանիդ առջեւ, գոհ,  
 Կը ժըպտիս ցուրտ սըտոյտքներուն ձիւնին . . . ո'հ,  
 Անոնք, անդէտ, կը ծածկեն, հո'ն, քիչ մ' հեռուն,  
 Մարմի'նն եղբօրդ՝ որ կը հըծծէ . — Գըթութի'ն :—

## Մ Ո Ւ Խ Ի Ր Ն Ե Ր Ո Ւ Ն Ա Ռ Զ Ե Ի

Հիւզն այրեցաւ : — Թըխաթոյր ծո'ւխը նիւթին  
 Կապոյտ գէնի'թը սեւցուց .

Ան, դէպ երկինք, խեղճ մարդերու յոյսերուն  
 Ոչընչացումն էր գըծուծ :

Հովն որ առաջ կը հեծկըլտար ցըրտազին  
 Գոյքերուն մէջ դիմակաց ,

Հիմակ անոնց թոյլ մոխրին հետ կը խաղայ՝  
 Հեգնող շըշուկ մը ձըզած . . .

Կը մորմոքի ընտանիքն իր ջանքերուն

Սին փոշիին յանդիման .

Կու լա՛յ . — անդո՛ւթ այդ հըրդեհումն արցունքո՛վ

Պիտի ջանար մարեկ ան . . .

Մայրն ըստինքին վըրայ սեղմած մերկ որդին՝

Աւերին մէջ կը շըրջի .

Մանկան համար ողջ շապիկ մ'ան կ'որոնէ՝

Եւ կամ կըտոր մը քուրջի :

Տարաբա՛խտ մայր , կաթին դունստ փըթթումին

Պատըսպարան չըմընաց . —

Յանկարծ ոտքին կը դարնըւի սարսուռով՝

Օրոցքէն փայտ մը , խանձա՛ծ . —

Ո՛հ , դաժան բոց , ատիկա բոյն մ'էր սիրոյ՝

Որ քանդեցիր դայրոյթով .

Հոն , տըժ դունած զոյգ մը շըրթունք վըրայէ վըրայ

Կը ծըծէին սէր , գորով :

Արդ մոխրին տակ խեղճերուն կեանքն է թաղուած ,

Ա՛լ դամբան մ'է հիւզն իրենց .

Բախտն , որուն աչքն արդէն կապած է Աստուած ,

Փոշի , կըմախք հոն ձըղեց :

Ըսէ՛ , ո՛վ Տէր , հիմայ դէպ՛ ո՞ւր պիտ' երթան

Այդ թշուառնե՛րը լալկան .

Դու որ անոնց տընակն առիր , յոյան առիր ,

Օ՛ն , ըսէ՛ , ո՞ւր պիտ' երթան . . .

Գէթ անձնըւէր դութ չըտըւիր մարդերուն՝

Որ անոնք հոն կըծկըւին ,

Որ մարդկային սըրտերու մէջ՝ գէթ անոնք

Խորշ մը դըտնան ջերմագին :

Ո՞ւր պիտ' երթան : — Էրիկն արդէն հիւանդոտ ,

Սիրտ մ'ուրկէ ողբ լոկ կ'ելլէ .

Կինը՝ վատուտ , պինդ շըղթայուած իր վըղէն

Նիհար , փոքրիկ թեւերէ :

Ո՞ւր պիտ' երթան. — Գահավէժի մը վերեւ  
 Իր կեանքը մին կախելու,  
 Թէ յուսահատ, միւսն անպատիւ տան մը մէջ  
 Մաքուր սէրն իր ծախելու:

Ո՞ւր պիտ' երթան սեւ նոճի այդ ծաղիկներ  
 Ճակատադրէն հողմավար,  
 Ծուխէն, բոցէն այդ քըչուածնէ՛րը շըմոր,  
 Վէրքի շիթերն այդ թըչուառ: —

... Ե՞րբ պիտի դայ, ո՛վ Տէր, այն օրը վրսեմ. —  
 Եղբայրութիւնն Մարդկութեան

Ե՞րբ իր շրջման պիտի ձրգէ սըրտէ սիրտ'  
 Մեծ համբոյրովն յաղթական:

Ե՞րբ հըրկիգեա՛լը չըքաւոր, յուսաթափ,  
 Մոխրին վըրայ ինչքերուն,

Յուրա, վիթխարի Լըքո՛ւմին տեղ պիտ' դըտնայ  
 Տիեզերական Օգնութի՛ւն:

## ՎՇՏԻՆ

### Ա

Ինձմէ հեռո՛ւ. ահաւոր է տեսնալ քեզ.

Գարնան ծաղիկն ուղիսին կըրնա՞յ դէմ դընել.

Ո՛հ, քեզի հետ ի՞նչպէս կընամ չափուիլ ես. —

Դու արհեստիդ մէջ վարպետ ես եւ ընդել:

Դեռ նոր դըրի մեծ հովտին մէջ իմ քայլեր՝

Ուրկէ՛ երկա՛յն ճամբան կ'երթայ նեղնալով.

Ծայրն է շիրիմն՝ զոր հասակս այս չի տեսներ՝

Կամ կը տեսնէ միայն սոսկմա՛ն մը դողով...

Քայլիս առջեւ՝ մի՛ վերցընէր այդ հովտէն՝

Ծաղկի, շողի եւ ցօղերու պատմուճանն.

Թո՛ղ որ երկնի յորդ ալիքներն հըրեղէն

Հոն՝ կապուտակ իրենց ժըպտով հաշտ իջնան:

Ինծի համար խորդենին մի՛ ներ եղի՛ճ,  
Աղաւնին՝ անդդ, ու ջինջ վրտա՛կը՝ հեղե՛ղ.  
Վարդին ծոցէն հանէ՛ պիծա՛կը խայթիչ,  
Մարդն՝ օձին մի՛ կապեր դիմակ մը շքեղ:

## Բ

Նորէն վըրա՛ս յարձակեցար բըրտօրէն,  
Դո՛ւ, ողջերու զերդ բորենի դժոխային.  
Ժանիքիդ մէջ խըրած՝ արիւն կը կաթեն  
Մըւէններն որս եղած սըրտի մը նախկին:

Կը տեսնեմ. — չե՛ս կըրնար ծածկել աչքերէս  
Ձեռքիդ մէջի սըրուակն ողբի, արցունքի.  
Սըրուակն հիւթի մ՛ (մահացուցիչ՝ թոյնի՛ պէս)  
Որ մարմինն յար կը վարակէ հիւծանքի:

Մորթիդ ամբողջ ծակտիններէն կ'արտադրի  
Յուսահատութիւն եւ թախծութիւն հոգեկան.  
Արտաչընչմանըդ մէջ Լըքո՛ւմը կ'ապրի՛  
Որ միշտ ճամբայ կը բանայ քու յարձակման:

Վայրի մազիդ ալիքին մէջ ծըլիանուտ՝  
Ես կը տեսնեմ պըսակ մ՛ հաղած արեան դոյն.  
Ձոր ինքնակալ Մահը ձօնեց քու դըլխուդ՝  
Երբ տուիր անոր թանդ աւարի մ՛ յըզիութիւնն:

## Գ

Քեզ յըղացան փոթորիկնե՞րն աւրող յար,  
Թէ քեզ ծընան նաւը փըշրող կոհակներ.  
Սեւ հրաբուխի մը որկորէ՞ն դուրս ելար՝  
Ուր մեզի դէմ Սատանան քեզ կը զինէր:

Երբոր Աստուած իջաւ կաւին փըսփըսաց,  
Ու ծընաւ ա՛յսպէս հողն՝ ըզմարդ, մարդն՝ ըզկին,  
Կը թաղչէիր պըտուղի՞ն մէջ արգիլուած՝  
Որ փոքրիկ բան օրէնք դրաւ մե՛ծ աշխարհին.

Բայց ա՛յս դիտեմ՝ թէ ճանչցուցին քեզ ինձի՛  
 Երբ էակներ փափազեցան որ ապրիմ՝  
 Երբ օրոցքին մէջ մօրբս շիթը լացի՛,  
 Եկաւ ըլլալ իմ շիթերուս մըտերիմ՝

Երբ աչքս, արբշիւ, դիպաւ աչքի մը բոցէ,  
 Եւ փոքրիկ սի՛րտըս սիրոյ մեծ վիհն իջաւ. —  
 Ձերդ ծիտ մ՛որ դէպ արփուոյն հասնիլ կը փորձէ,  
 Եւ կամ արփին դըրկել՝ Անհունը անբաւ.

Երբ բաշխեցինք յիշատակներ դատուելու,  
 Եւ մեռաւ մամս, ու եղբայրներս ետեւէն. —  
 Ձի փաստարան՝ ծերը մանուկը կ'առնու՛,  
 Սուրբ Դատողին դէմն ելլալու նեղ ատեն:

Ռ

Ինձի կու դաս ո՞ւր տեղուանքներ այցելած. —  
 Դալուկ դէմքէ՞ն սեւ դադազի՛ մը հակող,  
 Հառաչանքէ՞ն որբիկներու, աղքատաց՝  
 Որոնց համար կը պարզէ ձի՛ւնը սեւ քօղ:

Հուր ողբերգնե՞րն Իւսկիւտարի Սոխակին<sup>2</sup>,  
 Թէ Յուսահատ Ռէգանաթցոյն<sup>3</sup> անհուն ցաւն  
 Ըզքեզ սընոյց, որոնց սիրած դեղն, ինքնին,  
 Իր օրոցքէն դերեղմանին նայեցաւ:

Կուրծքէ՞ն կու դաս Աւարայրի Պըլպուլին՝<sup>4</sup>  
 Թ՛ իսրայէլի Երանելոյն<sup>5</sup> սըրտէն լալն,  
 Որուն վըրայ փորձութիւննե՛րը Դիւին  
 Եւ Աստուծոյ համբերութիւնն կը ուռեցան:

<sup>2</sup> Այս տիտղոսը տրուած է Պետրոս Դուրեան բանաստեղծին:

<sup>3</sup> Կ'ակնարկէ Լէորարտի իտալացի բանաստեղծին՝ որ ծնած է Ռեքանաթի քաղաքը:

<sup>4</sup> Կ'ակնարկէ Եղիշէին՝ հեղինակ «Վասն Վարդանանց եւ Հայոց պատերազմին» պատմական գործին՝ Հ. Ալիշանի բացատրութեամբ:

<sup>5</sup> Կ'ակնարկէ Յօր Երանելին:

## Ե

Արդ, այդ զոհե՛րըդ կը նընջեն ընդերկար .  
 Վառ յիշատակ մ'անոնք մեզի ձըդեցին՝  
 Որ իրենց տեղ պաշտուէլով կ'ապրի յար ,  
 Քանզի կեանք կայ՝ որ մահ չունի բընաւին :

Հիմա չըկա՛ն անոնք, շատե՛ր ալ նաեւ՝  
 Որոնց գըլխուն կեղեքումներդ թափեցիր .  
 Ինծի՛ կու գաս . — արդէն լանջբիս ճիշտ ներքեւ՝  
 Կը դգամ խորնա՛լը թաթերուդ մահացիր :

Խընդութեան հետ՝ կեանքս ձեր մէջ կը բաժնէք ,  
 Ու է՛ն մեծ մասն, ադա՛հ, դու, դո՛ւ կը խըլես .  
 Ո՛հ, դոնէ մի՛ լըմընցըներ այդ ամէնք՝  
 Որ ուրիշ ալ չըլլայ թ՛ ընես բաժին քեզ :

Արդէն կը դգամ . — կը խառնակին իմ աչքին՝  
 Ներդաշնակուած կայն իրերուն մութ, եւ ջինջ .  
 Սըրտիս վըրայ փըլատակներ կը սըփոխն .  
 Կարծես Բնութիւնն ինձ կը դառնայ ցուրտ Ոչինչ :

Իսկ դու ինձ չե՛ս ուզեր լըսել . ի՛նչ, ա՛յնքան  
 Արշալոյսին պիտ՝ չըտամ փո՛խը ժըպտին .  
 Դեռարուսիկ այս հասակիս խընդութեան  
 Օրէնքին դէմ պիտ՝ մեղանչե՞մ տակաւին :

Է՛ր կը խըլես ապաղայիս կայծը վառ՝  
 Եւ բոցերու ճարա՛կ կ'ընես իմ ներկան :  
 Անտառին մէջ չըմընաց երգ ինձ համար . —  
 Ամէն բան դէպ զերեզմաննե՛րը փախան :

## Զ

Պիտի վայրկեա՛ն մը չապրէի քեզի հետ  
 Հէզ սիրաբա այդ թաթերէդ դուրս կորզելով .  
 Եւ իմ ձեռքով պիտ՝ ընէի կեանքս անհետ ,  
 Թէպէտեւ ես չըստեղծեցի իմ ձեռքով :

Պիտ' չապրէի՛ր — եթէ ինձի չըսէին  
Անոնք՝ որոնք ունին տարւոյ խորշոմներ,  
Ու չա՛տ դիտեն, եւ ճըզելով ետեւնին  
Արշալոյսներ՝ կ'երթան վըհի մ'ալեհեր.

— «Ճակտին վըրայ, ահօսներուն մէջ վըշտի՛  
կը ցանուի սերմն իտէալին սեպհական.  
Օր մ' այն հողին՝ որ ցաւերով կը տուայտի,  
Պիտ՝ դառնայ վա՛րդը Անհունին խընդութեան» : —

## ՄՈՒՐԱՑԻԿԸ

Միաչեայ է. անդամալոյժ՝ մէջքէն վար.  
Դեղնութիւն մ' իր նիհար մարմինն է ծածկած.  
Իր խօթ կեանքին աշնանը մէջ կ'ապրի յար,  
Մինչդեռ անցքին դարուն մըն ալ չէ ճըզած :

Մէզերո՛ւ շող, հիւանդ ծաղի՛կ եղտիւրի,  
Մարդկութեան մէջ՝ ըստուե՛ր ճըզուած մեր ճակտին :  
Միայնակ է. վըրայէն այս աշխարհի  
Բան մը չառաւ, պիտի չըտայ բան մ'ալ սին :

Երդէոնիկ մ'է միայն՝ իր մեծ հարստութիւնն՝  
Չոր, պատի մ' տակ, մօրն օրհասին նեղ ատեն՝  
Անոր ձեռքէն քաշեց հանեց չըմորուն,  
Ահաբեկած՝ անտէր կեանքին ապրուստէն :

Ո՞վ պիտի այդ դորժիքն անոր զըլնար,  
Պակսած աչքին տեղ այդ երկրորդ աչքն հընչող՝  
Չոր տըլաւ Տէրն, որպէս զի ան թափէ վար՝  
Դոց բըբին տակ ժողվուած արցո՛ւնքը ճընչող :

Այդ երդէոնի՛կը շատ հին է. դիտէ ան  
Հիւանդ, տըխեղժ սերունդներու պատմութիւնն.  
Հին արցունքներ չորցած են վրան, որք եղան  
Պահարաններն իր նըլաղած վըշտերուն :

Բարախուն կուրծք մ' հոն կ'ընէ միշտ ելեւէջ,  
Ուրախ շեշտ մ' իսկ եկած չէ իր հեւքին քով.  
Բուռ մը արցունք նետած է Տէրն անոր մէջ՝  
Մակընթացման, տեղատուութեան ծրփանքով:

Փողոցին մէջ երգը կ'երթայ դարձդարձիկ,  
Ճամբուն ծայրէն մինչեւ տունի մը ետեւ,  
Զըմընալով շատ հեղ անկէ կըտոր մ' իսկ՝  
Գիւրգ լանջերու մէկ ժանեակի մ'ալ ներքեւ:

Այդ երգէոնիկն իր մ'է ուր մեզ կը խօսի՝  
Բիւր ցաւի բիւր լեզու ժողված իր բերան.  
Կը բանայ ա'յն կեանքերուն քողը մեզի՝  
Որոնք մեր կոյր ոտքերուն տակ կը վըխտան.

Ահա՛. —

Վիհ մութ, դադրատեսիլ, ահուկի,  
Ժըխոր գեռուն, իրարու վրայ, կարեւիէր,  
Զերդ խրոնըւած պոլիպոտաներ՝ զբստմ'ների,  
Տըժգոյն դէմքեր, տըժգոյն աչքեր, անդամներ.

Հառաչանքներ՝ հանդիպած պինդ սըրտերու՝  
Ինչպէս ծովուն թոյլ ծրփանքները ժայռին.  
Ելլող սրունքներ՝ սառին վրայ մ'օ՛տ հալելու,  
Ինկող դանկեր՝ խորն ըստուերին ու գայռին.

Տապըլտըկող ուսեր՝ որոնք կը հըրեն  
Մերին դոց դուռն՝ որուն բրոնած ենք նիւզեր.  
Սե՛ւ փըրփուրներ՝ նետուած թիւրակն ալիքէն՝  
Որք կը ցընդին մեր ոտքին տակ. — չե՛նք տեսներ.

Դողդո՛ջ քայլեր՝ մերին քայլին ետեւէն՝  
Որուն ճամբան իրենց ճամբայ է միայն.  
Տըմոյն այտեր՝ չըրոտորած արեւէն.  
Իրաններ ցուրտ՝ սարսուռներու գերեզման.

6 Պոլիպոտ (յն.) բազմոտանի ծովային կենդանի:

Աչքե՛ր որ լող, (Գըթածը մերթ մոռնալով),  
Իրկունն, ձեռքին մեր կը սպասեն դողդղադին՝  
Թէ պիտ' արդեօք արձանադրե՞նք դըթալով՝  
«Վաղը» իրենց տետրակին մէջ ապրուստին:

Օրոցքներ<sup>7</sup> սո՛սկ շիրմի համար խաւարչտին.  
Առանց բոցի եւ համբոյրի մը՝ սէրեր,  
Որոնք իրենց դեռ սաղմին մէջ կը մեռնին՝  
Ինչպէս չեւած դեռ կոկոնէն՝ ծաղիկներ.

Անդամներ դօս, պակաս դըրուած, եւ կամ ծուռ,  
Ցամքած սըրտեր՝ որոնք վախէն ժանտ Մահուան՝  
Նոյն խակ տըղմի մէջ կը պահեն թաքթաքուր՝  
Մէկտեղ իրենց ներկային՝ կոյր ապագան.

Կուրծքեր՝ վէրքով եւ արիւնով պատարուն,  
Հազիւ ծընած՝ փոշի դարձած երազներ,  
Եւ արցունքներ հեւքով մ'ինկած քուրջերու.  
Նըւաղումներ, կոծեր, դողեր, օրհասնե՛ր.

Ահ՝ այս ամէնն ոտքերէն մեր վեր կ'ելլայ,  
Եւ, վարանոտ ու դողդոջուն, ճիշտ նըման  
Քայլը դնողի մը անհաստատ ճիւղի վրայ,  
Կը ծեծէ սնա՛րը մեր նընջող Գըթութեան:

## ՅԱԻԵՐԺՈՒԹԵԱՆ ՍԵՄԻՆ

Գերեզման մ'էր, լերան ոտքին, դետին մօտ.  
Թափառական քայլերըս դայն դըտան հոտ,  
Երբ կ'երթայի երազուն,  
Իրկունն, հազած արեւին հուսկ շողը լալ՝  
Սիրտըս յանձնած ծաղիկներուն եւ միտքս ալ,  
Փըթթելու մօտ աստղերուն:

<sup>7</sup> Օրոցք. տես ծանօթ. թիւ 1:

<sup>8</sup> Լալ. բաց կարմիր գոյնով յարդի քար:

Գերեզման մ'էր: — Խաչ մը անտաչ, քար մ'անխօս.  
 Քարն անանուն, եւ խաչըն ալ՝ անքրիստոս,  
 Հոն կը հըսկեն մենակեաց.  
 Մին զետեղուած է ձեռքերով մըտերիմ,  
 Եւ միւսն, երկու մասրի՞ ճիւղեր, սեւ մաղի մ'  
 Գիսակներովն հոն կապուած:

Այս է բոլորն. ու ասոր հետ բընութիւնն  
 Որ կ'օրօրէ այդ քունն իբրեւ մայր մ'անքուն:  
 Տերեւներու սօսափներ,  
 Գետին ողբանքն ու խոշոր բի'րը լուսնին  
 Մոռացութիւնն հոն կը սպաննեն. հոն երկինն  
 Իր նայուածքներն է թափեր:

Ի՛նչ լաւ է հոտ. կարծես թէ դա՛շտն է՝ հըսկայ  
 Ուխտաւոր մ' այդ գերեզմանին, դի տեսայ  
 Անմոռուկներ ինքնարոյս՝  
 Ձոր կապած է բնական ոլոռ մը՝ խաչին,  
 Եւ համբուրող շըրթունքը բոց կակաչին  
 Քարին ծըռած սիրայոյլ:

Խոնարհեցայ, եւ հոգիս լի աղմուկով  
 Դատարկեցի մեռածին լուռ սնարին քով. —  
 Գիւղի գիշեր մը երբե՛ք  
 Ա՛յնքան լաւ չի ծըծեր զօղա՛նջը պանդին՝  
 Ո՛րքան ծըծեց մահուան այդ փո՛սը լըռին  
 Հողւոյս ճիւղերն յուսաբեկ:

Խոնարհեցայ, եւ կարծես ինձ հետ բոլոր  
 Բնութիւնը հոն խոնարհեցաւ, ահաւոր  
 Ըստուերին մէջ ծընրադիր.  
 Եւ միացաւ իրերուն սի՛րտը սըրտիս՝  
 Խիպախօրէն ընկըզմելու համար զիս  
 Խորհուրդին մէջ սեւածիր:

9 Մասրի կամ մասրեմի. վայրի վարդենի. մասուր՝ վայրի վարդի պտուղ:

Վար, վար. — Լըռէ՛ ճըպուռ. սիւքե՛ր, լըռեցէ՛ք.  
Դազաղին խորը չի հասնիր ձայնն երբեք.

Գերեզմանին քարին տակ

Մայր-լըռութիւնն է բանտարկուած: — Վար, վար, վար.\*

Վի՛հ, մութին սէս անյատակ:

Կը խարխաւեն մըտքիս թեւերն. ո՞ւր է, ո՞ւր  
Վախճանողին դացած ճամբան. ո՞հ, ի դո՛ւր

Կը փընտրուեմ հոն, իմ շուրջ,

Անոր անունն ի՞նչ է, կամ ի՞նչ է անունն

Անդըրչիրմի Եղածին, ո՞ւր է Անհունն,

Ո՞ւր է Սորհուրդն. — Աղջամո՛ւղջ: —

Ո՛հ, դու ո՞վ ես, ո՛վ անծանօթ վախճանած,  
Ի՞նչ սրգաւոր քեզ կը բերէ ուխտ կամ լաց.

Ո՞վ, ո՞վ ես դու՛ որ ըրիր

Շիրիմըդ դուռ, քեզ դըռնապան դադտնիքին.

Ո՞ւր կեանք առիր, եւ կամ ո՞ր շողն, ո՞ր երկինն

Այոդ ու շըրթունքդ երփնեց հիր:

Ռազմի՞կ մ՛եղար՝ որ սիրուհւոյն ծունկին վրայ,  
Ուր ժանտ Մահն իսկ խենթ սիրահար կը դառնայ՝

Կը սպաննըւի անդարման.

Թէ դու հիւժախտ տըղայ մ՛էիր, հէզ դեղջուկ,

Որ հըրդեհուած իրենց գիւղէն՝ խուսափուկ՝

Կը մեռնի հոս, կէս ճամբան:

Վըհուկ ծե՛ր մ՛ես՝ թաղուած երգով մը թովչոտ,  
Եւ ողբացուած՝ ժամերու մէջ անծանօթ՝

Իրեն վըհուկ կընողմէն:

Կեանքի բաժակդ՝ որ ա՛լ դատարկ կը հըսկէ

Գըլխուդ վերեւ, քանի՞ շիթով լեցուեր է

Տարիքն համրող արցունքէն:

\* Կը պակսի հաս տող մը, ինկած Սարսուռներու առաջին տպագրութեան մէջ («Գեղունի» 1905), որուն վրայէն կատարուած են հետագայ հրատարակութիւնները:

Խօսէ՛, ո՞վ ես. — սակայն ո՛վ որ ալ ըլլաս  
Թող ես շիրի՛մըդ համբուրեմ, քանզի յայս  
Մեր կեանք — զոհին բաղինն է.  
Քանզի քեզ ա՛լ չեն աղարտեր մեր օրեր՝  
Ուր ապրողն, ո՛հ, մեռնողին չափ չի դիտեր,  
Ուր մարդուս չափ վիշտն հին է,

Ուր մեր դըրքին երկրորդ էջերն են ճերմա՛կ,  
Եւ դիտութեան ծառին արմատն հողին տակ  
Դեռ միշտ թաղուա՛ծ է անյայտ: —  
Դու բարի ես՝ ինչպէս սուրբ զոհն Աբելին,  
Զի մահուան սեւ համբոյրին տակ կը փոխուին  
Ամէն շանթեր՝ ճառագա՛յթ:

Եւ դու սուրբ ես՝ Ժրպիտին պէս բընութեան.  
Արշալոյսն իր ցօղը ճերմակ քարիդ վրան  
Ամէն առտու կը թափէ,  
Զերդ արցունքներն՝ որոնք լըռիկ կը կաթին  
Գըրած սիրոյ նամակին վրայ նոր-հարսին՝  
Որուն փեսան զինուոր է:

Դու դիտո՛ւն ես. — մըտածումն ա՛լ դանկիրդ տակ  
Ճողոպրած է ուղեղէն փուտ ու ցամաք.  
Երակներուդ մէջ հիմայ  
Արիւնի տեղ ճառագայթներ կը սահին,  
Եւ վերնագիրն հին դիտութեա՛նըդ դըրքին  
Արդ փոխեց ձեռք մը հրակայ:

Քու ճակատդ էն կը շոյէ, մե՛րը խաւար. —  
Մեր դիչերն է հոտ միջօրէ քեզ համար,  
Անշըրջելի՛ հակոտնեայ:  
Մենք օրոցքին մէջ ըստինքէն մայրենի  
Սիրտ կը լեցնենք, իսկ դու հօգի՛րդ հօլանի  
Գերեզմանին մէջ անդայ<sup>10</sup>.

<sup>10</sup> Անգայ (արբ. անգա). փիւնիկ հաւ՝ որ իր ածիւնէն վերըստին կեանք կ'առնէ:

Եւ կ'ըլլայ հոտ մեր մայրն՝ Աստուած, կաթը՝ լոյս,  
Թողլըքելով Տարակոյսն ա'լ շիրմէդ դուրս

Աշխարհիս հետ միասին: —

Ո'վ սուրբ մեռնող, ո'հ, մինչեւ ե'րբ չըմորած  
Պիտ՝ ճանկըտենք ահաւոր ա'մպը՝ առանց

Զայն շերտելու բընաւին:

Խորհուրդին դէմ մենք մինչեւ ե'րբ, ծընրադիր,  
Առկայծ յուսով պիտի դռնէնք. — «Լո'յս, իջի'ր...  
Պատուէ', պատուէ', ո'վ մըթուլիւն, լըռութի'ւն.  
Կարծիք, պատուէ', պատուէ' ո'վ մէդ, անվերջ քուն,  
Անդունդներէն մեզի նայող, ո'վ մեծ աչք՝

Որ չունիս քու բիրըդ, ո'վ բիր, քու նայուածք:

Մենք հերարձակ քեզի կ'նայինք. ծառերուն,

Աստղներուն, ալիքներուն, ժայռերուն

Մէջէ քեզի, քեզի կ'նայինք. — մերկացի'ր: —

Դո'ւ — որուն քօղն է ապագան — մերկացի'ր: —

Ո'վ ներքին կո'ղմը դամբանի քարերուն,

Ո'վ միդամած, ահեղ գիսա'ստղը՝ որուն

Գլուխն է պահուած ամպի մը տակ յաւիտեան.

Ուրեմըն մենք մեր ուղեղներն ընդունա'յն

Պիտի ճըզմենք ոտքերուդ վրայ պըղընձեայ,

Եւ ընդունա'յն պիտի նետենք անխընայ

Մտայլ գիշերուան մէջ մեր սըրտերն՝ որ կ'երթան

Քեզի համար մըրրիկներուն բըռնութեան

Դէմ դալարիլ, որ՝ մոլորած խաւարին

Մէջ՝ ժայռերուն դէմ ճըչելով կը բաղխին.

Եւ բուերէն քըշուած, քըշուած լըքումէն,

Խորը, ձորին մէջ կ'ընկըղմին, կ'որոնե'ն,

Անկէ մեզի դուրս բերելով, ա'լ յոգնած,

Հէգ կայծոռիկ մ'աւա'ղ, արեւ համարուած: —

Ո'հ, մինչեւ ե'րբ ըսփինքսային ճակատով,

Դու, ո'վ Խորհուրդ, պիտի ծաղրես անվըրդով

Առջեւդ մեռած մեր խոհն, արծի'ւ-ողջակէգ.

Ըսէ', խօսէ', պիտի մինչեւ ե'րբ լըռես»: —

Մինչեւ ե'րբ ան պիտի լըռէ: — Ո'վ շիրիմ,  
Ճակատս ահա քարիդ դըրած կ'ընկըղմիմ

Աղօթքիս մէջ: — Կը յուսամ:

Գանկիս ներքեւ կրակի տըւի ամէն բան.  
Հոն հըրդեհ կայ. մըտածումնէ՛րըս կու գան,  
Քեզի՛ կու գան հրավարսամ:

Օ՛ն, սըրբազրէ՛, կամ աւելցո՛ւր, կամ ջընջէ՛: —  
Ճերմակ քարէդ ճակտիս անցածը ի՞նչ է.

— Խոր լըռութի՛ւն, այլ ոչ բառ: —  
Լաւ. կը հանե՛մ շուրջիդ բոյսերն արմատէն.  
Սըրտիդ, գանկիդ մէջ անոնք ի՞նչ կը ծըծեն.  
— Մարմին, այլ ոչ գաղափար: —

Լաւ. վըրայէ՛դ կը թաւալեմ քարն անդին,  
Ըսպիտակ էջ, որուն միւս կողմն է դըրուած  
Անպատճառ բան մը Մահէն.

Անոր ներքեւ գաղտնիք մ՛անշուչտ կը շընջէ.  
Սի՛բտ թէ հողի. — օ՛ն, ըսէ՛ ինձ թէ ի՞նչ է.  
— Երկու կարիճ, այլ ոչ էն: —

Արդ, այս հուժկո՛ւ թեւերովս ես կը բըրեմ  
Հողն, եւ աչքերս այդ դերեզմա՛նըդ նըսեմ  
Ուղղահայեաց կը չսփեն:  
Ո՛վ խորութիւն. մութին ծոցէն ի՞նչ լուսին  
Պիտի պոթկայ, ի՞նչ հուր-բառեր պիտ՝ ժայթքին  
Յաւերժութեան շըրթունքէն:

— Լըռութի՛ւն. — տե՛ս. —

Հողերուն հետ դուրս կու գան  
Փուտ ոսկրոտի՛քը, մընացորդ մարդկութեան,  
Որով վանդակ մ՛ յօրինեց ձե՛ռքը կեանքին  
Հողի կոչուած մեզ անծանօթ փիւնիկին:  
Ահա կողե՛րը մերկացած գերդ ճանկեր,  
Ահա կըրժո՛սկըր՝ որուն դէմ կը բախէր  
Իդձն իր ճակատն երակային զարկերով՝  
Իբրեւ հեղիկ ալեակին մէջ ուռչող հով.  
Ահա թեւերն եւ ուլն անջատ ու լըքուած՝  
Որոնք երբե՛մըն, ո՞վ գիտէ, սիդապանծ  
Կ՛ յոխորտային. «Կը ծռենք, բընա՛ւ չենք ծըռիր»...

Լիսեռին հետ ահա սրունքներն անյարիր՝  
 Որք կարծեցին թէ ժայռն իրենց ներքեւ յար  
 Պիտի թընդայ՝ քանի որ դեռ ; բոցավառ,  
 Արեւն արի՛ւնը կը շարժէր . եւ ահա  
 Չորցած կըզակն, ահա ծընօտն՝ որոնց վրայ  
 Կը ծաղրէին այտերը վարդն՝ երբոր ան  
 Կը դառնար հէզ իբր հիւծախտ սիրտ մը, աշնան .  
 Եւ ահա դանկն, ոսկրեղէն թաս՝ ուրկէ յար  
 Մարդ կը խրմէր մտածման գինին կենսարար .  
 Արդ ուղեղի տեղ հողով է լեցուած ան՝  
 Որուն վըրայ չար խորհուրդի մը նըման՝  
 Ոլոր պառկած օձ մը գլուխն իւր կը տնկէ,  
 Եւ սարսափն հոն սարսափողէ միշտ գուրկ է : —  
 Ա՛լ ոչ կեանք կայ, ոչ յոյս, ոչ սէր եւ ոչ քէն,  
 Իր որդնակեր, դօս ջըղերուն վըրայէն  
 Ըզգացումն ա՛լ փախաւ, նըման գեփիւռին  
 Որ կը սահի տերեւներէն, ողբազին :  
 Փոշի՛, ածի՛ւն, խառնուրդ մըռայլ, վիթխարի,  
 \*  
 Փըստըներու, մոխիրներու, որդերու  
 Ո՛վ կոյր անդունդ, ալիքին տակ վարդերու : —

... Կ'իջնան, կ'իջնան : — Ժամանակին ափը, հոս,  
 Գերեզմանին ափին ծըռած է . — քաո՛ւս . —  
 Ահա Աղամն, Ներոնն ահա, եւ Վարդան,  
 Սոկրատն է այս, Ֆարաբրան է, ես, դու, ան .  
 Այս ծակժըղուած կողերն իմին կողերս են .  
 Իմ աչքերս՝ իմ ոսկրոտիքս՝ հոս կը դիտեն : —  
 Մարդը կ'իյնայ . — ո՞ւր . — ահեղ գողն ովկեանին՝  
 Եւ ալիքներն անոր վըրայ կ' համբուրուին,  
 Հոն փըռելով ճերմակ փըրփուր մը անվերջ .  
 Եւ կ'իյնայ . — ո՞ւր . — երկրիս խորունկ կլափին մէջ՝  
 Ու վրան զիրար կու դան գըրկել սեւ հողեր՝  
 Հոն թողելով ըսպիտակ քար մը, հրաւէր  
 Ծընրադրութեան :

\* Հոս ալ տող մը ինկած է նախկին բնագրէն :

Ժամանակն է խարբալ մ' հին,  
 Ժողովուրդներն աւազ՝ որ միշտ կը մաղուին:  
 Որոտընդոստ ձայն մ'որուն ամպն է շըրթունք՝  
 Կը մըրընչէ. — «Անդունդի'ն. դո'ւր է արցունք»: —  
 Եւ թըխաշուրթ խորխորատին մէջ մըթին՝  
 Կու գան դիակներ իրարու վրայ կը դիզուին.  
 Պապն հօր ներքեւ, ու դաւակին ներքեւ հայր.  
 Եւ հոն համբոյրն ա'լ համբոյրէն չի տաքնար.  
 Եւ մօր ըստինքն որդւոյն սառած բերնին վրայ  
 կը քայքայուի. կեանքն իր ակէ'ն կը չորնայ:  
 Այրուծին մեծ յաղթանակէն իր դի'նով՝  
 Երբ կը կըտրէր մեծ ձոր մը մէկ ոստումով՝  
 Մահուան փոսն այս՝ լայն կը դըտնէ իր չափէն:  
 Ո'վ արհաւիրք. երբ պատերազմն իր թափէն  
 Ա'լ կը դադրի, իր զայրոյթէն փառքն անչէջ,  
 Եւ թագաւորն իր կընճիթն ա'լ վէրքի մէջ  
 Մըխըրճելէն, կը բերէ դա'շտը վարդագոյն՝  
 Որուն սերմն է՝ դիակ, տարա'փը՝ արիւն,  
 Կը բերէ հո'ս, հոս պարպել իր մարմիններ,  
 Հոս լըճացնել իր խօլահոս արիւններ.  
 Մահաբեմերն (ուր միշտ պատրաստ Սատանին  
 Մորթին վըրայ դանակներն յար կը սըրուին)  
 Կը պարպին հո'ս, հոս քաղաքին ճամբաներ.  
 Հոս հիւանդի անկողիններն մահաստուեր՝  
 Որոնց մէջ հէգ հոգին, ջերմի ցընորքէն՝  
 Կը համարի թէ վարն դազազ կը շինեն.  
 Հո'ս կը նետէ իր դահն արքան մոլեգին,  
 Հո'ս կը նետէ լեռնամէջն իր բորենին,  
 Հո'ս Բիւզանդիոնն ու Հոռովմն ամէն սօս կեսար. —  
 Հո'ս յաղթ արծիւն իր փետուրներ շանթահար:  
 Այս է աշխարհս, ո'վ Զօրեղներ: —

Դար դարէ

Կը թաւալի մըղուած ուրիշ դարերէ.  
 Եւ հազիւ դող մ' Յաւերժութի'ւնը կը զգայ՝  
 Իրբեւ նետուէր քար մ'ովկեանի մը վըրայ.  
 Կը պարպըին վարն անթիւ սե'ւ դազաղներ,  
 Մըժեղներու հըսկայ երամ, տարուբեր,  
 Անվերադարձ կը կորսըին ձորին մէջ.

Ահա սիրտ մ'ա՛լ չի բարախեր, անկէ վերջ  
 Ուրիշ մըն ալ, ուրիշ մըն ալ, զո՛հ, զո՛հ, զո՛հ,  
 Ժամը ժամին, բոպէ բոպէ: Եթէ, ո՛հ,  
 Մէկտեղ բերուին սպաւորներուն արցունքներ,  
 Ո՛վ Երկինք, քու ցասման շանթերդ մահաբեր  
 Դեռ չե՞ն մարեր: — Եւ կը վիժին մարդիկներ  
 Գիշերուան մէջ՝ երբ հաղիւ հաղ է սառեր  
 Իրենց քաղցրիկ օրոցքներուն տաքութիւնն,  
 Երբոր, աւա՛ղ, դեռ չէ սեւցած՝ մատերնուն  
 Ամուսնական սուրբ մատանին. եւ կ'իյնան  
 Մեռա՛ծ, երբ դեռ մեղքալուսինն ըզձական  
 Իրեն մահի՛կ վիճակին մէջ կը շողայ,  
 Կամ երբ, տարեց, դեռ գիտութեան պըղընձեայ  
 Բերանն հաղիւ հաղ բանալու տաղնապին  
 Մէջ՝ կը դողան իրենց մատեր... կը սառի՛ն:  
 Յաւի, ողբի, ճիչերու մէջ, դէպի վար  
 Կը սայթաքին. հէ՛ղ թռչուններ նետահար,  
 Որ չէք գիտեր հարուածն ուրկէ՛ եկաւ ձեզ,  
 Կը սարսըռաք, կը թաւալիք աղէկէզ,  
 Եւ թըռիչնիդ ամփոփելով, շըւարած,  
 Գլուխնիդ կըծկած թեւերնուդ տակ, լուռ, սառած,  
 Ձեր երգերուն արձագանգին մէջ, աւա՛ղ,  
 Կ'անշընչանաք: Մութը կ'իջնէ միապաղաղ,  
 Արտասուածթոր սպտանքին մէջ, հողին տակ,  
 Արշալոյսի մը սպասելով՝ կը քնանա՛ք...  
 Կու գայ Բրիտոս, կը մօտենայ ձեր շիրմին,  
 Եւ վէրքին մէջ մըխելով մատն երկնային,  
 Ձերին ճերմակ քարին վըրայ, անայլայլ,  
 Արիւն գըրով մ'ան կը գըրէ: —

— Հանդերձեալ:

\* \* \*

Ամպի մը տակ լուսինն յանկարծ կը մարի  
 Կը լըռէ հովն, ամէն աստղեր մի առ մի  
 Ասուպ կ'ըլլան, կ'ըլլան վարդերն ալ՝ վէրքեր: —  
 Ո՛վ անանուն շիրիմ, դու որ անտարբեր,  
 Ու երազկոտ կը նայիս դէ՛պ ի երկին՝  
 Մարդիկ այսօր, ո՛հ, դիր առ դիր լիզեցին  
 Այդ բառը քու քարիդ վրայէ սըրբազան,  
 Ահա ինչո՞ւ թէ ճերմակ է մնացած ան: —

## Հ Ի Ի Ա Ն Դ Է

Հատուերին մէջ, խանի մ'անկի'ւնը լըքուած  
 Թըշուա'ու պանդուխտ, հիւանդ է .  
 Խոնաւութիւնն անոր մարմի'նը շիթ շիթ  
 Գերեզմանին կը նետէ :

Բըժիշկ չունի . եղած դրամն ալ հատաւ .  
 Ցաւը ծանր է . — դըթութի'ւնն :  
 Հոն չըկայ սիրտ մ'որ բարութի'ւնը քամէ  
 Անոր ծարաւ շըրթներուն :

Եւ ինքն իրեն մըտերիմներ կը ստեղծէ  
 Յընորքներուն մէջ ջերմին .  
 Իր վիճակին կարեկցող մէ'կը չունի  
 Բացի մամո'ւկը որմին :

Մըթընչաղին մէջ կը մարմրի, կը հիւծի  
 Մըթընչաղի մը նրման .  
 Լըռութիւնն հոն կարծես դադաղ մը կ'երկնէ . —  
 Օրոցք՝ տունէն գերեզման :

Երիտասարդ է տակաւին, եւ փեսայ .  
 Պոլսէն մինչեւ Վան հեռու,  
 Հոն՝ հաց կ'ուզեն հարսն ու ծընողք . զի'նք կ'ուզեն .  
 Դեռ շատ շուտ է մեռնելու :

Ան իր արիւնն իր քրտինքով կը շահէր . . .  
 Տէ'ր, ի'նչ սըրտով կը կոտրես  
 Թեւն՝ որուն վրայ կը կըռթընին մանուկներ  
 Եւ ծընողքներ ձիւնադէս :

Դուրսն արեւին, ղեփիւռին տակ կ'ուռճանան  
 Բախտաւորներն աննիազ .  
 Արտին մէջ աստղն աւշի ելքին կը ժըպտի .  
 Տէ'ր, զինքն ինչո'ւ կը մոռնաս :

Այդ բաղուկներն աշխատանքի համար են՝  
 Ո՛չ մահուան դէմ կըրուելու: —  
 Բախտը խուցին մէկ անկիւնէն կը խընդայ  
 Օձի ժըպտով մ'ահարկու:

Պիտի մեռնի. — խիստ մահացու հիւանդեցաւ.  
 Եւ պատանքին մէջ երբեք  
 Պիտ՝ չըտանի սիրելիի մ'արցունքներն  
 Ու սեւ ուխտերն յուսաբեկ:

Պիտի մեռնի. — եւ իր բընիկ լուսնին տակ,  
 Հարսը սիրոյ ծարաւով՝  
 Պիտի գուր տեղ անոր դալուն սպասէ...  
 Խեղճ վանուհի, ապահով

Յոյսի ամէն խոստումներու վայելքին՝  
 Կը ծիծաղիս աստղին հետ.  
 Մինչդեռ կեանքի երկընքին վրայ կը դըծուի  
 Շանթը շողին գուգահետ:

Որո՞ւն համար շուշանն ու վարդ փոխ կու տան  
 Իրենց միացումն՝ այտերուդ.  
 Ինչո՞ւ Վանայ լիճն աստղերով կը վառի  
 Նախանձելով աչքերուդ.

Որո՞ւն համար հաջաղիդ տակ կը պահես  
 Ըմբոստանքներն համբոյրին...  
 Վաղն, հէ՛ղ ծաղիկ, պիտի ճամբորդ մը դուժէ.  
 — «Մէկ աչքը բաց թաղեցին»: —





Յ Ե Ղ Ի Ն Ա Կ Բ Տ Ը

ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՔՈՂ, ԲՈՑ ԵԼԱՆԷՐ  
ՄՈՎՍ. ԽՈՐԻՆՄԱՅԻ (ԱՌԱՍԱԿԵԼՔ)



Եղեգնեայ գրչով երգեցի փառքեր .  
 — Քեզի ընծա՛յ, իմ հայրենիք —  
 Սօսեաց անտառէն էի զայն կրտսեր . . .  
 — Քեզի ընծա՛յ, հին հայրենիք —  
 Եղեգնեայ գրչով երգեցի քուրմեր .  
 Ընդ եղեգան փող լո՛յս ելանէր :

Եղեգնեայ գրչով երգեցի կարօտ .  
 — Ձեզի ընծա՛յ, հայ պանդուխտներ —  
 Ան տարաշխարհիկ բոյսի մ'էր ծրղօտ . . .  
 — Ձեզի ընծա՛յ, հէգ պանդուխտներ —  
 Եղեգնեայ գրչով երգեցի հարսեր .  
 Ընդ եղեգան փող ո՛ղբ ելանէր :

Եղեգնեայ գրչով երգեցի արիւն .  
 — Ձեզի ընծա՛յ, սուրի գոհեր —  
 Ան ծլած էր մոխրի մէջ իբրեւ կընիւն . . .  
 — Ձեզի ընծա՛յ, կրակի գոհեր —  
 Եղեգնեայ գրչով երգեցի վէրքեր .  
 Ընդ եղեգան փող սի՛րտս ելանէր :

Եղեգնեայ գրչով որբ տունս երգեցի .  
 — Քեզի ընծա՛յ, հայր ալեհեր —  
 Ճամբած աղբիւրէն մեր զայն յօտեցի . . .  
 — Քեզի ընծա՛յ, մայր կարեվէր —  
 Եղեգնեայ գրչով օճախս երգեցի .  
 Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր .

Ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի .  
 — Ձեզի ընծա՛յ, հայ մարտիկներ —  
 Գրիչս եղաւ անթրոց սըրտերու հնոցի . . .  
 — Ձեզի ընծա՛յ, քաջ մարտիկներ —  
 Եղեգնեայ գրչով վրէժ՞ երգեցի .  
 Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր :

## Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Բ

### Ն Ե Մ Ե Ս Ի Ս<sup>11</sup>

Պաշտե՛ք դահամակե՛ աչքերով Աստուածուհին, ո՛վ ժողովուրդ. երբ բռնակալութիւնները կործանես, կործանե՛ այլևս զինքն ալ, եւ դո՛ւն բարձրացիր իր պատուանդանին վրայ՝ շուշան մը ձեռքիդ մէջ:

Քերթողն հըսկայ, մըրըրկաւարս, հըրաչուի,  
 Նըւիրական արուեստանոցն իր մտաւ,  
 Եւ փակեց լայն սրողպատ դըռներն հապըշտապ.  
 Փակեց փեղկերն երկընքին դէմ, որոնց նեղ  
 ձեղքերուն մէջ մընացին  
 Արեղակին մաղերն ոսկի, սանտըրուած:  
 Լեռնակուտակ զանգուած մ'ընտիր մարմարի  
 Այդ շէնքին մէջ մըթընչաղ  
 Կը սպասէր՝ ձեւն հաղնելու հին դիւցաղնի.  
 Եւ կամ գուցէ կը յուսար  
 Որ աստղերէն իջնելով՝  
 Պիտի աստուած մը դայ իր մէջ բընակիլ:  
 Զանգուածը այդ սպառաժ մ'էր բարբարոս,  
 Որուն մէջ դեռ կը մընար  
 Կիսաւեր բոյն մը արծուի.  
 Եւ խորն իր մէկ խոռոչին  
 Օձ մ'էր ծուարած, ու կը նընջէր հանդարտիկ:

<sup>11</sup> Նեմեսիս. Յունական դիցաբանութեան մէջ արդարութեան եւ վրէժխնդրութեան դիցուհին է:

Քերթոյն ինքզինք պահ մ'անհունին մէջ հողւոյն  
 Ըզգաց Աստուած. — Սոթտեց թեւե'րը ջրդուտ.  
 Ոսկեղէն մո'ւրճը ավին մէջ, տրժգոյն, վեհ,  
 Մարմարին դէմ, գլխերաց,  
 Հրակայի պէս կանգնեցաւ...  
 Նըջմարեցին աչքերը ձեռք մ'այն ատեն  
 Մութին ծոցէն՝ կարկառուն՝  
 Որ վիթխարի բրոնած սափոր մը՝ պարպեց  
 Ոորն իր հողւոյն լայնալիճ  
 Տիեզերքին ըստեղծահիւթն հողարոյր:

Եւ քանդակեց, քանդակեց,  
 Եւ քանդակեց, քանդակեց:  
 Արուեստնոցին բիւզանդական դրմբեթէն  
 Յոյսի ձէթով լի սուրբի գանկ մը կախուած  
 Կ'ըլլար ջահն իր լուսատու:  
 Ան կը տեսնէր մարմարին շո'ւրջը ձեւուած  
 Հըզօր երազն՝ որ միա կ'առնուր եւ ծալքեր:  
 Մըտածումն իր՝ այդ քարին կոյս ծոցին մէջ՝  
 Իր արմատներն յուշիկ յուշիկ կը խըրէր  
 Ծառի մը պէս ձիթենի:

Եւ քանդակեց, քանդակեց,  
 Եւ քանդակեց, քանդակեց...  
 Ամէն մէկ բուն հարուածին տակ յաղթ մուրճին՝  
 Ինչպէս թէ ումը մը պայթող՝  
 Ուղիս մը կայծեր, քարերու հետ խուռնախիտ,  
 Կ'անձրեւէին պատերն ի վար խաւարչուտ  
 Պըսակի պէս քայքայուող:  
 Դուրան ողկոյզներն յամբիկին  
 Կը թափէին մուրճին մէն մի թընդիւնէն  
 Փեղկերն ի վար իրենց կապոյտ ծաղիկներ:

Եւ քանդակեց, քանդակեց,  
 Եւ քանդակեց, քանդակեց.  
 Մինչեւ որ բիրտ վայրենութի'ւնը քարին  
 Նըւաճուեցաւ, եւ ահա դլուխ մը կընոջ  
 Մարմարին մէջ թարմօրէն

Ծաղկեցաւ բա՛րձըր շուշանի մ'հանդուռնակ :  
 Ձրքնաղ էր ան, միանդամայն էր ահեղ . —  
 Հելլենական արձաններու կուրութեամբ  
 Կը յառէին խորունկ աչքերն՝ որոնց մէջ  
 Կարծես հողին, անդունդն ի վեր մաղբըցող  
 Կարիճի սէս՝ կամաց կամաց կ'երեւնար :

Եւ քանդակեց, քանդակեց,  
 Եւ քանդակեց, քանդակեց . . .  
 Բանաստեղծն իր բաղուկին տակ կենսադրոջմ  
 Կը փորադրէր կարծես քերթուած մ'ահաւոր .  
 Խոր ծալքերուն մէջ կեանք առնող մարմարին  
 Մէն մի հարուած դաշնակութիւն մ'էր քնարի,  
 Յանդ մ'էր, տուն մ'էր, եւ կամ էր շեշտ մ'օղասալաց :  
 Մէն մի հարուած ուրմբադոս  
 Ըմբոստ երգ մ'էր ոսկի մուրճով երգըւած՝  
 Որուն Աստուած երկընքին մէջ կ'ունկընդրէր :

. . . . .  
 Օ'ն, հարուած մ'ալ, հարուած մ'ալ . . .  
 Գանկ ջահին մէջ ձէթն ըսպառիլ ըսկըսաւ .  
 Օ'ն, հարուած մ'ալ, հարուած մ'ալ . . .  
 Եւ քանդակեց, քանդակեց . . .  
 Կերտեց գուճերն եւ սրունքներ .  
 Կերտեց ոտքերն՝ որոնց տասնեակ մատերէն  
 Ժահրով, մեղրով խառնըւած  
 Գրգըջահոս լոյսի վտակներ բըղխեցան :  
 Եւ շինեց ան վերջապէս  
 Կընտջ մէջքէն վար ահեղ  
 Սուր մ'երկխայրի, սուր մ'անապատեան, սուր մ'անբիծ ,  
 Եւ Աստուծոյ սէս արդար :  
 Այն ատեն հոն մարմարիոնին խորշին մէջ  
 Քընացող օձն արթընցաւ  
 Եւ փաթթելով դինք մեղմօրէն այդ գէնքին՝  
 Կաթիլ կաթիլ ըսկըսաւ թոյն մը կաթել :

Օ'ն, հարուած մ'ալ, հարուած մ'ալ դեռ, եւ ահա  
 Պիտի գործն այդ աւարտի : —  
 Քանդակագործ քերթողն յանկարծ խորշոմեց

Մարգարտապսակ ճակատը ջինջ քըրտինքով. —  
 Այդ ի՞նչ արձան, անուէն ի՞նչ էր այդ կընոջ.  
 Գորգոնա<sup>12</sup> մ'էր, Հերա<sup>13</sup> քինոտ, թէ Իսիա<sup>14</sup>.  
 Պատուանդանին վրայ հըսկայ  
 Փորագըրեց. — Նեմեսիս: —

Ահա երազն իր, կը շընչէր, կը խորհէր.  
 Իր երազն այդ մարմարեղէն՝ զոր երկար  
 Ատեն սըրտին հանքերուն մէջ ան կըրեց:  
 Արգարութեան եւ Վրէժի  
 Դիցուհին այդ՝ աղջիկին էր իր կորովին  
 Ձոր յըղացաւ, ողնածուծո՛վը սընոյց  
 Այն օրէն վեր երբ հըլութեամբ հարսնացաւ  
 Փողովուրդին արեան հետ  
 Գիտակցութիւնն իր բեղուն: —  
 Այլեւս ի՞նչ փոյթ թէ մնաց թաղուած օրերով  
 Արուեստանոցին դամբանական մութին մէջ:  
 Ի՞նչ փոյթ թէ արգ ճակատէն վար կը հոսի  
 Բարի քըրտինքն յողնութեան,  
 Եւ ուսերուն եւ գըլխուն վրայ սեւահեր՝  
 Իբրեւ ըլլար ջաղացպան մ'ան՝ կը նըստի  
 Ճերմակ փոշին մարմարին.  
 Եւ խիտ երկար թարթիչներն իր կը նմանին  
 Աղանեակի մը թեւերուն ըսպիտակ.  
 Ի՞նչ փոյթ թէ ան, ա՛հ, չըտեսաւ կոյս դարնան  
 Լուսակարկաջ աղբիւրներուն մէջ ժըպտիլն,  
 Եւ չըքամեց դեռ խաղողի ողկոյզներ  
 Բաժակին մէջ բիւրեղեայ.  
 Կամ չըխառնեց դանդուրներն իր ասպետի  
 Բըլուրներուն վրայ պարող  
 Աղջիկներուն հողմատարիկ վարսերուն:

12 Գորգոնա. սարսափելի հրէշ աստուածուհի մը, օձախուլ մաշկով որ իրեն նայողը կը քարացնէր:

13 Հերա. կին Արամաղդի եւ թագուհի աստուածներու, ներկայացուած միշտ նախանձոտ եւ վրէժխնդիր նկարագրով:

14 Իսիս. եգիպտական դիցուհի ամուսնութեան եւ բժշկութեան կին է Օսիրիս աստուածին:

Ո՛հ, ի՛նչ փոյթ կեանքը մեռնող,  
 Երբոր երա՛ղը կ'ապրի,  
 Երբոր երազն անմա՛հ է:  
 Մուրճը ձեռքին մէջ բանաստեղծն յաղթական  
 Արձանին խիստ աչքերուն մէջ կը յառի.  
 Եւ անոնց մէջ կը ճանչնայ  
 Ինքզի՛նք, — ամբողջ, անթերի:  
 Կը ճանչնայ սուրբ մարմարիտնն այն՝ որ առաւ  
 Բազկին տակ կեանք, որ այդ տեղ  
 Եկաւ զանդուած մ'իւր բըրտութեան մէջ նընջող  
 Եւ արթընցաւ Դիցուհի՛.  
 Զերթ քարափերթ մը ստրուկ ինկաւ մուրճին տակ,  
 Եւ կանգնեցաւ Վրիժուհի՛:

Աւարտած էր ամէն դործ. —  
 Ահա մէջտեղն էր, — Նեմեսիսը — կանդուն,  
 Պաշտըւելու, ընդունելու ողջակէզ  
 Այլեւըս կա՛ղմ եւ պատրաստ:  
 Այն ժամանակ քերթողն ուրախ, գոհունակ,  
 Քաշեց նիզե՛րը, բացաւ  
 Պղընձէ դռներն հսկայական դաւիթին.  
 Նոյն ատեն լոյս մը դէմէն  
 Երկինքն ի վար ա՛յնպէս արձանն ողողեց՝  
 Որ դիցուհւոյն մարմինը շուրջն ըսկըսաւ  
 Ճառագայթներ արձակել:

Յետոյ նետեց ծանրակիր մուրճը ձեռքէն.  
 Թեւը սոթտուած պատուանդանին վրայ դըրաւ,  
 Եւ գըլուխն ալ թեւին վրայ.  
 Եւ իբր առիւծ մը պառկող՝  
 Յողնած, քըրտնած եւ վըսեմ,  
 Աստուածուհւոյն ոտքերուն տակ քընացաւ:



Ժողովուրդն է, ժողովուրդն է որ կու գայ.  
 Ճամբաներուն, փողոցներուն մէջ Քաղքին  
 Գետեր են որ թրխակոհակ կը հոսին.  
 Հարստահարուած ժողովուրդն է որ կու գայ:

Անոնք տեսան Նեմեսիսի վեհ արձանն,  
 Եւ քուրմեր են, վրէժի քուրմեր, եւ ահա  
 Անո՛ր, անո՛ր կը դիմեն:  
 Գործատունէն, թխարանէն, բանտերէն  
 Գրբո՛հ կու տան: Արիւնոտ են եւ քաղցած:  
 Դեռ: բեկորներ շղթայի՝ զոր ջարդեցին,  
 Մերկ ոտքերնուն հետ ընդքարը  
 Սալյատակին շրոինդ շրոինդ կը հընչեն:  
 Ոմանք սակրով, ոմանք մուրճով են զինուած.  
 Դէմքերնուն վրայ արիւնոուշտ  
 կը փայլակէ կատաղութիւնն՝ հեռուէն  
 Մերկացնելով մարդարտաշող կըճըրտումն  
 Ակռաներնուն մարդու միսի անօթի:  
 Մերկ են կիներն իրենց ամբողջ ծիծերով,  
 Եւ մանուկնե՛րը՝ բոպիկ՝  
 Որոնց տըժգոյն ճակատէն  
 Գարունն ընդհուպ կը թափթըփի վարդ առ վարդ  
 Դեռ չաւարտած իր բողբոջո՛ւմը առոյդ:  
 Ատելութեան դոռուկոչ մ'է՛ կը պոռթկայ,  
 կը տարածուի պողոտայէ պողոտայ  
 Քաղաքին մէջ բովանդակ:  
 Ամէն շղթայ կը բեկտի,  
 Եւ կը փըլչի ամէն բանտ.  
 Հրապարակին մէջտեղ կրակի կը տըրուի  
 Կառափնարանն՝ հերոսներուն արիւնէն  
 Վարդակարմիր եւ ճարպոտ,  
 Եւ իր մեծ բոցն երկնուոր  
 Ամբոխներուն գիտակցութեան կ'ըլլայ ջահ:  
 Ամէն խըրճիթ ըմբոստ մը դուրս կը պոռթկայ,  
 Ամէն շիրմէ նահատակ մ'յաղթ կը յառնու  
 Նո՛ր միսով, նո՛ր ըղեղով, նո՛ր գէնքերով  
 Ըսպառագէն: Ժողովու՛րդն է հող կըճող.  
 Մինչեւ մէջքն իր՝ տիղմին մէջ  
 Ուրիշներուն դըղեակ շինող ամբոխն է՝  
 Որ ոտքի միակ մոլեղնադուրս յոստումով  
 Նոյն իր խորունկ գերեզմանին քարին վրայ  
 Ահաւասիկ կը կանգնի:  
 Եւ մարդկային ովկիանն այդ փըրփրագոռ

Կ'եռայ խորքէն իր մըռայլ:

Եւ ալիքներն յառաջ կ'երթան մահադող:

Եւ կը թըքնեն իրենց վըրվո՛ւրը հորձքի

Պալատներուն մինչեւ քիւերն, ու մինչեւ

Ճակատն արփուոյն անտարբեր:

Քըրջաւո՛ր են, ահաւո՛ր են, բայց այսօր

Հանճարներու, դարերու

Ամբողջ մտածումն, ամբողջ վաստա՛կը խըմող

Գաղափարին արծիւի թեւն ըսպիտակ

Եկաւ դըպչիլ անոնց դեռ կոյս ճակատին:

Եւ անոնք ուղիս ճամբաներէ հաւաքուած՝

Այսօր ունին վըսեմութիւնն ովկիանի:

Եւ կը մոնչեն, կը հայհոյեն, կ'աղօթեն,

Կը հայհոյեն վերըստին:

Կը մըրմըռան բըռնութեան դէմ ծուփ առ ծուփ:

— Վըրէ՛ժ, վըրէ՛ժ, Նեմեսի՛ս: —

Եւ Նեմեսիան հո՛ն է, հո՛ն է միխթարիչ

Քէնն երկնային. ձիւնափարփառ մարմինն իր

Լուսնակին պէս ալիքներն այդ կը քաշէ

Դէպ ի ծոցն իր մայրենի:

Եւ ժողովուրդն արձանին շուրջ կը դիզուի

Հետք հետքի վրայ, խուռնախիտ,

Եւ կըրգակներ կըրթընցըւած ուսերու:

Առջեւը վեհ Դիցուհւոյն

Ամէն ոք իր վէրքը կուրծքին կը բանայ:

Պարմանիներ ցոյց կու տան

Թեւերն իրենց կտարած՝ շըղթայ կտարելէն:

Մայրերն ահա վեր կ'առնեն սեւ սեւ քօղեր

Անոնց ծալքին մէջ բանալով դանկիկներ

Մանուկներու՝ այրուծիին տակ ճըզմուած,

Եւ պառաւներն անոր առջեւ կը վըռեն

Քըզամիզնէ՛րը կարմիր

Դըրժուած մորթուած դիւցազնական թոռներու:

Եւ կը բերեն ամէնն ալ

Իրենց վերջին հարըստութի՛ւնը՝ նըւէր,

Եւ ծընրադիր՝ անիծախառն աղերսով

Արտասուազին միահամուռ կը դոչեն:

— «Ո՛վ Նեմեսիս, Անվրիպելի՛դ, Վրիժուհի՛դ,  
 Մեր տառապանքն, անկումը մեր կը տեսնե՞ս .  
 Մեր արցունքի մէկ շիթին  
 Ովկիանական անհունութի՛ւնը արդեօք  
 Քու ափիդ մէջ կըչռեցի՞ր :  
 Բա՛ւ է փառքերն ու հաճոյքներն արբեցնենք  
 Մեր արիւնին արիւններովն ու մինչեւ  
 Ոսկորներնուս քրտինքով .  
 Բա՛ւ է սուխնե՛րը պատուեն  
 Մեր արդանդին մէջ յաւէտ  
 Լուսաթաղանթն արշալոյսի սաղմերուն .  
 Բա՛ւ է անի՛ւր դործատան փերթ առ փերթ  
 Խըլէ մեր միսն եւ իւզտէ ճըղուղն իր .  
 Բա՛ւ է բա՛ւ է մեր բովանդակ կեանքին մէջ  
 Խարադանուած թիկունքներնուս վրայ կըրենք  
 Մեր շիրմաքարն ու երթանք ա՛յսպէս շիրիմ :  
 Վըրէժի ժամն ա՛լ հասաւ .  
 Նըչկահաճի մայրոպահունչ ժամն հասաւ :  
 . . . . .

Կ՛րսեն . — Իրենց գոռուգոչումն ահաւոր  
 կը սասանէ դահերուն վրայ կայսրրներ ,  
 Եւ կ'օրօրէ պատուանդանին վրայ նընջող  
 Քերթողին քունն հանդարտիկ :  
 Կ՛րսեն . — Եւ նուէ՛ր Աստուածուհւոյն կ'ընծայեն .  
 Անոր առջեւ արիւնլըւայ ձեռքերով  
 կը սըվուն վարդ ու յասմիկ :  
 . . . . .

Եթերական կրակին խորէն իրիկուան ,  
 Դէմի սարէն դառիվայր  
 Ա՛յն որ կ'իջնէ անչափելի քայլերով  
 Հերո՞ս մըն է , սերճահասակ քըրմապետ  
 Նեմեսիսին կուսական ,  
 Եւ անձնուրաց նախախնամող մարդկութեան :  
 Արեւը դեռ չըմեկնած  
 Ճաճանչներն իր ամփութիւր է շեչտուղիդ  
 Անոր կուրծքին կարմրաբորբ ,

Յայտեցնելով զէնուզարդէն պաղպաղուն  
 Ճառագայթներ՝ նման բամբջի մը զլիտուն  
 Ծամակալ մեծ ասեղներն :  
 Արիւն մ'ահա կը կայլակի տակաւին  
 Իր գօտիին արդարադատ կեռ սուրէն :  
 Կու գա՛յ, — ճակատն իր արդէն  
 Շաղակապուած դափնիով :  
 Քայլերը ծա՛նրը՝ փառքէն,  
 Եւ բրոնութի՛ւնը ճրղմելէն՝ տենդակոխ  
 Ահաւասիկ կ'երկփեղկեն  
 Ժողովուրդն այն խոնարհած  
 Ատելութեան եւ աղօթքին բեռին տակ :  
 Նեմեսիսին ձօնելու  
 Ան իր նըւէ՛րը ունի . —  
 Գըլխուն շուրջէն կ'արձըկէ  
 Դափնեպըսա՛կը՝ զոր կոյսերն որբացած  
 Շիրիմներուն նըստած տըրտում շուքին տակ  
 Իրեն համար հիւսեցին .  
 Կ'արձըկէ զայն եւ ձախ ձեռքո՛վը բըռնած  
 Բուրեան ճիւղին մէկ ծայրէն  
 Միւսովը զայն կը մերկացնէ, սըփռելով  
 Իր սաղարթներն օդապար  
 Աստուածուհւոյն ոտքերուն վրայ անարատ,  
 Որոնցմէ հա՛տ մ'աղուօր տերեւ մ'արիւնտտ,  
 Կ'երթայ կ'իյնայ արձանին տակ քընացող  
 Քանդակագործ բանաստեղծին ճակտին վրայ,  
 Որ գրաւուած նո՛ր Տեսիլներով երազի  
 Այդ հըպանցո՛ւմը փառքին  
 Ամենեւի՛ն չ'իմանար : —

Բ Ա Պ Ի Ն Ի Ն Վ Ր Ա Յ

## ԱՆԻԻ ԱԻԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՄԷՋ

## Ա.

Ըլլայ լացի, համբոյրի,  
Յիշատակի, մըտածման,  
Մըռնչելու համար ըլլայ, օ՛ն, մըտնենք.  
Մըտնենք հըսկայ քաղաքն հըսկայ ածիւնի,  
Մըտնենք Շիրիմն հայութեան...

Ողջո՛յն, Անի, դերեղմնոց,  
Ուր կը փըտին ոսկորներն յաղթ Անցեալին.  
Ողջո՛յն, Անի, օրօրան,  
Ուր փլուզի տակ, կարիճի սեւ արիւնով  
Մեր Ապագան կը մեծնայ.  
Ողջո՛յն, Մեռե՛լ, Մա՛յր, ողջո՛յն.  
Ահա կու գամ, ես վերջին  
Նորարողքով դըլուխը հայ Հիդրային,  
Կու գամ կեանքիդ փառքովը մահդ օրօրել. —  
Ըսել թէ մեծ եղար դու,  
Կամ մեծ խոստո՛ւմը մեծութեան, դու եղար  
Լուսակայլակ պողպատ ըստինք մ'որուն դէմ,  
Խուժուժ ցեղե՛րը ծըծելու դեռ անվարժ.  
Եկան նօթի լընդերն իրենց ջախջախել.  
Ծեր Ասիոյ շեմին վրայ դու եղար  
Երեք դարու սիրան՝ եթէ Յոյնն ըղեղն էր,  
Սիրտ կենսաբուխ՝ որուն աչքերն յառած պիշ՝  
Նենդ Բիւզանդիոնն, այդ բողբոջին Հըռոմի  
Քեզ կը դաւէր լափլիզելու ախորժով:  
Եւ ան դաւեց եւ ան յաղթեց. — ու աւա՛ղ,  
Երբ դրօշակն իր ցըցուած տըխմար արքայիդ

Յովհաննէսի<sup>15</sup> շիրմին վրայ՝  
 Վեստ Սարգըսեան կ'ըլլար խըլան խոստացուած,  
 Քու բալլիքնէ՛րըդ Վոսփորի բանտին մէջ  
 Երիտասարդ թաղաւորիդ<sup>16</sup> թեւերուն  
 Կուռ շըղթաներ կըղպեցին:

## Բ

Ո՛վ պատուհաս. կորսընցար դու այլեւս  
 Երբ Պարսն եւ Յոյնն, երկու ոսոխ ոսոխներդ,  
 Իրարու դէմ՝ ըղքեղ ասպար կանդնեցին,  
 Կամ իբրեւ որս մ՝ — որ՝ արդէն իր մազկլով  
 Նախ իր սիրտն է խոցոտեր —  
 Քեզ անցուցին Մոնոմախոսն ու Տուզրիլ,  
 Պերոզն ու Ժանտ Ալփասլան՝  
 Ժանիքներէ ժանիք, թաթէ ի թաթուլ.  
 Եւ, դէմ դիմաց կղակներն իրենց ջարդելով,  
 Հիմնաքարերդ հանեցին՝  
 Որպէսզի սեւ դամբանաքարդ յօրինեն:  
 Ա՛յլ այն օրէն դու իբրեւ շէնք մ՝ հոյակապ՝  
 Ուրիշ հաղար կայծակ մէկէն է անցեր՝  
 Քայքայուեցար՝ մարմար մարմար, ծեփ առ ծեփ:  
 Ու, ո՛վ ցասում, ո՛վ ամօթ,  
 Քեզ դէմ առ դէմ բըղըքաողնէ՛րը նենդժոռ  
 Չեղան արծիւ՝ այլ զայլէ՛ր...  
 —

15 Յովհաննէս-Սմբատ Գ. թաղաւորն է (որդի Գագիկ Ա.ի), թոյլ եւ երկչոտ՝ որ Սելճուքեան թուրքերու յարձակումէն վախնալով՝ դրաւոր երզումով (1024) ծախեց Անին եւ իր պետութիւնը Բիւզանդիոնի կայսեր, որ անոր մահէն վերջ պիտի տիրանար երկրին: — Վեստ Սարգիս, նախարար եւ գլուխ յունասէր կուսակցութեան, շատ փառասէր մէկը՝ որ իր դաւաճան դործունէութեան փոխարէն պիտի ստանար արքայական պատճուճանը. անոր ակնարկութիւն է «խլան խոստացուած» բացատրութիւնը: Խլայ՝ բեհեզեայ պատճուճան:

16 Կ'ակնարկէ Գագիկ Բ. թաղաւորին (1042-1045) որ «Քաջ» Աշոտի (եղբայր Յովհաննէս-Սմբատի) որդին էր, եւ միակ օրինաւոր ժառանգը հայկ. թաղին, բանտարկուած Կ. Պոլիս՝ Կոստանդին Մոնոմախոս նենգաւոր կայսրէն:

Գ

Արդ քարուքանդ կը հանդչիս  
 Եւ նըշխարներդ ինը դար է որ կ'ապրին .  
 Ժամանակին ձեռքը չեղաւ այնքան յաղթ  
 Աճիւններդ այդ մըրրիկներուն յանձնելու .  
 Բայց ծոցիդ մէջ ալ բընա'ւ  
 Սըմբատի<sup>17</sup> սօս նըթոյզը չի' խըրխընջեր ,  
 Ան չի թօթուեր արիւնթաթախ բաշերն իր  
 Քած ձիուն դէմ Ափշինի ,  
 Ու կոչնակներն ու շեփոքներն ոսկեցոյ՝  
 Որոնց ի լուր թուրը խաչով կը ձուլուէր ,  
 Հոն լըռած են՝ ապրեցնելով իրենց տեղ  
 Բուռի հազար սերունդներ :  
 Այդ լըռութեան ջըղջիկի լայն թեւին տակ  
 Կ'ածի եղիճն արտասուքովն աստղերուն .  
 Եւ հոն բաղեղն հայրենասէր թեւերով  
 Կը գըրկէ հո'ղըդ տըրտում  
 Իր պատառիչ կայծքարերով մխասին .  
 Եւ խոտ մ'հաղիւ , բարձրացած  
 Ճամբաներուն վրայ անկոխ՝  
 Կը ծածկէ սողն օձի մ'արիւնոյն տակ ձեմող :

Դ

Ի՞նչ մընաց , ի՞նչ . — Պարխայներէն քարակուռ՝  
 Որոնք ըղբեղ գըրկած տըւին կուրձքերնին  
 Ասիական մըրըրկարչաւ ցեղերուն .  
 Պալատներէդ , ամբոցներէդ , սիւններէդ ,  
 Աշտարակի սըլաքներէդ՝ ուր ծըփուն  
 Կարմիր դրօշակ մ'հայկական  
 Կ' սրբէր քրտինքն արծիւներուն ճամբորդող ,  
 Խոյակներէդ , գմբէթներէդ՝ որոնք օր

<sup>17</sup> Խօսքը Սմբատ Ա.ի (որդի Աշոտ Ա.ի) վրայ է , որ քաջ՝ բայց անբախտ թագաւոր մ'եղաւ . Ատրպատականի ամիրայ Ափշինի գէթ ուժգին պաշտպանեց իր երկրին անկախութիւնը :

Մ'ամպին մէջ շանթն, էին մէջ բախտն<sup>18</sup> հեղնելով՝  
 Ժամանակի բռունցքին դէմ  
 Կ'ըլլային կումբ ձուլուած փառքի հանքերէն,  
 Զօրանոցէդ, տաճարներէդ, այո՛, քու  
 Հազարումէկ տաճարներէդ՝ որոնց մէջ,  
 Դէպ ի հաւատքն ուղղաբերձ  
 Մինչ բազուկներ կը յողնէին, կ'հեղգային  
 Մինչ հին արիւնն Արամեան  
 Իր հեթանոս ռազմիկ թափէն կը սանձուէր,  
 Եւ մինչ Յիսո՛ւսը կը ծընէր արցունքով  
 Լաստիվերտցին, եւ նենգ Յուդան՝ Կիրակոս,  
 Այդ հազար մէկ տաճարներուդ մէջ կ'ըսեմ,  
 Քանդակ քանդակ, զարդ առ զարդ,  
 Արուեստ մը նոր, արուեստ մը հայ  
 Արուեստն աղջիկ Աստուծոյ, քոյր Բընութեան,  
 Արուեստը հարս Տիեզերքին,  
 Ժող՛վուրդներու եւ Աղգերու վախճանած  
 Տապանագիրն ու շիրմապսակն այդ վերջին  
 Իբր աղանի մ'ոսկեղբրուազ ուրուաղով<sup>19</sup>  
 Քանդակուած՝ այդ դըմբէթներուդ ներքեւ սուրբ,  
 Բատուցներուդ<sup>20</sup>, խոյակներուդ, մոյթերուդ  
 Մէջէն լըռիկ, գըլուխը դուրս կարկառած՝  
 Դէպ ի երկինք, աղուոր, վեհ,  
 Թռիչները լա՛յն կը պարզէր...  
 Հիմայ, աւա՛ղ, ատոնցմէ,  
 Այդ բիւրաւոր ճաճանչներէդ, ո՛վ Անի,  
 Ըսէ՛, ըսէ՛, ի՞նչ մընաց...

## Ե

Կը պատէ չո՛ւրջը լըռութիւն: Լույնարձակ  
 Դաշտին վըրայ, լուսնակի քա՛ղցըր շողով

<sup>18</sup> Աստուածային Նախախնամութիւնը հանդէպ հեթանոսներու  
 քայտ աստուածութեան:

<sup>19</sup> Ուրուազ - հաւանաբար տպագր. սխալ փոխանակ ուրագի:

<sup>20</sup> Բատուց. խորշ որմերու՝ արձան դնելու համար (Փրանս.  
 niche).

Աւերակները կ'ողողուն: Հեռուէն  
Միջոցին մէջ աստղալից  
Լոկ կը լրատւի սոյլն հովերուն ճամբորդող:

Անին յաւէ՛տ կը լրտէ...:

Ոտքըս փըլած քարի մը վրայ կը դընեմ,  
Եւ ուրիշի մ'յետոյ, յետոյ ուրիշի  
Մ'ու կ'ելլեմ դէ՛սլ ի կիսաքանդ պարըսպին.  
Ծերպերն որմին, ժամանակի վէրքեր, ինձ  
Սանդուխ կ'ըլլան. քայլափոխէս փըխրուած  
Կը թաւալին կոշկոռներ,  
Եւ մատերուս տակ ճանկող՝  
Բաղեղներէն, մորմերէն  
Քընաթաթախ մողէզներ վար կը թափին:  
Ու ես կ'ելլեմ. — հողիս խոր  
Արբըշրութեան մ'ուժին տակ  
Զիս աստղերուն կը քաշէ  
Կը շուլլըւիմ, կը մագլիմ:  
Կայծքարերուն դէմ կուրծքըս մերկ կ'արիւնի,  
Կը մընայ մաս մը զգեստէս  
Վարը փուշի մը ճանկին մէջ աւաղակ.  
Բայց ես կամշոտ, որսին դիմող վագրի պէս,  
— Եթէ ազատ բարձրութիւնն որսն է հողույն —  
Կուռ ու տենդոտ խոյանքով,  
Մութն ու փլատակն ոտքերէս վար թօթափած,  
Նախնիներուս բիւր դանկերուն վըրայ դօս  
Հուակ ոստումով մը խըրոխտ  
Պարխպներուն հառաչակուլ կը կանդնիմ...:

2

Ո՛վ բնազդական դու վերելք,  
Ո՛վ խոյացման գինովութիւն՝ նոյն իսկ սեւ  
Դամբանի վրայ կամ ոսկրի,  
Ո՛վ վեհ բարձունք՝ որ կը գըզուես ճիղմ հողիս  
Զիս ընելով աճիւնին վրայ պապերուս  
Բողբոջ մ'որ դեռ կը զարգարէ կոճղը հին.

Ո՛րվ բարձրութիւն թովչական՝  
 Որ կապոյտին եւ խաւարին մէջտեղ զիս  
 Մըտածումի լազուարթ լարով կ'առկախես .  
 Կու տաս անձուկ մխիթարութի'ւնը սըրտիս՝  
 Որ վարն ոտքիս տակ դըտնեմ  
 Անիի մէջ ցուքն երկընքի մեծութեան ,  
 Ըզգամ թէ մեր շիրմին վրայ  
 Մոլորակնե'րը դեռ զիրենք կը դըծեն ,  
 Թէ խաւարն այս՝ է Խորհուրդին դէմքը վեհ ,  
 Փլատակը՝ մե'ղքն Յաւերժին .  
 Անուոյ փոշին յարզողն , եւ կամ սա չըրջմով  
 Փոսուռան ասող մ'է չըքնաղ .  
 Սա դանկը հոս լուսին մըն է , ես՝ Աստուած . . .  
 Ըլլալ Աստուած՝ , ո՛վ հեղնութիւն , այս Ըլլալ  
 է միմիայն ծաղրանըկարն Աստուծոյ ,  
 Քանի որ մեր հողին հարճն է Բընութեան ,  
 Ու սոսկ անոր տաք ծոցին մէջ՝ բեղնաւո՛ր ,  
 Չունենալով նոյն ինք իրե'ն սեպհական  
 Հայրենիքի այս Ոչընչին , բոհին դէմ՝  
 Իբր առաջին սերմընցու  
 Խօ՛սք մ'որ ստեղծէ , ներդաշնակէ , պոռթկալով  
 Փոշիներէն Անիի  
 Քանան մը նո՛ր եւ աղա՛տ :

## Ե

Ի՛նչ , ունենալ աչքի ներքեւ դիակներ՝  
 Որ եղած են ատենով  
 Արեանդ արիւն , սերմիդ սերմ  
 Եւ , ո՛հ , առանց յարուցանել դիտնալու՝  
 Այսպէս դիտե՛լ ծալապատիկ թեւերով ,  
 Ի՛նչ , տեսնել որ խրխուենջ մ'այսօր կը չափէ  
 Հըսկայ շէնքերն այն՝ երկու թել լորձունքով ,  
 Եւ խորանի մը խորշին մէջ լոկ կ'ասլըի  
 Բուն , սեւազգեստ ճըզնաւոր .  
 Տեսնել որ լուռ կը փրտին  
 Աւերներու տակ հերոսի բազուկներ ,  
 Գանկեր , սըրտեր՝ որոնց արի'ւնը եղաւ

Թոյն՝ իժերուն, ա՛յնչափ որ լի էր ոխով .  
 Տեսնել որ փլած պատուարներու, դըզեակի  
 ձեղքերուն մէջ կը մեռնի  
 Շող մ'արեւու, Անուն մը հին, Ազգ մը մեծ,  
 Եւ դահերու բեկորներուն վրայ թափուր  
 Արծիւն ամսէն կը ծըրտէ՛ . . .  
 Ի՛նչ, մինչդեռ վա՛րը, անդին,  
 Այս ջընջումին հաւասար  
 Կը ջընջուին, կ'այլասերին հողիներ  
 Խեղդուելով նոյն իսկ իրե՛նց արեան մէջ,  
 Կամ մալ ու կուրտ եղի սէս  
 Ժուժով մը վատ, իւրաքանչիւր հարուածի  
 Ներքեւ ջըլատ կ'ըսեն . — Լըծէ՛ : — Ո՛հ, ի՛նչ, ի՛նչ,  
 Առջեւը այս ամէնուն,  
 Շուրջիս այս մութ ծըփանքին մէջ դիերու,  
 Ոսկըրներու, նըշխարներու, արիւնի,  
 Մընալ կանդուն, մինաւորիկ, անկարո՞ղ,  
 Եւ չըկըրնալ այս թոհրոհէն հանել դուրս  
 Վերածընո՞ւնդ, վերածընո՞ւնդ մ'արփադեղ . . .

Ո՛վ այսպանք, ո՛վ նախատինք,  
 Ուրեմն ինչո՞ւ ապրիլ, ինչո՞ւ ընդունայն  
 Հայրենիքի անունն ասա՛նկ մըրընչել,  
 Երբոր Ողջե՛րը թըմրած  
 Քեզ չեն ուզեր լըսել, ոստնուլ չե՛ն ուզեր,  
 Եւ ուղմերդէդ ահարեկ՝  
 Ականջներնին ծոցերնուն մէ՛ջը դողած  
 Երբ դըլխուդ շա՛նթ կը մաղթեն,  
 Ուրեմն ինչո՞ւ, ինչո՞ւ ապրիլ . . .

## Ը

Վարը, հոս,  
 Օձ մը հըսկայ՝ գլուխը փոսէն տընկած դուրս՝  
 Լուսնի շողով կը նայի ինձ . — օ՛ն, եկուր . —  
 Դու որ ունիս այդ աչքերուդ մէջ կանանչ  
 Մահուան անոյշ մխիթարութիւնն . — օ՛ն, եկուր . —  
 Կրունկըս քուկդ է, քուկդ՝ տաք

Երակներս այս . — խա՛ծ ու խայթէ՛ . — Թող տապալ  
Գրըրբի՛մ վար , Ախուրեանի ողբին մէջ ,  
Եւ վարը այն որձաքարին վըրայ սեւ  
Ջախեմ գլուխս , ու իմ խեղճ  
Հայրենիքիս փոշիներուն վըրայ սա՛  
Ըղեղիս խի՛ւսը փըռեմ . . .

## ՄԱՐԱԾ ՕՃԱԽԸ

Այս տունին մէջ , որուն շեմին վայրահակ  
Այսօր կու լայ ուռնին ,  
Եռաց զըւարթ կեանք մը թորդոմ գեղջուկի :  
Ատեն մ'եղան հոն թարմ հարսեր՝ որ լոյսին  
Հեռ արթընցած , վարդենիի պէս հագուած՝  
Աշխատեցան , կաթ կըրեցին սափորով ,  
Կամ դոյլերով հորը ջուրի գընացին :  
Ատեն մ'անոր դըրան առջեւ նըստեցաւ  
Ծերուկն , եւ թո՛ւր ծունկերուն մէջ առած ,  
Պատմեց զըրոյցն Արտաւազդի , Վահագնի ,  
Անոր հողտոյն տեղալով  
Վերջին ագնիւ մնացորդը խոնջ օրերուն .  
Կամ՝ իրիկուան՝ տեսաւ անցնիլն առջեւէն  
Հարուստ հօտին՝ զոր իր որդին լեռնէն վար  
Դէպ ի փարախ կը քըշէր .  
Եւ ծեր ուռնգե՛րը բացած  
Ոչխարներուն բուրդին բարկ հո՛տը ծըծեց՝  
Օրհնելով թիւն ու ընտիր ցե՛ղը անոնց :  
Ատե՛ն մ'էր ան . . .

Այսօր ոչ ոք այդ տունէն  
Կ'ելլէ կամ ոտքն անոր շեմին կը դընէ :  
Կոտրած դըրան արեան չորցած կաթիլներ ,  
Ներսէն ձայներ ագուաւի ,  
Եւ յարատեւ մլաւիւններ  
Կը լեցընեն գեղջուկին սի՛րտը դողով ,  
Որ անցնելու վայրկեանին այդ փողոցէն  
Խաչ կը հանէ կամ քայլերն իր կ'երազէ :

Կոտորածի օրէն (երբ զի՛ւզը բոլբո՛ր՝  
 Կեանքն յանձնելով նենդ դայլին քա՛ն թէ մարդուն՝  
 Դիմեց դէպի ճերմակ լեռներն հայրենի)  
 Այս բնակարանն այս սեւ խորհուրդն է հազած,  
 Եւ մեռելի մ'անտիակ աչքին հանդուսակ  
 Ան՝ արեւուն եւ կեանքին  
 Եղած է միշտ բաց, նաեւ միշտ ալ զրկուած :  
 Ըմբոստ բաղեղն եւ ուռենին հեղանազ  
 Կը ծածկեն մուտքն անոր զիրար գըրկելով :  
 Գաւիթին մէջ կայ բողբոջ՝ ամբ լըռիկ  
 Բաղբջուկին<sup>21</sup> եւ թաւշանման մամուռին,  
 Որոնց մէջ մերթ կ'երեւի  
 Կըտցահարումն աներկիւղ  
 Վառեակներուն դըրացի, մե'րթ ալ յանկարծ  
 Փախուստն անոնց կարկաչելով դէպի դուրս :  
 Ի՞նչ կ'ապրի հոն, ի՞նչ գաղտնիք  
 Կը փեծնայ այդ բնակարանին մէջ խոժոռ .  
 Արդեօք անթաղ դիակներո՞ւ ոգիներ  
 Հոն կը ժողվին լալու կամ դափ դարներու .  
 Թէ վըհուկներ ճերմակ եւ թաւ յօնքերով  
 Օձ կը կըրթեն կամ կը հիւսեն պատանքներ :  
 Իրիկուն մ'էր — լաւ կը յիշեմ — սիրա ըրի  
 Այդ շեմէն ներս մտնելու :  
 Գիւղացիները ետեւէս, զըլխեբաց,  
 Աղօթեցին յուսակտուր, ա՛յնքան Աստուած,  
 Անոնց հողուոյն մէջ եւ հողուոյն ի խընդիր,  
 Սատանային սեւ պատկերն իր պատկերէն  
 Մեծ եւ որոշ էր դըծած :—  
 Մըթընչաղ մ'այն գաւիթին մէջ կը տիրէր,  
 Եւ պատերէն՝ ուր կը շըրջէր ցողկը մերթ՝  
 Բորբոսանքի եւ շիրմի հոտ մը կ'ելլար .  
 Կը լըսուէին գերաններուն ծերպերէն  
 Ծիչերը սեւ ջրղջիկներուն սըրաթեւ .  
 Բոլոր դըռներն հոն բաց էին . շէր լըսուեր  
 Հաւալոցէն, կամ դոմէն

21 Բաղբջուկ. մուշ (տճ. էպէմփիւմէճի) :

Ոչ եզներու բարի պոչիւնն, եւ ոչ խկ  
 Բեզուն կըրկուոց մը հաւի .  
 Ամբողջ մարա'ղը դատարկ էր, դատարկ էր  
 Մառանը բաց՝ ուր բուրեցին օր մը մուշկ  
 Սաթ ողկոյզներն հայրենական այգիին :  
 Այնտեղ ամէն ինչ տըխուր,  
 Հէգ մնացորդ մ'էր կողոպուտի մը վայրագ :  
 Ո՛չ մէկ սիւնի, ո՛չ մէկ անկեան մը ետեւ  
 Կը տեսնուէր մարդկային ձեւ, կամ ապրող  
 Շողիւն մը դոյզ բիրերու :  
 Կը լըսուէին ձայները լոկ յարատեւ  
 Թոնրատունէն՝ ուր սարսուռով մօտեցայ,  
 Ու մըտայ ներս . . . — Ո՛վ խեղճ տուն,  
 Լաւ էր դու բանա կամ դերեղման ըլլայիր,  
 Այդ հողդ սկիտր փըտեցընէր. սիւներուդ  
 Մէջ դազազներ փորէին .  
 Լաւ էր ըզքեղ յօրինող մէն մի կրաքար  
 Ծովափներուն փոշի փոշի քայքայուէր,  
 Քան թէ կանանչ երգիքիդ տակ ծածկէիր  
 Մարած օճախ, մեռած սիրտ հայ դեղջուկի՝  
 Որուն համար կանդնելը յարկ չէ այլ ինչ  
 Բայց թէ՛ դամբանն իր եւ իր հէգ սերունդին  
 Աւա՛ղ, շինել իր ձեռքերով . . . —

Մըտայ, հոն :

Մէջտեղը տան, ըստուերին տակ այն խոնաւ  
 Նըշմարեցի մարդու դիակ մը պառկած .  
 Կընակի վրայ, դէմքը ձերմակ կը յառէր  
 Լուսամուտին՝ ուրկէ՛ երգին վրայ բուսած  
 Ճիւղ մ'որոտի կարկառուն  
 Մինչեւ ճակտին կը հասնէր .  
 Երիտասարդ կուրծքին վրայ  
 Կար վէրք մը խոր, եւ թերաքամ<sup>22</sup> ափին մէջ  
 Դաշոյն մը նոյն իր արիւնէն ժանդոտած .  
 Աչքերը, բաց, միապաղաղ, կարծես դեռ

22 Թերաքամ. թոյլ թողուած, բացուած :

Կը նայէին փախած հողւոյն ետեւէն .  
 Եւ թուխ մազերն իր խառնակ,  
 Արիւնթաթախ, շրջասփիւռ,  
 Կը մնային պի'նդ մածանուած այն սեւ գետնին :

Ես հոն կանգուն կը խորհիմ՝  
 Թէ սիւնն էր ինք այս յարկին, բո'ցն օճախին,  
 Որ յաղթուեցաւ, որ բիրտ ուժին տակ տեսաւ  
 Ծալլըւումն իր գուճերուն .  
 Եւ մընաց ա'յսպէս ահաւոր եւ մինակ՝  
 Ըսպատելով ընդունա'յն  
 Իրեններուն արցունքին,  
 Որոնք իր սեւ բախտին եղան բախտակից . —  
 Մորթըւեցան այրերն, հարսե'րը բոլոր  
 Հանուեցան լեռն՝ հոն լալու  
 Ճերմակութիւնն իրենց մարմնոյն լըկըւած .  
 Իսկ ծերուկ հօր յետին մոխիրն արդ գուցէ  
 Թոնիրին մէջ կը սըրսփայ դեռ ջերմաջերմ .  
 Իսկ իր մարմինն երկա'ր ատեն անտերունչ,  
 Այսպէս առանց շիրմի, առանց աղօթքի,  
 Կը մընայ լուռ, եւ կէսն արդէն խաթարուած .  
 Միայն կատուն տիրասէր,  
 Տան գորշ կատուն, նիհար, նօթի, անդադար  
 Կը մըլաւէ շուրջն անոր,  
 Եւ լի գութով մը կը սպառնայ, կը վանէ  
 Չորս դին երամ մ'ադաւաներու աղմըկոտ՝  
 Որ դիակին ախորժէն՝  
 Լուսամուտէն կը մըլանէ ներս, ու յաւէտ  
 Ամայի տան ըստուերին մէջ կը դառնան :

Կը խոնարհիմ ես վայրկեան մ'հոն երկիւղած,  
 Հին վըրէժ մ'այդ հին մեռելին վրայ կ'երդնում .  
 Յետոյ առած գայն ուսիս,  
 Աղիողորմ մլաւիւններո'վը կատուին,  
 Կը ճեմեմ դուրս : —

Դուրսը դեռ

Գիւղացիները գլխերաց կ'աղօթեն :

## ՎԱՂՈՒԱՆ ԲՈՂԲՈՋՆԵՐ

Երբ արտին մէջ երգելով,  
 Խաղա՛ղ հողի, կ'աշխատէր,  
 Ըսպաննեցին: — Տարին եղնե՛րը ջուխտակ: —  
 Վըկայ չըկար: Պիտի վրէժն ո՞վ կըչռէ. — Դո՛ւ,  
 Ո՛վ շանթ, անոնց ետեւէն շուտ դու հասիր,  
 Որ լերան վրայ ամպամած  
 Խոթոռադէմ կը հըսկես.

Անշուշտ տեսար ամպի մը մութ բացուածքէն՝  
 Թէ ի՛նչպէս վա՛րը, բըռնի,  
 Եաթաղանին տակ սըրբազան բահն ինկաւ,  
 Եւ պոթիկաց խոնջ ճակատէն  
 Արիւնը տաք, վարդերուն պէս Յունիսի:  
 Գայլի՛ եղեռն: — Մըթընշաղին մէջ հիմակ  
 Ակօսներուն վըրայ լուռ  
 Բըզիկ բըզիկ կը պառկի:  
 Գիւղացիի խորշոմներուն մէջ ազուոր՝  
 Ուր արեղակն առողջ արիւնն եռեփեց՝  
 Քըրտինքը ա՛լ սառած է.

Աշխատանքի քըրտինքը սուրբ եւ բեղուն  
 Որ մինչ այսօր, ինչպէս արի՛ւնը, եղաւ  
 Մըկըրտութիւնն Արարատեան մշակներուն:  
 Հերկէ խոնջած բազուկներն ա՛լ անդործ են.  
 Կուրծքը մըռայլ, թաւամաղ,  
 Դէպի աստղե՛րը, արձակ,  
 Շէջ հրարուխ մ'է որ կ'ուզէ բոց երկընքէն  
 Դէպ Անհունին սեւ սառնութեան ժայթքելու.

Կողը տըւած է հողին  
 Զոր մըշակեց ամբան դեղին հասկերուն  
 Երազանքէն ժըպտելով:  
 Շարժամբ աճած, ազուոր, զօրեղ իր մարմնէն  
 Արիւնը խուլ դըդըչիւնով կը հոսի.  
 — Կարմի՛ր հեղեղ, սըրտի ձորէն վար իջած —  
 Տախանն ու թին ներկելով  
 Կ'երթայ դուզձերն ողողել.

Ակօսներուն մէջ զեռեղել լիազօր  
 Կարողութիւն մ'արեղակի, անձրեւի .  
 Թափանցել մութ ծոցն երկրին,  
 Իբրեւ ըլլար մարդարէի մըտածում,  
 Եւ հոն ճըզգած հունտերուն մէջ ներշնչել  
 Ուռչում մ'ատօք եւ առոյգ,  
 Դարձրնելով կեանք մ'իբ առջի օրոցքին,  
 Նոր ծաղկումի մը համար,  
 Եւ հոն հրժժել նախնիքներու փոշին  
 Թէ — մինչեւ ե՞րբ իբ արեամբ  
 Հայ դիւզացին պիտի արան իբ ոռոզէ: —

Կը լըռէ շուրջն ամէն իբ:  
 Լուսնին լացող աչքերուն  
 Ամպերը թուխ թաշկինակներ կը դառնան .  
 Խաւարն հո՞՞ է, սեւ պատանք:  
 Հեռուն կընոջ մ'հոգին տարտամ կասկածով  
 Գիշերուան մէջ կը սպասէ .  
 Ջուխտ որդիներն ինկած ծունկին դըղուանոյշ  
 Յոյսի մը մէջ վաղամահ, զերդ ծխածան,  
 Հեծկըլտանքնին կը խեղդեն:  
 ... Ահե՛ղ հանգիստ. դիակին քով արիւնոտ  
 Կեանք մը ծաղկի, աստղի առկայծ ճաճանչներ,  
 Ջոյգ մը բիրբեր, զոյգ մ'հոգեվարք կայծոռիկ,  
 Արտին մէջ շունչ մ'հոյվերու  
 Մեռնող սուրբի մ'հուսկ սաղմոսին պէս տըխուր,  
 Խորշոմներուն եւ իբ դեղջուկ լօգիկին  
 Ծալքերուն մէջ արեւու  
 Ջերմութիւն մ'հուր, երգ մը հովէն սորվեցուած  
 Քըրտինքի շիթ մը սարսուռն,  
 Հողի բոյրեր, կըծու բոյրեր ծոթրինի,  
 Այլեւ անդարձ, անվըրէժ, լուռ կը մեռնի՛ն...

Ոչ. — յանուն հայ մռունչներուն,  
 Թափուած արիւնն անմեղին չի՛ մեռնիր. — Ո՛չ...  
 Վաղն հողը դուրս պիտ' պոռթկայ  
 Արեւուն տակ հասկեր առլի, կեանք մը նոր,  
 Նոր եւ հըսկայ, հըսկայացած դիակով,

Բողոքով մ'առոյգ, գեղեցիկ,  
 Վաղն այս բարի արիւնէն վեր պիտ'ելլեն  
 Խառնըւելով ցորենին  
 Նոր Սերունդի կարմիր կարմիր կակաչներ,  
 Որոնց արմատը կը դըպչի, պայթման մօտ,  
 Վարն հրաբուխի մ'ապագայ...

## ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ

Գրասեղանիս վըրայ, սա  
 Սկաւառակին մէջ կայ բուռ մ'հող, բերուած հոն  
 Հայրենիքի դաշտերէն:  
 Նըւէր է ան. — դայն ինձ ձօնողը կարծեց  
 Սիրտն իր տըրուած, առանց երբեք դիտնալու  
 Թէ կու տար իր պապերունն ալ միասին:  
 Ձայն կը դիտեմ. — մերթ ժամեր  
 Բիբերս անոր վըրայ յառած կը մընամ  
 Լու՛ռ եւ թախծո՛տ, իբր այդ հողին մէջ յուռթի  
 Նայուածքս արմատ արձակէր:—  
 Կը մըտածեմ. — Գուցէ իր գոյնը բոսոր  
 Չէ պարզեւուած բնութեան ներհուն օրէնքէն.  
 Վէրքերու սպունդ մ'ըլլալով  
 Խըմած է մաս մը կեանքի, մաս մ'արեւու.  
 Եւ իբրը տարր անպաշտպան  
 Կարմիր հող մ'է եղած, հայ հող մ'ըլլալուն:  
 Գուցէ իր մէջ կը բարախեն տակաւին  
 Դարերը հին հին փառքին,  
 Կայծն ամբակուռ սըմբակներու որոնց գոռ  
 Արշաւանքն օր մը ծածկեց  
 Հայկեան վաշտերն յաղթութեան տաք փոշիով:  
 Կ'ըսեմ. — Իր մէջ դեռ կ'ապրի  
 Ինքնատիպ սյժն այն որ կազմեց շունչ առ շունչ,  
 Կեանքս իմ, քու կեանքդ, ու տըլաւ,  
 Կարծես ձեռքով դիտակից,  
 Նոյն թուի աչուին նոյն եւ նըման հողիով  
 Կիրք մ'Յփրատէն առնըւած,

Միրա մը կամչոտ, թաղըստոց  
 Ըմբոստանքի ու նաև բո'ւոքն սիրոյ :  
 Իր մէջ, իր մէջ կը կայծկըլտայ հողի մ'հին  
 Հին գիւցազնի եղած փըսոր մը գուցէ  
 Կոյսի մ'աղուոր արցունքով .  
 Հիւլէ մը կայ Հայկէն, փոշի մ'Արամէն,  
 Անանիայէն բիր մը դէտ  
 Դեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն .  
 Ա'դդ մը կայ հոն, սեղանիս վրայ աղդ մը հին,  
 Որ այսօր իր վերաշողչող այդուն մէջ,  
 Հողի բնատուր մարմնոյն տակ ինձ կը խօսի,  
 Կ'ոպեղինէ — եւ աստղերու ինչպէս ցանն  
 Անհունութեան մէջ կապոյտ —  
 Փոշիներովն իր հրաբորբ  
 Հողիս քաղցրիկ փայլահներով կ'ոռոպէ :  
 Ու այն ատեն լարը ջղերուս կը դողայ  
 Սարսուռով մ'յորդ, այն սարսուռով՝ որ մըաքին  
 Հերկերուն վրայ աւելի !  
 Ըստեղծիչ է քան գարնան հովն արփապաղջ :  
 Ու կը զգամ անցքն ուղեղէս  
 Նոր յուշերո՛ւ, հողիներո՛ւ դեռ կարմիր  
 Խոր վէրքերովն իրենց, վրէժի՛ շրթունքներ .  
 Եւ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ  
 Ա՛յնքան սիրով՝ որքան հողիս պիտ' չընէր  
 Եթէ մարմնոյս աճիւններն  
 Օր մը մահէն վերջ հովերուն մէջ դտնար .  
 Այդ պանդուխտ մասն Հայաստանի, մասունքն այդ  
 Մնացած մեր յաղթ պապերէն,  
 Բրժժանքն ու ձօնն այդ կարմիր,  
 Միրաբա սեղմած մագիլներով անձանոթ,  
 Երկինքն ի վեր, դըրքի մը վրայ, թանկագին  
 Ժամու մը մէջ ժըպխաներու, սէրերու,  
 Կամ քերթուածի մը ծընած վեհ լայրիկեանին  
 Զիս հապըչտապ կը մըղէ  
 Մերթ լալու, մերթ մորնչելու,  
 Եւ զինելու բոունցքըս, հողիս բոունցքիս մէջ :

## ՀՕՐՍ ԲԱՆՏԻՆ ՄԷՋ<sup>23</sup>

Դեռ փոքր էի. եկայ քեզի մինաւոր,

Մութ զընդանիդ մէջ այցի:

Մայրս հիւանդ էր. կը շքրջէի ն'ս ազատ

Մէջտեղ բանտի եւ մահճի:

Լուր տըւին քեզ. եկար առջև'ւր դըրան

Վանդակապատ՝ որ — ոճի՛ր —

Կը բաժնէր մեր ողջագուրո՛ւմը կըզկաթ:

Եկար անխօս, վըշտակիր:

Ո՛րքան նիհար էիր եւ ո՛րքան աչքերդ

Ծարաւ էին արեւու.

Մօրուքիդ տակ, կարծես ոսկրի վրայ բուսած,

Ո՛վ հայր, մեռել մ'էիր դու:

Նըշմարելուդ պէս զիս ժըպտիլ ըսկըսար.

Բայց այդ ժըպի՛տը բարի,

Այդ սուտ ժըպիտն էր նունուֆար մը ծաղկած

Լըճի մը վրայ արոտսրի:

Կարկառեցիր սեւ վանդակին ետեւէ

Շըրթունքներդ իմ շըրթներուն.

Բայց իրարու անոնք, աւա՛ղ, չըհասած՝

Մեր համբոյրին դողդոջուն՝

Նոյն ժամանակ եղան որրան եւ դագաղ:—

Ո՛հ, պիտի ո՛րչափ քեզի

Բաղճայի տալ ընդգրկումի մը մէջ տաք՝

Ազատ աշխա՛րհը դուրսի,

<sup>23</sup> 1896ի Համիտեան սարսափի օրերուն՝ երբ Պոլիս կու գայ Վարուժան, հոն բանտարկուած կը գտնէ հայրը՝ սուտ ամբաստանութեան մը զոհ եղած: Այդ տխուր դէպքին ոգեկոչումն է քերթուածը, դրուած ուշ ատեն՝ բայց զգացումի թարմութեամբ:

Եւ իմ փոքրիկ բիբերըս քու բիբերուդ

Տեղալ երկինքն անսահման,

Սըրտէս սըրտիդ պարպել բոլոր օրերս այն

Որ արեւու տակ անցան.

Մութ բանտիդ մէջ դարնան վարդերը ամբողջ

Պիտի լեցնել ուղէի,

Կամ ճիզմ հասակս ու ազագան հասակիս

Պիտ՝ հոն թաղել ուղէի:

Ո՛վ տըխուր ժամ.— Քեզ մի առ մի պատմեցի

Սեւ վիպակնէ՛րը մեր տան,

Հանիիս մահն, ու հիւանդ մօրս հազը խուլ:

Լըռութեան մէջ դիշերուան.

Ըսի թէ մեր տանիքին վրայ, լուսնին տակ,

Բուերը պար կը բըռնեն,

Թէ այս տարի մեր վարդենին չորացաւ

Գերեզմնատան խորչակէն:

Կը լրտէիր զիս եւ հարցում կ'ընէիր,

Երբ հըրաման մը վայրի,

Կոյր հըրաման մ'եկաւ ըզմեզ բաժնելու . . .

Դարձա՛ր . . . առանց համբոյրի . . .

Ու ես երկա՛ր ետեւէդ պիշ նայելով,

Հա՛յր իմ, մինակ, հոն լացի՛.—

(Մինչ կուրծքիս տակ բաշ կը թօթուէր ոխ մը նոր)

Սիրտս աչքերէս քամեցի:—

. . . Ո՛վ կեանք սիրոյ, լանջ քըրտինքի, սիրտ փուշի,

Յեխին նետուա՛ծ սըրբութիւն,

Արեւուն բորբ հոսանքներուն դէմ դոցուած

Ո՛վ երակներ ազագուն:

Տեսայ որ ձեզ հետ, ձեզի հետ սուզեցան

Եղեռնի մէջ, արտալած,

Սուրբերն ամէ՛ն կրօնքի, ամէ՛ն շուշաններ

Եւ Յիսուսներ թըքնըւած:—

## ԿԱՐՕՏԻ ՆԱՄԱԿ

Կը գըրէ մայրս . — «Ո՛ր վ իմ որդեա՛կըս պանդուխտ ,  
Դեռ մինչեւ ե՞րբ պիտ' անձանօթ լուսնի տակ  
Օրերդ անցնին , դեռ մինչեւ եր՞բ հէգ գըլուխդ  
Ես չըսեղմեմ լանջքիս տաք :

Հերի՛ք օտար սանդուղներէ ելլեն վեր  
Ոտքերդ՝ որ օր մ'ափերուս մէջ տաքցուցի .  
Հերի՛ք ալ սիրտդ՝ ուր իմ ծիծերս եմ պարպեր՝  
Գատարկ սըրտէս դուրս հիւծի :

Ջահրակին տակ թեւերս աշխատ յոգներ են .  
Կ'հիւսեմ պատանքս ա՛լ ծամերովս ըսպիտակ .  
Ա՛խ , քեզ տեսնեն անդամ մ'աչքերս ու փակեն  
Թող հոգիս ա՛լ իրենց տակ :

Գըրանս առջեւ կը նըստիմ միշտ տըխրալիբ  
Լուր կ'ուղեմ վրադ ամէն կռունկէ՝ որ կ'անցնի .  
Այն ճիւղն ուռի՛ զոր քու ձեռքով տընկեցիր  
Վըրաս կ'ընէ հովանի :

Իրիկունե՛րը դո՛ւր դարձիդ կը սպասեմ .  
Կու դան կ'անցնին գիւղին քաջե՛րը համակ .  
Մշակը կ'անցնի , կ'անցնի կովարծը վըսեմ . —  
Կը մնամ լուսնին հետ մինա՛կ :

Աւերակ տան մէջ անտերունչ եմ թողուած ,  
Մերթ շիրիմիս , միշտ օճախիս ծարաւի  
Կրայի մը պէս՝ որուն աղիքն իր կտորած  
Պատեանին դեռ կը կըցուի :

Եկո՛ւր , որդեա՛կ , հայրենի տո՛ւնըդ շէնցուր . —  
Դունն են կտորեր , մառաններն ո՛ղջ դատարկեր .  
Կը մըտնեն ներս լուսամուտէն ջարդուփշուր  
Գարնան ամբողջ ծիծառներ :

Այն բազմաթիւ հօտէն, դոմին մէջ, եղո՛ւկ,  
Մընացեր է խոյ մը միայն քաջարի՝  
Որուն մայրն օր մ' — յիշէ՛ որդեակ — դեռ դառնուկ  
Կերաւ ափիդ մէջ դարի:

Թեիծով բրընձի, եւ առուոյտով պատուական  
Մընունդ կու տամ արդ անոր պերճ դըմակին .  
Տօսախ սանտրով կը սանտրեմ բուրդն աղուական . —  
Ան դոհ մըն է թանկազին:

Դարձիդ՝ պըճնած վարդերով գլուխն իր համակ՝  
Պիտի մորթեմ կեանքիդ համար ծաղկատի .  
Իր արեան մէջ պիտի լըւամ, քա՛ղցր որդեակ,  
Ոտքերդ յողնած պանդուխտի:» —

### Հ Ա Յ Բ Ժ Ի Շ Կ Ը

Բարեկամիս՝ ՏՈՔԴ. Ռ. ՊԱՉԱՐՅԵԱՆԻՆ

Իրա՞ւ. — գիտես ըսպաննել Մա՛ւր, խեղդել  
Ոսկըրներու, ջրդերու մէջ, գետեղել  
Գլուխդ հէգերուն խօթ կուրծքին .  
Յանդուզըն դորձ՝ ուր կայ վըտանդն ահարկու  
Խարուած սիրոյ ըմբոստութեան դիպելու,  
Կամ հիւժախտի մը հորձքին:

Գիտե՞ս համբել բարախումնե՛րը սըրտին,  
Կեանքին քայլերն՝ որոնց ներքեւ կը թափին  
Մեռած կրակներն այտերէ:  
Հին սուրբի պէս դու բարի՞ ես եւ կարող .  
Ձերդ մանդազուած կակաչներու ինկած շող՝  
Սիրտըդ վերքե՞ր կ'համբուրէ:

Արդ, եկո՛ւր, ո՛վ եղբայր, ծընած՝ չըգիտեմ  
Սրզանդէն ո՛ր յղի վարսամին լուսադէմ:  
Եկո՛ւր, թռիչքիս վրայ գերդ ճայ՝  
Բեզ պիտ' տանիմ Աշխարհ մ'անհո՛ւն գերեզման  
Որուն վերեւ կախուած արփին, լուսընկան  
Դամբանին միշտ կ'ըլլան ջահ:

Հոն, հիւղէ հիւղ տըրտում քալես պիտի դուն՝  
Բանալով խուլ ողբի դռննէ՛րը զազխուն.

Վերձակներէ դուրս՝ նիհար  
Թեւեր քեղի պիտ՝ երկըննան վերամբարձ. —  
Պիտի շողայ մըրտտ խըրճի՛թը յանկարծ  
Իրբեւ ոսկւոյ հանք մ'ըլլար.

Ու առջեւ Հոն պիտի տեսնես մահահոտ  
Էակներու դալարուող կոյտ մ'հիւանդոտ,  
Թաց խորչերու մէջ՝ տըժգոյն  
Դէմքեր վըտիտ, բիրեր ջերմի վառարան,  
Որ փոխանակ արեգակին կը տեսնան  
Հըրդեհն իրենց դիւղերուն.

Լանջքեր վիրտտ, վիրտտ սրտեր՝ լի արդար  
Վըրէժներով, սարսափներէ խելագա՛ր  
Ճակատներ՝ ուր թըշնամւոյն  
Անարգ սուրե՛րը կ'արձակեն բոց եւ ահ,  
Հոն կը դըրեն — ըստ կամքի — կեանք, վաղը՝ մահ.  
Ճակատագիր անկայո՛ւն...

Չարդուած կողեր՝ որ կը դողդղան սուխններէն՝  
Ինչպէս եզ մ'իր անդէորդին խըթանէն.  
Յուրտի, սովի մէջ՝ դեղին  
Ծիւրախտ թոքեր, աղիքներ չոր ու ցամքած՝  
Որոնց միջեւ Քաղցն, երկգորդ մարմնաքանց,  
Կը քաշէ մո՛րթը ոսկրին:

... Ահա — ո՛վ վրէժ — եղբայրներուդ այս անվերջ  
Քայքայումին առջեւ՝ սըրտմիտ, հողւոյդ մէջ  
Խեղդած պաշտօնդ, ընդվի՛ղ, վէ՛ս,  
Շանթի նըման որ կ'երկըննայ պողպատին,  
Գուցէ՛, գուցէ՛, ո՛վ եղբայր, դու մոլեղին  
Նըշարակին<sup>24</sup> տեղ սո՛ւրն ուղես:

<sup>24</sup> Նշարակ. (պրս.) վիրաբուժի դանակ. կայ նաեւ Ոչտիք ձեւը:

## Զ Ա Ր Դ Ը

(1895 - 1896)

## Ա.

Հրամա՛նը, օ՛ն: — Քարոզին մէջ Պիլալի<sup>25</sup>  
Կը ցըցէ Որն ահա ցուլի եղջիւրներ.

Մըզկիթներու բակերուն մէջ ժիրաժիր,  
Մահակներն ա՛լ կը յըղկըւին, կը հիւսուին  
Խարազանները թունաւոր օձերով.

Եաթաղաններն<sup>26</sup> հատու են.

Եւ Ալիսի ու Ճորոխի, Եփրատի  
Ափունքներուն վրայ դահիճները կը կղած  
Կը յեսանեն կայծքարերով կացիններն.

Հրամա՛նը, օ՛ն: — Ա՛լ բաւական է մեծցաւ

Արծիւներու համբոյրով  
Թորդոմ վիշապն օրոցքին մէջ Մասիսի,

Եւ բաւական է՝ որ իր վեհ դոռումով՝

Սան-Ստեֆանի<sup>27</sup> եւ Պեռլինի հողին վրայ՝  
Թըմրած սըրտերն համակրութեան խրթանեց,

Եւ վէրքերն իր կորիւններուն շրջթայուած

Թըւեց թըւոյն աստղերուն:

Արդ կը տեսնէ՞ք ճիրաններն իր լուսարուզիս

Որոնց խըրած տեղերն հերձ

Կը ճեղքըւին արշալոյսներ, արեւներ.

Նոճիներուն մէջ Վոսփորի կը լըսէ՞ք

Սեւ մըրըկումները վիթխարի իր պոչին...

Հրամա՛նը, օ՛ն: —

Օր մը սեւ.

(Այն օրն աստղերը ամբողջ թոյն կաթեցին.)

Եւ բուրեցին ոսկրի հոտ

25 Պիլալ. թաթար ջարդարար:

26 Եաթաղան. (տճ.) արարներու եւ թուրքերու քով գործած-  
ուած կոր սուր:

27 Սան-Ստեֆանոյ. Պոլսոյ մօտ փոքրիկ գիւղ մը, ուր 1878ին  
ռուս-թրքական պատերազմէն վերջ խաղաղութեան դաշինքը կըն-  
քուեցաւ:

Վարդերն ամէն հովիտներու) — օր մը սեւ,  
 Ելլալը-Քէօշկի<sup>28</sup> անկիւններուն մէջ սընած՝  
 Սուլթանական դանկէ դուրս,  
 Որջին բերա՛նը լըրտեսող դայլի պէս  
 Այդ սեւ հրամա՛նը պոռթկա՛ց...

## Բ

Լա՛ց, Հայաստա՛ն. ո՛վ թըշուառ կին, ու փետէ՛  
 Վարսերըդ սեւ. այդ դըլխուդ վրայ դըրժըւած  
 Ցանէ տաք տաք մոխիրներ:

Լա՛ց ու պատռէ՛ ծիծերդ ըզմեզ մեծցընող  
 Երակներէդ թող հոսի թոյն մ՛ոխութեան

Ու թէյմըդի, Հըռենոսի, Վոլկայի  
 Ակերն ամբողջ յլեցընէ ժահր, սեւցընէ,

Ձի հոն լուացին քեզ դատող  
 Պիղատոսներն իրենց ձեռքերն ու հողին,  
 Երբ յոյսերուդ Արշալոյսին տակ բոսոր,  
 Առանց խղճի, ամօթի,

Քեզ նիւթեցին խոր Լըռութի՛ւնը մատնիչ:

Լա՛ց, — աւասիկ կը տեսնեմ

Որ քու սա նեզ վայրկենիդ  
 Բարեկամնե՛րըդ քայլերնին կը դարձնեն.

Եւ ճակտիդ դէմ փակելով

Դեսպանական իրենց դըռնե՛րը կ՛ընեն

Սեմերէն ներս, նոյն քու մահուա՛նըդ վըրայ  
 Ճառեր ծափով ընդունուած,

Ծըրազերներ համակիր

Որոնք յետոյ տապանազի՛րըդ եղան:

Քեզ կը թողուն մինաւոր

Մինչ կ՛ամպտաին հորիզոնե՛րը չորս դիդ,

Եւ լութեան մէջ ճամբաներուն կը լըսուին

Կըճըրտումներ ահռաներու թաքթաքուր.

Հազար բուեր ճամբայ կ՛ելլեն դէսլ ի քու

<sup>28</sup> Ելլալը-Քէօշկի. Սուլթան Ապտիւլ Լամիտ Բ.ի պալատին ա-  
 նունը:

Սարերըդ սեւ, եւ դուժկան  
Ոգի մ'իր թուխ թեւերը շուրջ կը պարզէ,  
Եւ Տաւրոսէն Մասիս, Մասսէն Չամլըճա<sup>29</sup>,  
Մեռելութեան մը մէջ խոր  
Կոտորածի փողը տըխո՛ւր կը հընչէ...

9

Փակէ՛ որջերդ, Հայաստան՝,  
Արեւուն դէմ մի՛ բանար  
Դըռները լայն փապարներուդ՝ որոնց մէջ  
Ես կը տեսնեմ՝ դեղին աչքեր դազանի:  
Ծոցըդ փակէ՛, որ խորթ գաւազ մեծցնելու  
Եղաւ սովոր եւ յուռթի.  
Երկու գեղուն ծիծերդ, Եփրատն ու Տիգրիս,  
Թող պահ մ'իրենց մէջ խեղդեն  
Բարբարոս առ՛հմը շէյխերու, պէյերու:  
Օ՛ն, Երախներդ խըցէ՛.  
Ի՛նչ, չե՞ս տեսներ՝ որ որդիներդ հարազատ,  
Դեռ անպատրաստ եւ անդէն,  
Լուկ մուրճերու, սըղոցի  
Ձայնին կ'ըլլան ունկնդիր.  
Տըրեխներուն վրայ իրենց  
Արիւնի տեղ կալերու ցեխն է՝ դեղին.  
Ի՛նչ, չե՞ս լրտեր՝ որ սաղմոսի մէջ միայն  
Գիտեն կանչել արշալոյսներն հեռաւոր.  
Արօրներուն վրայ յոգնած  
Իրենց կուրծքին մազերը դեռ կը բուրեն  
Խունկ փոխանակ վառօղի:  
Օ՛ն, Մա՛յր իմ, Մա՛յր, սա վայրկենիս խեղդէ՛, օ՛ն,  
Մէջըդ ամէն խուժդուժ, ամէ՛ն դահճապետ...  
Բայց չե՞ս ուզեր դու ինձ լրտել, եւ կամ չե՞ս  
Կըրնար վրայէդ ըզգեանել  
Քաղաքներուդ աւերակներն՝ որոնց տակ  
Ձըմըսարոյր մարմինըդ կէս կը թաղուի.

<sup>29</sup> Չամլըճա. Սկիւտարի ետեւը դանուող բլուրին անունը:

Ու կը թողուս որ ըլլայ ժա'նտ Մահը քեզ  
 Բազուկներուն մէջ Ղուրանի ճեատերուն .  
 Կը թողուս լո՛ւս, անկարեկի՛ր,  
 Եւ ես ահա կը նըշմարեմ՝ որ անոնք  
 Որջերէն դուրս ազատ ճամբուն վրայ կ'ոսանուն :  
 Միտի գըրգռիչ ախորժակէն կանչըւած՝  
 Կը հաւաքուին վոճմակ վոճմակ, ոռնաճայն .  
 Իրենց գըլխուն աստղերն ամբողջ կը դեղնին .  
 Եւ կակաչներն հաղարաւոր բլուրներու  
 Մարսափահար բաժակներնին կը փակեն :  
 Արիւնի քաղցն ու հին փափաքն աւերման  
 Թեւերն անոնց կը սոթաէ ,  
 Թեւերն անոնց կը զինէ . . .  
 Կը հալածեն Հայորդիներն անպաշտպան ,  
 Հայորդիներն որոնք հազիւ վերցուցած  
 Իրենց գըլուխն աշխատանքի կարկահէն՝<sup>30</sup>  
 Ըղեղներուն մէջ կը զգան  
 Սոյլերը տաք գընտակին .  
 Կը բարձրացնեն ճիչը կեանքի ծարաւուս .  
 Եւ զոհական եղներու գերդ խումբ մ'օրհնեալ՝  
 Որոնց մինչեւ զամբ հասած է հրդեհն ,  
 Ուղեկորոյս , խօլադոչ ,  
 Կըթոտ ծունկով , բիրերով դուրս կըկոցուած ,  
 Կը փախչըտին շրփոթ , թասուն , յուսահատ .  
 Մահուամբ լեցուած նայուածքով ,  
 Ծերեր , կիներ , տըղաներ ,  
 Արձակ մազով , ձեռքերնուն մէջ սանդալնին ,  
 Փողոցներէ փողոց , լեռնէ լեռ , մոլոր .  
 Կեանքի՛ն , կեանքի՛ն , քաղցըր կեանքի՛ն կը վազեն :

Դ

Հոն , կը տեսնեմ քեզ , ո՛վ վայրագ դու Ոգի .  
 Անդէններուն , տըկարներուն ետեւէ ,  
 Մըրըրկելով փլատակներուն մէջ փոշին ,

<sup>30</sup> Կարկահ . (պրս .) ասեղնագործութեան գործիք :

Ճերմակ ձիուդ վըրայ դեռ քեզ կը տեսնեմ . . .  
 Ապարօշիդ մէջ կանանչ,  
 Իբրեւ իժի ծըլարում .  
 Ալիասլանի հողին ըղբեղ կը սլակէ .  
 Պարեգօտդ այդ պատանքներուն պատանքն է  
 Եւ քու ձիուդ գորշ ըսթարին ծոպերէն,  
 Յաւերժական բըխումով,  
 Արիւն մը դաղջ կը կաթի . . .  
 Եւ դու խնայել չես ուղեր  
 Բոլոր անոնց՝ որոնք թախծող թեւերով  
 Ճամբուդ վըրայ իրենց արե՛ւը կ'ուզեն :  
 Անձաւներէ անձաւ միայն, վերեւէդ,  
 Կը հընչէ բառն ազուաներու կըռինչով .

— «Յառա՛ջ, յառա՛ջ» : —

Եւ քու ճորտերդ աւազակ  
 Կը հետեւին մահ սերմանող արշաւիդ . . .  
 Կուրծքերէ կուրծք լեարդարորբ կը մըրխան  
 Իրենց սուրերն արեան ակեր բանալով .  
 Կը թաւալեն երիտասարդ գըլուխներ՝  
 Որոնց մազե՛րը սեւ, մազե՛րը խարտեաչ  
 Յելներու մէջ կը պլըչկին ;  
 Եւ ծերերու կոկորդներէն պինդ բըռնած՝  
 Գանկերն անոնց պատերուն դէմ կը ջարդեն .  
 Կը բանան մեր մայրերուն  
 Ծոցերը սուրբ՝ որոնցմէ  
 Կը թափին դուրս եղբայրներ դեռ անանուն,  
 Հայեր առանց դեռ ձեւի .  
 Կը տըրորեն, կը փըչըեն  
 Գարշապարի, բիրի, պայտի տակ կողեր,  
 Գանկե՛ր, դանկե՛ր, անթիւ դանկեր, լեցնելով  
 Սալյատակի ձեղքըւածքնե՛րը բոլոր  
 Ողնածուծով, ըղեղով . . .

— «Յառա՛ջ, յառա՛ջ» : —

Ո՛վ բարբարոս դու Ողի,  
 Անցքիդ վըրայ, ձայներն ոսկրի փըշրումին  
 Մինչեւ երկնի խոր անձաւներն հըրեղէն  
 Կը հընչըւին... Անցքիդ վըրայ կը խեղդե՛ն  
 Երեխաներն իրենց մօր սեւ ծամերով,  
 Ու մեր հարսերն յարաշխատ,  
 Վաւաշ կըրքով մ'ընդգըճած,  
 Զըրհորներու պարաններով կը սպաննեն.  
 Եւ կը զոհեն ո՛վ գիտէ ի՛նչ չար դեւի  
 Տաճարներու ցուրտ սիւներուն փաթառլած՝  
 Սուրբ կուսաններն հերարձակ.  
 Իսկ արտերուն, ա՛խ, արտերուն մէջ չըքնաղ  
 Ուր Հայուն կեանքն արե՛ւ կ'ըմպէ եւ արեւն  
 Հողիին մէջ կը մեռնի՝  
 Վաստակաբեկ դիակներով կը կանգնեն  
 Գողգոթանե՛ր, Գողգոթանե՛ր սըրբազան,  
 Եւ բոլորն ալ, լի դա՛նկ մ'իրենց ձեռքին մէջ՝  
 Միահամուռ կը խըմեն  
 Արիւն ծերի եւ մանկան,  
 Արիւն կընոջ, եւ արիւնն  
 Արարատին վըրայ խաչուած Յիսուսին:  
 Ու կը կրկնեն դեռ ապուաներն յարատեւ.

— «Յառա՛ջ, յառա՛ջ»: —

Ո՛վ բարբարոս դու Ողի,  
 Այս Սասունն է, Տաւրոսն է այս, Պրոպոնտոսն,  
 Ամէն այն տեղն՝ ուր Հայն հունձքին մէջ կանգուն  
 Յակճիւրքս միշտ դալուստիդ՝  
 Կը խընամէ դուցէ վարին վաղորդեան  
 Զիւղդ՝ որուն սըմբակին տակ կը դառնայ  
 Կեանքն հող եւ հո՛ղը մոխիր:  
 Ա՛լ տըրորուած՝ իր վաղքին տակ կը կաթեն  
 Վարդերն արիւն, եւ ողկոյզներն արտասուք.  
 Իր գոռ դափրերն անտարբեր  
 Ինկածներուն զանկերուն մէջ կը ճըխան.  
 Ա՛լ կը մաշին պայտերն ոսկրի փըշրումէն,  
 Եւ իր բաշին վրայ կարմիր  
 Անգըղներն հիռ կը դառնան...

Այլեւս ահա ամէն ինչ  
 Փըլատակ է, կողոպուտ է, դիակ է,  
 Որոնց վըրայ կը փաղփի  
 Հըրդեհն աչքէն արիւն ու բոց հոսելով.  
 Հըրդեհն (խալամ ցեղերու հի'ն վըրիժակ)  
 Վարսերը շուրջ կը թօթուէ  
 Եւ վիշապի մըռունչներով կը վազէ  
 Կալերէն գիւղ եւ գիւղերէն քաղաքներ.  
 Երկար թեւեր բոցերու  
 Տուն տուններու կը շրջթայեն, կեանք կեանքի,  
 Ու ամէն տեղ, մոխրին վրայ  
 Մեր պըղծըւած Պատիւը լոկ կը սպառնայ. —  
 Բոցերուն մէջ գերդ շէկ Ոգի մը կանդուն  
 Կը մըռնչէ, եւ մըռունչով կը պոռթկայ  
 Դէպ արեւու համբոյրին՝  
 Վըրէժի սերմն անդրանիկ.  
 Մինչ ոտքերուն ներքեւէ  
 Խանձուհի ու հո'տը մարմնի  
 Մեր սեմերէն, օրոցքներէն դէպի վեր,  
 Դէպի երկինք կը ճենճերին՝ որոնց դէմ  
 Իրենց պինչե'րը բացած՝  
 Ալլահն<sup>31</sup> ամպին մէջէ, Սուլթա'նը ցելին՝  
 Հոտոտելով փոխն ի փոխ՝  
 Կը ժըպտին հաշտ իրարու,  
 Ու Եւրոպան դէմքն իր ետեւ դարձուցած  
 Կոպերը թաց կը շրփէ —  
 Մեր ծուխէն աչքն իր բոզի  
 Կըսկըծելո'ւն համար լոկ: —

## Ե

Կեցի'ր, կեցի'ր, ո'վ բարբարոս դու Ոգի,  
 Ելլեսպոնտի եղերքին վրայ ա'լ կեցի'ր.  
 Սա սեւ ժայռին՝ ուր ծովն իր բա'նտը կու լայ,

<sup>31</sup> Հոս Մահմետական ըմբռնումով Աստուծոյ վրայ կը խօսի, ինչպէս յայտնի է արդէն Ալլահ անունէն:

Թող ձեզ խըրտաձ Մեռնողներուն հոբնդիւնէն՝  
 Գերմարդկային գութի մ'ահեղ սարսուռով՝  
 Իր պինչերէն, իր բաշերէն, ագիէն  
 Բոլոր՝ բոլոր մեր արիւննէ՛րը թօթուէ :  
 Կեցի՛ր ու հեղ մը հեաքիդ վրայ ընկըրկէ՛ .  
 Տէ՛ս . — աւասիկ ամէն ինչ  
 Կը գալարուի, կը ճարճատի, կը մեռնի,  
 Ծուխ է, մոխիր եւ աւեր :  
 Արեան ծովու մ'ալիքներէն կը ծըվան  
 Մարդու ահեղ դիակներ,  
 Դիակ կոյսի, դիակ աստղի եւ վարդի,  
 Դիակը մեր Ազգին ու մեր՝ Աստըծոյն . . .  
 Տէ՛ս . — Աճիւնի, արիւնի  
 Կարմրածուի լոյծ անապատ մ'է քու առջեւ,  
 Որուն մէջէ ծանրարեռնուած աւարով՝  
 Ըսպանիչնէ՛րը գազան  
 Կը հեռանան լիզելով  
 Արիւնաքամ սուրերն՝ որ լերդ կը հոտին :

## 2

Կու գան ցիւնէ՛րը հեռաւոր լեռներէ,  
 Եւ անգըղներն հոտառու  
 Կու գան իրենց ձաղերուն կեր տանիլ մեզ,  
 Հայ դիակի մ'աչքին կըտուց մըխելու  
 Կ'հասնի Արծիւն այն հըսկայ  
 Նօթի Արծիւն այն որ գուցէ օր մ'ամպէն  
 Վեհաժողովը պիգմարքեան<sup>32</sup> կը հըսկէր .  
 Ծուններն ուրախ պոչերով  
 Բակերէ դուրս դիակէ դի կը յածին,  
 Եւ ծոյլ լեզուով մը կը լիզեն արիւններն  
 Մերթ կասկածոտ կենալով

<sup>32</sup> Պիգմարք. (ծն. 1815-1898). Գերմանիոյ վարչապետ, որուն օրով 1877-8 ուու-թրքական պատերազմի խաղաղութեան դաշինքը վերանորոգուեցաւ Պերլինի Վեհաժողովին մէջ, եւ ուր Հայ պատուիրակութեան խնդրանքը անընդունելի անցաւ :

Կիսամեռի մ'աչքերուն

Յանկարծական բացումէն:

... Յետոյ կու գան Մայրերը ո՛ղջ մընացած

Ու ողջ հարսերն ու բոլոր

Մեր ողջ քոյրե՛րը խելայեղ կանչերով:

Նոճիններուն մէջէն խումբն հէգ կը վազէ,

Արձակ կուրծքով ու բոպիկ

Դէպ մեռելներն յօշոտուած՝

Որոնց արեան տարբեր հոտն

Ըստ սէրերու տարբերութեան կը կանչէ

Ձիրենք այն մեծ Ձայլին՝<sup>33</sup> որուն վըրայ դեռ

Ապագաներ պիտ' ջայլեն:

Ամէնն իրենց մեռելներն հոն կը դըսնեն,

Կ'իյնան իրենց մեռելին քով ծընրադիր

Եւ լաչակներն ու կըրկնոցներն ըսպիտակ

Ձարթնող սուրբի մ'պատանքին պէս ետ նետած,

Մերկ ծոցերով, աղաղակով, ողբանքով

Մունկերն իրենց կը ծեծեն,

Կը փեթըտեն մազերնին,

Իրենց կուրծքէն կը ժայթքի բառ մը ոխով,

— Անէ՛ճք... ու սեւ շիրիմներուն մէջ իսլամ

Բոլոր ոսկրերն իրարու դէմ կը ջարդեն.

— Անէ՛ճք... ու թուրք մայրերուն մութ ծոցին մէջ

Կաթը կ'ըլլայ սնդիկ կամ խիւս եղիճի.

— Անէ՛ճք... ու վե՛րն, Եըլտըղ-Քէօշկի երգին վրայ

Բու մը հըսկայ կը դընէ բոյնն իր հըսկայ:

Լացէ՛ք, լացէ՛ք, ո՛վ հէգ մայրեր, հէգ հարսեր

Աստղերէ ա՛ստղ ձեր ողբա՛նքը ձրգած՝

Այսօր մեր սեւ հողին վրայ

Սա մորթըւած արշալոյսնե՛րը լացէ՛ք...

Թող ձեր բիրերն ինկածներուն վրայ հազար

Արատասուելէն իրենց լոյսէն դատարկուին:

Վերջին լացն է. — հա՛պա, խածէ՛ք ըստինքնիդ.

Յուսահատօրէն դադաղներուն վրայ ծըռած՝

<sup>33</sup> Ձայլ. ողբ, կոծ:

Թողէ՛ք մէկտեղ կափարիչի տակ գամուին  
 Մայրերը ձեր մաղերուն,  
 Եւ խոշտանդուած ձեր իզութիւնն իր յետին  
 Տըկարութեան մէջ փըշրի:  
 Օ՛ն, հառաչ մ'ալ, արցունք մըն ալ. — վերջի՛նն է.

Ձի աւասիկ, ահաւասիկ կը տեսնեմ  
 Արգանդներուն մէջ ձեր լայն՝  
 Նոր Սաղմեր նոր Որդիներու ըստեղծիչ:  
 Իրենց մըռայլ ձեւին ներքեւ կը սլահեն  
 Հըզօր ճեմքերն Առիւծներու ապաղայ.  
 Ձեր աչքերէն իրենց աչքե՛րը փոքրիկ  
 Կը բացուին սիշ աստղերու յորդ շողերուն.  
 Եւ մերթ թաղչած խորհուրդին մէջ աղիքի  
 Կը թափառին, մեծնալով,  
 Աւերին մէջ իրենց վաղուան ժառանգին.  
 Իրենց չըրթունքն, ո՛վ Մայրեր, ձեր չըրթունքէն,  
 Կայծակներու ծարաւով,  
 Դէպ ամպերու երակներուն կ'երկըննան,  
 Կ'երկըննան դէ՛սլ ի հայկական արիւնին  
 Գերաստուածեան հաղորդութեան՝ որուն մէջ  
 Հայրենիքի Սէրը վեհ  
 Կրօնքը կ'ըլլայ հազարաւոր կրօնքներու: —  
 Ու վա՛ղը, վա՛ղն, ո՛վ հէզ Մայրեր, լըսեցէ՛ք,  
 Ձեր արգանդէ՛ն մի առ մի  
 Պիտի ելլեն անոնք հըսկայ եւ հերոս:  
 Մեծ պիտ՝ ըլլան. մըրրիկն իրենց մաղերուն  
 Պիտի սարսէ վերն աստղերուն մէջ Աստուած<sup>34</sup>.  
 Պիտի հազուին արծուի մաշկեղ թըռիչներ՝  
 Շանթերն իրենց վըրայ կրելու միշտ պատրաստ.  
 Գլուխներուն վրայ Ադատութեան արաղչիւն<sup>35</sup>  
 Ուլունքի տեղ պիտի հիւսուի աստղերով:  
 Օ՛ն, լըսեցէ՛ք, լըսեցէ՛ք այս, ո՛վ Մայրեր,

<sup>34</sup> Պատկերաւոր խօսք մըն է, ուր մարդկային բնութեան համար  
 ձայն ըմբռնուած է Աստուած:

<sup>35</sup> Արաղչիւն. (տճ.) ծաղկեայ խոյր:

Վաղն երբ անոնք թամբեն իրենց նըժոյգներն  
 Ու անոնցմով, զերզ պողպատի ջըրզեղում,  
 Վըրէժին մէջ մըկըրտունին .  
 Երբ թուրք արեան բարկ ծարաւէն մոլեղնած՝  
 Լեռներուն վրայ մըւընչեն,  
 Ո՛հ, այն ատեն, այս օրուան  
 Մեր մեռելնէ՛րը բոլոր  
 Միահամուռ ոստումով  
 Պիտի կանգնին զերեզմանին մէջ իրենց,  
 Ու անհամբեր հեռո՛ւն, հեռո՛ւն ակնապիշ  
 Պիտի սպասեն վարդահեղեղ զալուատին  
 Արշալոյսի մ՛Արշալոյսի մը՝ որուն  
 (Հաւատացէ՛ք ինձ, մայրեր,)  
 Ես ոտնաձա՛յնը կ'առնեմ . . .

## ԴԻԱԿԻ ՍԱՅԼԸ

Իրիկուան դէմ փողոցներէն ամայի  
 Մայլ մը կ'անցնի ճօրնչելով:  
 Ձի մը աշխէտ գայն կը քաչէ, ետեւէն  
 Կ'երթայ գինուոր մը գինով:

Ջարդուածներուն զագաղն է ան՝ որ կ'ուղղուի  
 Գերեզմնատո՛ւնը Հայոց:  
 Արեւն յետին իր շողերով կը սըփռէ  
 Վըրան պատանք մ'ոսկէղօծ:

Ձին նիհար է. հունձն այդ իր ժա՛նտ տէրերուն  
 Ան հազիւ հազ կը տանի:  
 Ականջներն իր կախած, կարծես խորասոյզ  
 Կը մըտմըտայ թէ քանի

Դարեր պէտք են ժամանելու համար հուսկ  
 Մարագն հընձուած սուրբերուն . . .  
 Եւ չըրջակայ պատերուն պոչն իր տատան  
 Կը սըրսկէ մի՛շտ, մի՛շտ արիւն:

Եւ արիւն է որ կը կաթէ յարարուիս  
Անիւններուն հեցերէն,  
Սայլն իբրեւ վարդ կըրէր, իբրեւ թէ ըլլար  
Սրշալոյսին կառքն հրեղէն:

Հոն են դիերն, իրարու վրայ, որդին մօր  
Գանդուրներով պատանքուած:  
Մին խըրած է իր ամբողջ բոս'ւնցքը՝ միւսին  
Տաք վէրքին մէջ լայնարաց:

Դեռ ծերունի մը ծընօտով ջարդուփշուր  
Կ'յառէ աչքերն երկընքին,  
Որոնց մէջ սեւ անէծք մ'աղօթք մ'իրարու  
Նոյն վըրէժով կը խառնին:

Մէկուն կուշտէն աղիք մը վար սահմըռտկած՝  
Սայլին ճեղքին կ'առկախի.  
Շո'ւն մ'ետեւէն կու գայ եւ գայն քաշած դուրս  
Լափլիղելու կը զբաղի:

Ո'չ ձեւ ունին, կամ ոչ գըլուխ, կը կըրեն  
Հաղար տեսակ գէնքի խոց:  
Սրդէն իրենց մարմինն եղբայր է հողին.  
Կ'երթան ահա զերեզմնոց:

Անոնց վըրայ ո'չ ոք կու գայ արտասուել  
Կամ տալ ողջո'յնը վերջի. —  
Քաղքին լուսթեան մէջ արեան հո'տը միայն  
Ձեփիւռին հետ կը շըրջի:

Բայց մութին մէջ պատուհանէ պատուհան  
Ահա մոմեր կը վառին. —  
Մամերն են որ գաղտագողի կ'աղօթեն  
Վըրան կարմիր դադաղին:

Եւ այն ատեն պատըշգամի մը վըրայ  
Կոյս մը կ'ելլէ գեղանի,  
Ու կը նետէ արտասուաթոր բուռ մը վարդ.  
Սայլին վըրայ՝ որ կ'անցնի...:

## ԳԻԼԻԿԵԱՆ ՄՈՒԽԻՐՆԵՐՈՒՆ

Օտարակա՛ն, բարձրանանք սա դիմացի լերան վրայ՝  
 Որուն քովէն կը հոսի եղէգներուն մէջ լալով  
 Սիհոնն<sup>36</sup> ուր վա՛ղը կարմիր քրդամիդներ պիտ՝ լըւան  
 Մայրերը մեր ցաւազին: — Օտարակա՛ն, ըչտապէ՛,  
 Զի մերկ ոտքե՛րըս կ'այրին մոխիրներուն վըրայ տաք  
 Եւ ըսկըսաւ քու երկար պարեգօտիդ քրդանցն ալ  
 Ճապազիքի մէջ թըրջիլ: — Օտարակա՛ն, ըչտապէ՛...

Կիսայրեաց ցո՛ւպըս խօսքիս ուղղութեամբ ցոյց կու տայ քեզ  
 Ահա քաղաքն ու դիւղերն ու արօտներն ու ավերն՝  
 Ուրկէ անցաւ Կրակի Յեղն Ատտիղասի ձիուն վրայ:  
 Ծուխերն են հոն եւ բոցե՛րն՝ որ տակաւին բլուրէն վեր  
 Հովին շունչով ալեծուրի կը սողոսկին, կ'ամփոփուին,  
 Յետոյ նորէն լեզուի պէս կատարն ի վեր կ'երկըննան:  
 Կը վառի հողն իսկ, նայէ՛, բորբ հորիգո՛նը մեր շուրջ  
 Հըրափողփող պըսակ մ'է՛ որուն կեղրո՛նը կանգուն  
 Մենք կը դողանք սըղաւոր ոգիներու պէս օտար:  
 Կը լըսե՞ս ճայնն հեռաւոր եղէգներուն բըռընկած՝  
 Որոնց միջեւ կ'ածխանան յաւերժհարսերն անտառին:  
 Նարընջենի ճիւղերու ի՛նչ խընկաբոյր ճարճատին,  
 Ի՛նչ մոխրացող այգեստան, տատրակի ի՛նչ վուվուններ:  
 Բոցը կ'անցնի, ու քամին դալով անոր ետեւէն  
 Խանձած սէգե՛րը առած սարերէն վեր կը մըրըրկէ. —  
 Ո՛վ դողահար մերկութիւն խըլուրդներու խուզերուն՝  
 Որոնք նըման ոգնիի արտերուն մէջ կ'յայտնըւին,  
 Ո՛վ աւերա՛կը բլրան վըրայ շինուած հիւղերուն՝  
 Ուրկէ կ'ելլէր հայ գեղջուկն առաւօտեան աղօթքով  
 Արարչութի՛ւնը հողին արթընցնելու բահին տակ:  
 Օտարակա՛ն, կը տեսնե՞ս ի՛նչպէս այսօր տնակներն այդ

36 Սիհոն. Կիլիկիոյ գետերէն մէկը:

Փըլա՛ծ ու լո՛ւռ կը սպասեն սուգի առջի գիշերին՝  
 Որ լուսնին տակ արտասուեն աճիւնն իրենց թանալով :  
 Տանիքն անոնց փրլցուցին ներսը վառուող ճրագին վրայ .  
 Դրռներն հըլու , գոր գեփիւռն իսկ իր շունչով կը բանար ,  
 Ինկան ջախջախ խոտփանին բիրերուն տակ արիւնտտ :  
 Եւ արդ սլատե՛րը ժօռատ<sup>37</sup> ծընօտի պէս կը ցըցուին ,  
 Որոնց մէջէն խոյս կու տան հողիներ բոյլ բոյլ երկինք :  
 Արտերուն վրայ մոխրակո՛յտ , իսկ դիակնե՛ր ճամբուն վրայ ,  
 Այն ճամբուն վրայ ըսպիտակ՝ ուրկէ ժիր ցեղն Արամեան  
 Արեւմուտքի աստուածներն , յարաճուն մխոքն Եւրոպին  
 Ջորիներուն բեռցուցած տարաւ բաժնել Ասիոյ :  
 Աղբիւրներուն քով զոհե՛ր , ախօսներուն մէջ զոհե՛ր .  
 Եւ հոն , դիմա՛ցն , ուր ահա արեւը մայր կը մըտնէ ,  
 Սեպ ժայռին դէմ խաչեր են եօթը այրեր մերկանդամ .  
 Արիւնն իրենց մազերէն (Օտարակա՛ն , կ'աղաչեմ ,  
 Փակէ՛ աչքերդ ու միայն եղիր ճայնիս ունկընդիր)  
 Արիւնն իրենց ձեռքերէն եւ ոտքերէն բեւեռուած  
 Հողին վըրայ կը վազէ վիմուտներն այն ներկելով .  
 Կարծես մեկնող արեգակն յուշիկ յուշիկ կ'ընկըղմի  
 Մեծ աչքերուն մէջ իրենց՝ սարսափէն բաց մընացած :  
 Դահճապետներն հեռացեր են խաւարին մէջ արդէն :  
 Խաղաղութի՛ւն , ովսանա՛ բարձունքներուն վրայ կարմիր . . .

Օ՛հ , ծընօտներս ի՛նչ սարսուռ կը կափկափէ . — Դարձիր ա՛ջ ,  
 Եւ տես քաղաքն՝ որ նըստած դաշտերուն սա սուգին մէջ՝  
 Դեռ իր սըրտէն կը մըլխայ մարդազոհի հնոցի նման :  
 Ազատութեան արշալոյսն անոր ճակատը կըճեայ  
 Հաղիւ էր դեռ բոսորած՝ երբոր իր յաղթ հիմերուն  
 Ներքեւ վիշապն Համիտեան սասանեց տուտն ու թիկունք .  
 Բարբարոսներն այն ատեն արեւուն դէմ թըքնելով՝  
 Մահուան սերմե՛րը բըռած մեծախընձիղ արթնցան .  
 Եւ քաղաքին մէկ կէսն ալ կործանեց կէ՛սը միւս :  
 Եաթաղանին , բրբոցին , եղեռնաւոր բոցին տակ ,  
 Ինչ որ հանճարն էր կանգներ՝ զայն մոխրակո՛յտը կըլլեց :  
 Արդ տաճարնե՛րը ո՞ւր են՝ որոնց բուրեան զըմբեթին

Ներքեւ ծիծառն հաղիւ հաղ դարնան աղօթքն էր ըրեր .  
 Ո՞ւր վարժոցներն ու սլալատն ապագայի լոյսերուն . —  
 Մանուկներու ողջակէզ սրտեր հոն խունկ կը մըխան :  
 Ո՞ւր բաղնիքները յտակ , ջինջ մարմարներն որոնց մէջ  
 Յոլացին կոյս աղջիկներն իրենց լողցած ժամերուն .  
 Ո՞ւր շիրիմներն հոյակապ , ո՞ւր կոթողներն հինաւուրց  
 Որոնց՝ վըրայ Հեթումներն յաղթանակներ գըրեցին . . .  
 Մա՛հ եւ մոխի՛ր . — Թըխայրեաց պատեր միայն աւասիկ  
 Իրիկուան մէջ կը ցըցուին բուխճակներ կանչելով :  
 Օտարակա՛ն , հիմակ այս Երկրին անցեալն արթընցո՛ւր  
 Յուշերուդ մէջ , եւ ուրիշ Յեղի մը դարն ախոսա՛ ,  
 Խորհէ թէ օր մ՛ըստորո՛տը Տաւրոսի բնակեցաւ  
 Ժիր ժողովուրդ մ՛որ կեանքին աստուածացո՛ւմը երգեց :  
 Իր կարաւա՛նը անցաւ , եւ տարաւ միշտ հեղեղել  
 Բարի ցորեանն ամէն հիւզ՝ ուր ճըրագ մ՛հէգ կը սլալար .  
 Իր կարաւա՛նը անցաւ , եւ Տարսոնի դոհարներն  
 Ասաղերու պէս թափեցան բամբռիչներուն գողին մէջ .  
 Եւ այն ճամբան լեռնդմէջ՝ ուրկէ Գանդէս արշաւեց  
 Երիտասարդ Մակեդոնն իր շաւղին վրայ կանգնելով  
 Բազիններ՝ ուր պաշտուեցաւ դեղեցիկ Մի՛տքը Հելլէն  
 Աթենասի արձանին լուսակառոյց ձեւին տակ ,  
 Այդ ջինջ ճամբան Ռուբինեան գաւակներուն շինարար  
 Տեսաւ սայլե՛րը ճռընչող Արեւելքէն Արեւմուտք ,  
 Որոնց վըրայ բեռցուցած էր Հայ վաստակն աննըւած  
 Մարմարն յուռթի լեռներուն , այգիներուն յորդ գինին . —  
 Ո՞վ նախասնո՛ւնդը երգող եւ քանդակող ազգերուն :  
 Անցա՛ւ հիմայ բոլոր այդ դեղեցիկութի՛ւնը կեանքին .  
 Կըրակի Յե՛ղը , աւա՛ղ , ժամանակէն աւելի՛  
 Եղաւ քանդող , ժանտախտէն եւս աւելի՛ կոտորիչ ,  
 Ան կը սիրէ տէրվիչի պէս միշտ նըստիլ դոհունակ  
 Բարի մը վրայ փլատակի եւ կըրծել ոսկրն իր շոպած :

Լըսէ՛ , քաղքին պատուարին մէջէ ձայներ մեզ կու գան . —  
 Դահիճ Յեղն ա՛լ կը տօնէ իր յաղթանակն արխնուուշտ ,  
 Կիներ , տղաներ մորթելու յաղթանակն իր վատողի :  
 Հէզ ոստանին , որուն վրայ լուսինն ահա կ՛արտասուէ ,  
 Մէկ մասն է արդ դերեզման , հանդիսավայր մասը միւս .  
 Տաճիկն ահա բըռնկցուց իր խարոյկներն հըրճուանքի ,

Հեծեծադին կրճախներ հանդիսարար կը վառին .  
 Շուրջը սոթտուած թեւերով խուժանն ուրախ պար կու դայ՝  
 Արիւնազարդ քրդուհին հինայազեղ մատներով  
 Կը զարնէ դափ, եւ Իսլամն, օտարակա՛ն, առջի հեղ  
 Այսօր դինի կը խմէ մոխիրներուն ի պատիւ :  
 Կիսայրեացնե՛րը անդին խաւարին մէջ կը հեծե՛ն .  
 Բայց վիրաւոր մ'աւասիկ կը կոթողուի մութին մէջ,  
 Յետոյ ծունկի վրայ ընդքարը կը մօտենայ խուժանին,  
 Եւ հեղնօրէն, քրքջալիւր արիւնտողիք կը թըքնէ  
 Խարոյկին մէջ տօնական : —

Կ'անցնին հովերն ողբադին

Դիակներուն վըրայէն, եւ վըրայէն փլատակին,  
 Եւ արիւնի սեմերով, մոծիրներով հըրդեհի  
 Կերթան հեռու աշխարհներ դարուն մ'ուրախ ծաղկեցնել :  
 Օտարակա՛ն, հովերն այդ ահա ծովուն վրայ լուսեղ  
 Առագաստնե՛րը նաւուդ գողացուցին փըքուտոյց,  
 Ա՛լ մեկնէ սա դառն Երկրէն դէպի խաղաղ ափունքներդ,  
 Զի տատրակնե՛րը մեռա՛ն, եւ դեղձենին խամրեցա՛ւ :  
 Երբ նաւդ անհուն սարսափով պատռէ ջուրերն ու փախչի՝  
 Հետապընդուած միշտ կայտառուն գըլլիլիններէն՝ որոնք մեր  
 Ծովախորշերն արգաւանդ եկան փընտոել դիակներ,  
 Երբ թիկնոցիդ մէջ ծածկած դեռ նայուածքներդ ահարեկ  
 Գիրկը հասնիս ոսկիի եղբայրներուդ, — չըմոռնա՛ս  
 Անոնց ըսել թէ ինչպէս Կիլիկիան մորթեցին  
 Ազատութեան դափերուն նըւադին մէջ՝ դաւաճան .  
 Գիտեմ թէ այդ եղբայրնե՛րդ մեծազոգ նաւերով  
 Գալ պիտ' ուզեն ... օղնութեա՛ն ... ո՛հ, ո՛չ ... մահուան  
 մնացորդին՝

Պիտ' ուզեն դալ ըոկ մեր կոյս, ատոք լեռնե՛րը պեղել,  
 Եւ մեր ծոցուոր հանքերէն կըթել մետաղն հրաշափառ,  
 Կըթել մետա՛ղն ու իրենց եսին կուռքե՛րը կերտել ...  
 Օտարակա՛ն, ա՛լ մեկնէ : — Կ'իջնեմ ես ալ աւասիկ  
 Այս բարձունքէն, ու փաթթուած տառատոկիս մէջ տըրտում՝  
 Նորէն կ'երթամ թափառիլ քաղաքին մէջ զոհերուն :  
 Մեռելներն հարկ է թաղեմ, եւ ողջակէզն օծանեմ :  
 Վիրաւորի մը գըլլուիս որձաքարին կը հեծէ՛ ...  
 Ազգիւրին քով քոյր մը, ո՛հ, կ'ոգեվարի անտէրունչ ...

Պէտք է փորեմ այս գիշեր գերեզմաններ անհամար,  
 Եւ լուսեղէն պատանճներ հենում<sup>38</sup> մինչեւ առաւօտ.  
 Պէտք է կերտեմ շիրիմներ, յուշարձանները կանգնեմ,  
 Եւ մարմարին վրայ երգերս տապանազիր քանդակեմ: —

## ԹՈՂԷՔ ՄԵՅՆԱՄ

Սիրտս երազի ծովուն մէջ նո՛ր նետեցի.  
 Ձայն մի՛ փըշրէք եզերքին վրայ գերդ խեցի՛  
 Դեռ ամէն վի՛հ չըչափած.  
 Թողէ՛ք մեծնամ. — ի՛նչ կենսաւէտ է բնութիւնն  
 Հողիս թողէ՛ք անոր ծոցին մէջ՝ տրոփուն՝  
 Աստուծոյ հետ դէմ դիմաց:

Ո՞ւր կը քաշէք զիս, ապրուստի՛ պահանջներ,  
 Ո՛վ սեւ երամ ազոռաներու, որ հրաւէր  
 Կու տաք կեանքի դէպ կըրկէս,  
 Որ ձեր դժոխքի երգերով ե՛րգը քնարի  
 Խեղդել կ'ուզէք: Հեռու՛, բուեր դիշերի,  
 Արշալոյսի մէջ եմ ես:

Ո՛րքան մութ է. ո՛հ կեանքն է այս. խո՛ր անդունդ,  
 Ուր ամէն շող, դաղափարի ամէն հունտ՝  
 Ապառաժի՛ վրայ կ'իյնայ,  
 Մետաղի՛ հնոց, որուն ծուխին մէջ՝ ցիրցան՝  
 Լոկ արծաթի ձայնով զիրար կը ճանչնան,  
 Ծո՛վ՝ դիմող իր ափը, — շահ:

Բայց քաշողն ո՞վ է զիս շողէն՝ ալիքին,  
 Բարձրացումէն՝ ընկլուղումի. ո՞վ, լըռին,  
 Քաշուած բախտիս մութին մէջ,

<sup>38</sup> Հեմուլ. հիւսել (կ'ըսուի նաեւ համուլ, հիմել միեւնոյն իմաստով):

Միշտ կը կոփէ — նայուածքն յառած նայուածքիս —  
Գերեզմանին քարը մատաղ Մուսայիս  
Վըրան գրելով. — Գուն անլերջ: —

Ո՛հ, աչքերս այս ծածկէ՛ կուպրի սեւութեամբ,  
Ո՛վ շիրմի մութ, կամ կարկուտի մըռայլ ամպ.  
Ծածկէ՛, ծածկէ՛ նայուածքս, ո՛վ  
Թանձրը խաւար ծընընդական կոյրերուն՝  
Զի ես տեսայ ապագայիս մէջ տըմոյն  
Հա՛յրըս ճերմակ մաղերով...

Ես գերին եմ իմ դոյութեան պատճառին.  
Կը խոնարհի սիրտս իր արեամբ միասին  
Զինքը լեցնող սըրտին տակ:  
Քնարիս լարին մօրըս մաղերն կառչեցան,  
Եւ սիրոյ մաղն երգի լարէն, ա՛հ, ո՛րքան  
Զօրաւոր է եւ անքակ:

Ինծի կ'ըսեն. — «Զի՛ ամփոփուիր հայ գըրջին  
Մէջ հայ գրողին անձնական կեանքն իսկ մըթին.  
Քընարն Հայուն չունի բաստ»: —  
Ինծի կ'ըսեն. — «աչքերը վա՛ր իջեցուր.  
Վերացումդ այդ պիտի հասնի մինչեւ ո՞ր...  
Եթէ հաճոյք է երազդ՝

Հաճոյքն իժի թոյն պիտ' ըլլայ քեզ համար.  
Երազդ եթէ սերմընցան է, ցանքըդ յար  
Պիտ' կոխտուրի ծըլած կէս:  
Վա՛ր նայէ, վա՛ր. — ալ բաւական է՝ խոկուն՝  
Գըլուխ գըլխի Անծանօթին հետ տըժոյն՝  
Կեանքը մոռնաս, մոռնաս քեզ:

Եղծէ՛ բնութեան պատկերն, եղծէ՛ հողուոյդ մէջ.  
Թոխքըդ փետէ՛. գըրքիդ ներքեւ գըրէ՛. վերջ:  
Ըստուերին մէջ կը տեսնե՞ս. —  
Ծնողքդ ուղղած է թըշնամի շունչն իր ահա  
Այն ջահին դէմ՝ զոր վառեցիր բազնին վրայ  
Գաղափարին լուսերես:

Երթա՛նք, երթա՛նք:» — Ո՛չ, ո՛չ, հեռո՞ւ. թողէ՛ք զիս.  
 Կը ծաղրեմ կեանքն. ի՛նչ կառչեցաք հողիկս:  
 Կ'ուրանամ հա՛յրս. այո՛. — զե՞ս: —  
 Թողէ՛ք մեծնամ, հրակայանամ՝ մըտքիս հետ.  
 Կոկորդըս մի՛ թողուք՝ բնութեան խընկաւէտ  
 Կաթն՝ որ Աստուած է կըթեր,

Երբ կը խմեմ, դըրած կըղակա հոր՛ղոնին,  
 Երկընքի լայն դաշխուրանէն բոց զինին,  
 Բերք աստղերու ողկոյզին,  
 Ո՛հ, մի՛ ընէք ձեր խօսքերո՛վը լեզի՛  
 Այդ վերացնող սուրբ ըմպելիին ժանտ լեզի.  
 Շըրթունքներս հո՛ն կը սուզին:

Երբոր սըրտիս ըսկիհին մէջ լեցուցած  
 Ճառագայթներ եւ ծաղիկներ եւ Աստուած  
 Ովկիանոսներ, հերոսներ,  
 Երբ այդ տիտան տարըրներով կը շաղուեմ  
 Մարդուն համար օրհնըւած հա՛ցը վըսեմ,  
 Մի՛ խորտակէք, անդութներ՛ր,

Սեղանիս վրայ սըրտէ ըսկիհն այդ լեցուած՝  
 Տակաւին, ո՛հ, առէ՛ք կերէ՛ք մ'իսկ չըսած: —  
 Թողէ՛ք աստղե՛րը ափեմ:  
 Կարկնիս մէկ ծայրն հաստատեցի կորո՛վով  
 Յաւերժօրէն խաչուած Սէրին վրայ՝ միւսով  
 Որպէս զի մա՛րդը չափեմ:

Մի՛ վերցընէք — այդ արարք մ'է անպիտան —  
 Անոր դողդոջ մէկ սըլաքէն Գողգոթան  
 Միւս սըլաքէն Մարդկութիւնն:  
 Այսպէս, — արիւտոյն տակ, Աստուծոյ յանդիման,  
 Ըրած Բնութիւնն ինձ մայր, Անհունն՝ որորան,  
 Թողէ՛ք, թողէ՛ք զիս խոկուն:

## ԱԼԻՇԱՆԻ ՇԻՐՄԻՆ ԱՌՋԵԻ

## Ա

Քեզի եկայ՝ իբր ուխտաւոր<sup>39</sup> մը յողնած՝  
Որ կը գտնէ հուսկ փոխարէնն իղձերուն  
Շիրիմ մը՝ հոն ծընրադրելու սիրտը բաց,  
Եւ խոկալու, համբուրելու լոյս ածիւն:

Հոս կը նընջե՛ս. — Քեզ կը պատէ լըռութիւնն.  
Ուկիան մ'ես՝ զոր կը ծածկէ այդ պատանք.  
Կարմիր հըրդեհ մ'որ մոխրի տակ կ'առնէ քուն.  
Հոս կը նընջե՛ս. — ինչպէս հըրատն ամպին տակ:

Որթի՛ ճիւղերն եւ ուռիներ տըխրամած՝  
Դեռ արձագանգը քընարիդ կը պահեն.  
Հովէն՝ կ'ողբան շիրմիդ չորս դին, կամ լըռած  
Շեշտէդ մնացորդ մը դարձեալ քեզ կը բերեն:

Շուրջըդ՝ ծաւի Ադրիականն յար կու լայ,  
Ուրկէ վիհեր չափեցիր դու մըտածման.  
Սուրբ ածիւնիդ սափորն է այդ ծովն հիմայ,  
Մինչ լայն ճակտիդ լայն օրօրոցն եղաւ ան:

Ո՛չ. մարդըս չէ, լուկ բնութիւնն է՝ որ հանձար  
Մ'օրրել կըրնայ, վերջը պատանքն իր ըլլալ.  
Տիեզերքն ունի իր մարգարի՛տը անձառ՝  
Որուն կու տայ մարդ պահ մ'իր ծոցն հիւրընկալ:

<sup>39</sup> Վարուժան կը հասնի Վենետիկ 1902ին, մինչ նախընթաց տարին կը վախճանէր Նահապետը՝ զոր տեսնելու անձուկ փափաքով մը միշտ սուղորած էր. իր այցը Ալիշանի շիրմին՝ ուխտաւորի մը այցելութեան ջերմութիւնը ունի: Տես նաեւ Յառաջարանը էջ 12:

## Բ

Վենետիկն իր պալատներով մարմարէ  
կը ճրդէ վրադ ըստուերն իր լայն, միամած,  
Բուրդի մը պէս՝ որուն ներքեւ կը նիրհէ  
Արծիւն՝ ամփոփ՝ արեւն հողւոյն մէջ բանտած:

Քաղաքն այդ խաժ ալիքներուն երեսին  
Ցըցուած կայմին ծայրն է նաւուն ջրբասոյդ,  
Արիւնաթորմ ծըւէնն է ան խլայի մ'հին,  
Տոժի մը դանկն է՝ իր փոսէն ինկած դուրս:

Դու ներշնչուած ահ՝ այդ անդին ծըւէնէն՝  
Ժողվեցիր ծուէ'նքը Աշխարհիդ խլաներուն՝  
Փըլուզներու, փոշիներու ներքեւէն,  
Եւ ծայրերէն քըղանցառու ցախերուն:

Ժողվեցի՛ր, վաղք մ'առնելով դէպ խըլուած Փառք,  
Բիրդ արցունքոտ, սիրտդ ովկիան՝ վիրամած,  
Եւ սըրբեցիր՝ դանոնք ըրած դաստառակ՝  
Աչքդ ու աչքե՛րը Սերունդին կեղեքուած:

Քօղէն մութի, մոռացումի, լըռութեան  
Հանեցիր մեր դափնիներու թերթերն հին,  
Եւ դընելով դանոնք երզի մը վըրան՝  
Առէ՛ք, ըսիր, վիրածոր շողն Անցեալին:

Ծըռած՝ սըրտին հայ՝ սերտեցիր ու դարձար  
Իւրաքանչիւր խորքն անկիւնի եւ ծալքի.  
Իջար անոր ամէն անդունդն հըրալստ  
Եւ քըրքրեցիր ճընշըւած խորչն արցունքի:

Ո՛հ — Աստուա՛ծ իմ — ի՛նչ ըղեղ էր ատիկայ  
Որ տիեզերքին քամեց երա՛կը համայն.  
Յենած մարդուն, ճառագայթին, խաչին վրայ,  
Գըրկեց Այրին՝ զոր կը կոչեն. — Հայաստան:

## Գ

Արծի՛ւ, որ մռայլ ամպերն հրեղէն բիբերով  
Խորտակեցիր, մութին սառերն հալեցան .

Արծի՛ւ, որ մեր հողին կարշնեղ ճապուռով  
Բարձրացուցիր . չափեցիր մեր սպառան :

Զինջ հայլի մ'ես՝ ուրտեղ ամէն մարդ կրնայ  
Գլանել դիտել սրտկերն իր ճիշտ, հարադատ .  
Նրապնեւորդ մէջ երբեմն ես քրիստոնեայ,  
Զինուոր երբեմն, երբեմն մող, միշտ Սոկրատ :

Եւ քու կեանքիդ ու երգերուդ մէջ ամէն  
Գու բանաստեղծ՝ նահապետն ես հողեհմայ .  
Բորք Արշալոյս մ'ես որ կ'ելլայ ովկիանէն,  
Ամպէն, մութէն՝ եւ կը սըփոխ Մարդուն վրայ :

Այն Արշալոյսն, որ իր մտածման հետ անանց,  
Սեւ սրքեմով մ'ամբողջապէս պատուած է .  
Եւ բոցէ վր'ւխը սեւ դրտակ մ'է գըրած . —  
Գիշերուան մէջ երկինքն եւել չըքնաղ չէ՞ . . .

## Դ

Մինչ այդ կ'ըլլայ օրէ օր շի'թըդ լոյսի  
Սա ջուրերէն անդի՛ն, անդի՛ն լեռներէն .  
Մինչ սերմիդ հունձքն ալիք ալիք կը նազի,  
Եւ արիւնով, լացով խայրի կը կապեն :

Դու կը նընջե՛ս, վինըդ՝ բարձ, փառքըդ՝ վերմակ .  
Ըստուեր կ'ընեն վրադ դափնինե՛րը շուրջի .  
Եւ խաղաղ քո՛ւնըդ կը հըսկէ Յիշատակ .  
Դու կը նընջե՛ս, իբրեւ ծնընդեանդ օրն առջի :

Ամէն նոր դար նոր պիտ' բերէ քու անուն,  
Եւ դու դարձեա՛լ պիտի ծընիս . . . սըրտի մէջ,  
Ո՛հ, ո՛հ . երբեք չըվախճանիս պիտի դուն,  
Զի կապեցիր կեանքդ արեւո՛ւն հետ անչէջ :

Օր մը դուցէ նոյն իսկ քունէ՛դ ալ զարթնուս՝  
 Երբ հայ ճամբորդ մ'եկած դրախտի Երկրէդ՝ ա՛լ  
 Ժըպիտ բերէ քեզ՝ արցունքի տեղ անյոյս .  
 Օր մը դուցէ զարթնուս նոյն իսկ քունէ՛դ ալ :

Եւ իցի՛ւ թէ . — դեռ սէտք ունի Հայը քեզ .  
 Հայը հիւզին, բանտին, վըշտին, խաւարին .  
 Հայն որ՝ անդէտ՝ կը սայթաքի ազէկէզ .  
 Եւ Հայն որ՝ նենդ՝ կը սայթաքէ մօլեզին :

Տե՛ս, կը սպասենք ամսածըրար, տըխրունակ .  
 Եթէ դու չես կըրնար վալ՝ գէթ զըրկէ մեզ՝  
 Ռաֆֆիէն խօսք մը կազդուրող, լուսարձակ,  
 Կամ սիրոյ ցուք մ'Արովեանի սըրտէն հեզ :

Խօսէ՛, հոգւոյս շողի, յոյսի բառ մ'յետին  
 Թող ցայտէ դա՛նկըդ՝ որ անհուն աշխարհ մ'էր . —  
 Միթէ սափո՛րը դատարկուած վարդաջրին  
 Բուրումի հետք մ'իբ կողերուն չի՞ սրահեր :

Բայց կը լըռե՛ս, ո՛վ մըտածման դու հըսկայ՝  
 Որ սիինքս դարձար երազիդ հետ, անձանձիր,  
 Ա՛լ չես խօսիր, մատը փառքի բերնիդ վրայ  
 Կարծես կ'ըսես խաղաղ ճակտով . — «Հեռացի՛ր» :—



## Կ Ր Կ Է Ս Ի Ն Մ Է Ձ

### Ա Պ Ր Ի Ե Լ <sup>40</sup>

Ո՞ր քարայրէն մուտ, ո՞ր մուտ խըրճիթէն  
 Ելաւ, չեմ դիտեր. դէմի հովիտէն  
 Կը վազէ կու դայ: Բիբերով հըրճիւ՛  
 Կարծես լի դողով մը նոր եղեռնի,  
 Սեւ մազերն հովին, ոտքերով բոսլիկ,  
 Ամայի դաշտին մէջտեղ կը կանգնի:

Վերածնունդին է, լեռներո՛ւ աղջիկ,  
 Մըրըրկին պէս դօրեղ, վարդին պէս գողարիկ,  
 Իր հոյնով գըծուած շըրթունքին աղու  
 Կայ համբոյր մ'յուռթի, արեւու քըթթում,  
 Եւ կ'այրի հողին տենչով մը՝ տալու  
 Խոցելով՝ ծաղիկ, մահով՝ ըստեղծում:

Կը դռէ — «Հերի՛ք սառոյցէ կըճեայ  
 Գերեզմանը ձեզ. արթընցէ՛ք, ահա  
 Բերած եմ լազուարթ երկինք, օդ ջերմին,  
 Կուռ ծիծերուս մէջ ծաղկի անուններ.  
 Ձիւնէն դուրս, ցըցուն վիզով դէպ արփին  
 Ապրատամբութի՛ւն եմ ձեզի բերեր:» —

Կ'ըսէ: — Իր հմայիչ գոռ ձայնէն՝ ըսթափ՛  
 Աղիքներն երկրին նոր կեանքով մ'հրատապ  
 Կը սկըսին թընդալ. եւ լուռ կը սողայ  
 Ակօսներուն մէջ շողի մ'հուր, ծաւի.  
 Մերկ անտառներուն, մերկ բլուրներուն վրայ  
 Կանանչ պատմութեան մը կը ծրագըրուի:

<sup>40</sup> Բանաստեղծի մտքին մէջ Ապրիլի անձնաւորութիւն մըն է Վերածնունդի դադափարին, նմանութեամբ ապրիլ ամսուան՝ որ գարնան վերանորոգում կը բերէ բնութեան:

Հոն, կանգնած գեղջուկին հիւղի թաց շեմին՝  
 Ուր կը մնայ ձիւնէն մաս մը տակաւին՝  
 Կ'աճուէ բըժոտ աչքն երկինք նայելով·  
 Գոմէշներն արբշիւ տաք հողին հոտէն  
 Մութ գոմերէն դուրս կարկառուն վիզով՝  
 Աղջըկան դէմքին, դո՛հ, կը սրտոջեն:

Բայց Ան կը խըթէ, կու տայ կըռուկներ  
 Անոնց՝ որոնք ծոյլ կը յօրանջեն դեռ·  
 Ամպրոպի մ'հանդոյն կ'անցնի անտառէն·  
 Եւ աչքերէն բորբ, սերմի աղբիւրներ,  
 Կը տեղայ օդին փոշի մ'ոսկեղէն,  
 Հոյկերուն մէջ՝ երգ, սըրտերու մէջ՝ սէր:

Կոճղէզներուն մէջ եւ սըրտուկներուն<sup>41</sup>  
 Կը մըղէ աւշի մ'այլիքը մընչուն·  
 Կը ճեղքէ ամէն պըտուկ, բուն, դըժնիկ,  
 Ոստերուն ծիլ ծիլ վառելով բուծին·  
 Եւ իր շունչին տակ, գեփիւռ անդրանիկ,  
 Թուփեր կը խընկեն, կը ծաղկի նըռին:

Կը լայննա՛յ կապոյտն· — ամպեր կաթնորակ,  
 Իբրեւ կարաւան մ'ուղտերու ճերմակ  
 Կ'երթան տա՛ր աշխարհ, դանդաղ, լըրջայօն,  
 Ու երբ կը մընայ երկինքն ազատ՝ Ան  
 Կը լեցընէ բիւր ծիծեռնակներ հոն, —  
 Օրհներգու մոգերն իր արարչութեան:

Յետոյ խոնջ, մըխած իր սեւ մաղերուն  
 Վարդ մը, առջինե՛կը դեռ վարդերուն,  
 Կ'երթայ· — Փութալով մարդին մէջէ՛ ճոխ,  
 Հոն վարը հանդարտ ծաղկած նըշիի  
 Մը լայն շուքին տակ լուռ մունջ երազող  
 Բանաստեղծի մ'հուր գիրկը կը հանդչի: —

<sup>41</sup> Սրտուկ· բոյսերու, տունկերու ծուծը· իսկ կոճղէզ՝ բոյսին կոճը, սոխը:

## Հ Ա Յ Կ Ա Կ Ն Ե Ր ՈՒ Ն Ո Ր Ո Ր Ա Ն Ը

Շինուած է ան նոճիով՝  
 Եւ արիւնով ներկըւած .  
 Կ'երգեն բուերն իրեն քով .  
 Կ'օրրէ մըրրի՛կը կատղած :

Կամարէն վար կը կախուին  
 Կապոյտ կապոյտ ուլունքներ . —  
 Արցունքներն են երկընքին՝  
 Ինկեր ցուրտէն հոն սառեր :

Խոնաւութեան մէջ, մուրին,  
 Որով խըրճիթն է լեցուն,  
 Լուռ կը ճօճի օրոցքն հին,  
 Հին վրէժին պէս իմ հոգւոյն :

Անդունդ մ'է ան՝ ուր Հայն իր  
 Վիշապներն հետ կը ծընի,  
 Ուր համբոյրներն, վարդերն հիւր  
 Կը բուրեն հոտն արիւնի :

Ոչ մէկ գիրգ ծոց ծնողական  
 Հոն կը բանայ իր երկինք .  
 Խաւարներն հոն մայր կ'ըլլան,  
 Եւ կայծակներն ալ՝ ըստինք :

Ու ճիչերու մէջ, լացի,  
 Տըժգոյն արդան կը մեծնայ  
 Բարեկամի, գիպուածի  
 Ձեռքերուն մէջ կը մեծնայ :

Եւ դուցէ վաղն ան ըլլայ  
 Ռազմիկ մ'հրաչեայ, շանթող ամպ .  
 — Մեզ մսուրն Յիսուս մը կու տայ,  
 Իսկ հայ օրոցքն՝ Ապրստամբ . . .

## ՀՈՅՐԵՆԻ ԼԵՌՆԵՐ

Լեռնե՛ր, լեռնե՛ր հայրենի, անմահական դըշխոններ՝  
Որոնց արփին կը դնէ թաղ եւ մըշուշն ալ պատմութեան .  
Լեռներ սառէ ծոցերով, դըլուխներով՝ ձիւնահեր՝  
Զար կ'օծանէ լուսընկան :

Ձեր ճակատները կոյս են լոկ Աստուծմէ համբուրուած ,  
Թըխակարկառ ուսերնիդ կը լուայ կապոյտն երկընքին .  
Վիհերու մէջ ուր լիճեր կը քընանան մենակեաց ,  
Ստաղերը սոսկ կը ծաղկին :

Քարայրներէն՝ որոնց մէջ հովը դայլի պէս կ'ոռնայ՝  
Գետեր բըխած դարնան դէմ կը դահլիժին փըրփրահեր ,  
Եւ կ'երթան ձեր ոտքերուն սրբուել գորգեր միշտ ծաղկեայ՝  
Ուր կը նըստին հովիւներ :

Կը շողայ շանթն օձի պէս ձեր դըլխուն շուրջ կրանխտէ ,  
Որմէ բընկած կը մըխան եղեւնիներ օրերով .  
Արծիւն այդտեղ աստղերէն միայն իր կո՛ւտը կ'ուտէ ,  
Կը խըմէ ջուրն ամպէն գոյլ :

Օրհնեա՛լ Ըլլաք, ո՛վ լեռներ, օրօրոցներ ադամանդ ,  
Ուր մեր պապերն առջի հեղ իրենց աչքե՛րը բացին ,  
Եւ վագրի մորթ մ'ուսերնուն իջան դաշտերն արդաւանդ ,  
Կըրթեցին ե՛զը լուծին :

Փայլահնարիբ ամպրոպին մէջէ — երկնի դու դադան —  
Մեր արքաներն որսալու ելան փախչող սատրապներ .  
Իրենց ձիուն խըրխինջէն՝ անդունդներուն մէջ սուզան  
Փայռին մրափող վիշապներ :

Օրհնեա՛լ Ըլլաք դո՛ւք՝ որ տըւիք գըրկերը ձեր շողածին  
Անակորդւոյն, Տըրդատին՝ պատըսպարան եւ անդոյր ,  
Որոնք քաշուած այրերու մէջ՝ լուսնին տակ կարդացին  
Փամադըրքեր խընկարոյր :

Դո՛ւք որ տեսաք փապարի մէջ կոյսերու ոսկըրներ՝  
 Զոր յետոյ լոյս մ'երկնային փոխակերպեց շուշանի,  
 Դո՛ւք որոնց մէջ ճըլդնազգեստ քուրձերով են վախճաներ  
 Արքաներ նման տխտանի:

Արծաթն, ոսկի՛ն կ'եռան ձեր արգանդներուն մէջ հրազանձ,  
 Որոնցմով հայ տիկիներն իրենց զարդեր շինեցին,  
 Հայրապետներն ըսկիհներ; եւ ասպետներն հերապանձ  
 Նեաերն իրենց մահաձին:

Զեր մայրենի ծոցին մէջ կաթը մարմարն է առատ՝  
 Զոր կըթեցին մեր հայրերն օր մը ձեռքով ժըրաջան,  
 Ու կերտեցին աստուածներն ու բազիններն անարատ  
 Ուր տատրակներ մորթուեցան:

Կառոյց Երուանդ իր քաղաքն ու Երուաղն<sup>42</sup> ալ իր մեհեանն՝  
 Հըսկայ սիւներ խոյազլուխ Մասիսի պէս շողացին,  
 Ու ձեր մարմարն արփացող հազաւ ձեւե՛րը տխտան  
 Մեր պապերուն հանճարին:

Արշակ կապեց կամուրջներ Եփրատին վրայ դիւաճայն՝  
 Որոնք այդ խեռ դիցուհւոյն ճապուղի մէջքը պարուրող  
 Եղան գօտի ալեսանձ՝ որոնցմէ վար կախուեցան  
 Մորմենիներ աղամող:

Քանդակուեցան ձեր կուճով դամբարաններն Անիի  
 Եւ սափորնե՛րը՝ լեցուն Արշակունի աճիւնով՝  
 Որոնց մէջէ՛ ճըլեցաւ իրրեւ ընձիւղ կաղնիի  
 Բազրատունին մարտախուով:

Լեռնե՛ր, լեռնե՛ր, սե՛ւ լեռներ, այլեւս աւա՛ղ թափուր էջ  
 Շողապլրակ փառքերէն, հերոսներէն հինօրեայ.  
 Դիտա՛<sup>43</sup> տեղ ամպ մ'այսօր՝ զերդ քօղն այրի կընոջ մ'հէք՝  
 Կը նըստի ձեր գըլխուն վրայ:

<sup>42</sup> Երուազ. Հայ քրմապետ առաջին գարուն՝ եզրայր Երուանդ  
 Թաղաւորին, ըստ աւանդական պատմութեան:

<sup>43</sup> Դիտա. Արամազդի անունն է յունական ձեւով:

Թող ձե՛ղ դառնայ նոր Սերունդն, ըլլայ դրացի արեւուն.  
Իրեն դըղեակ թող ընէ իր հայրերուն որորանն.

Արծուի թեւերն իր վըրա՛յ, իր վրա՛յ երկինքը անհուն.

Թող շանթերո՛վ զինուի ան:

Փըրկութիւնն ա՛լ ձեր մէջ է, ձեր վապերուն մէջ մըթին,  
Սեպերուն վրա՛յ է՝ ուր այծն ելած վիհին կը նայի.

Հոտ ջըրվէժներն՝ որոնց քով վարդենիներ՝ կը ծաղկին՝  
Կու տան հրաւէր պայքարի:

Թող ձե՛ղ դառնայ նոր Սերունդն, աստղահամարդ ըլլայ զօրք,  
Թըշնամույն դէմ բերդ էք դուք, դիւցազներու՝ ապարանք.

Լուկ քաջերո՛ւն համար ձեր ժայտերը լալ<sup>44</sup>, ջրողորկ,  
Կ՛ըլլան դահեր ոսկեզանդ:

Եւ թող արտինն վահօրէն լուկ քաջերո՛ւն ոտքին տակ  
Հըրաբուխներն ըսքօղուած, ձեր սըրտերն այդ ծծըմբաւու.

Եւ վաղը թող շինուին ձեր մարմարներէն ըսպիտակ  
Հերոսներու արձաններ:

## Վ Ա Հ Ա Գ Ն <sup>45</sup>

Ո՛վ Աստուածն իմ հայրերուս,

Կը մօտենամ ասա բազնիդ, եւ ինձ հետ

Իր պախուրցէն քաջելով

Կը բերեմ ցուլ մ՛հովիտներէն Տարօնի:

Տե՛ս, պարարտ է զոհս իմին. —

Երբուծին մէջ կաթնաթոյր

Հողին ամբողջ կեանքը կայ.

<sup>44</sup> Լալ. տես ծանօթ. թիւ 8:

<sup>45</sup> Աւանդական պատմութեան համաձայն Երուանդեան Տիրգրանի որդին էր Վահագն, որ տարի մը (519-518) թագաւորեց եւ անկախութեան դիւցազն եղաւ աստուածանալով ժողովուրդէն: Գրական կեղծիք մըն է քերթուածը. Վարուժան կ'արտայայտուի հեթանոս մտքով եւ զգացումով՝ իրբեւ թէ ըլլար, ինչպէս կ'ըսէ մէջը, Վահունի բնտանիքին վերջին պայազատը:

Պարանոցն իր մըտուրն ի՛նչ է չի՛ դիտեր .  
 Ան սընած է արօտներուն մէջ ազատ ,  
 Ու աղօտներն իր լըւացուած են միայն  
 Հացեաց Դրախտի աղբիւրին մէջ նուիրական :  
 Երբ կը հեւայ՝ իր հըղօր շունչն առջեւէդ  
 Կը վանէ հողն ու աւազնե՛րը գետնէն ,  
 Եւ կու գայ սեւ ոունգերէն հո՛տը ամբողջ  
 Դաշտային թաց կանանչին :  
 Տէ՛ս , զոհս իմին գեղեցիկ է եւ վըսեմ . —  
 Գըլխուն վըրայ կոր եղջիւրնե՛րը խարտեաչ  
 Փառքի պըսակն իր կ'ըլլան .  
 Կը բորբոքին աչքերուն մէջ ամեհի  
 Հըզօրութեան սեւ խունկեր .  
 Եւ թաւամազ իր ագին  
 Իբրեւ լորտու կողերուն շուրջն յարասող  
 Գոռեխներէն , բոռերէն  
 Մարմինն ամբի՛ծ , մարմինը սո՛ւրբ կը սլահէ :

Ո՛վ դու Վահագն , աստուածահա՛յր զօրութեան ,  
 Ո՛վ Տիգրանի սերմին մէջ  
 Դու մարգացած Արեգակ ,  
 Լըւա՛ հողիս , ճառագայթով մը օծէ՛  
 Շըրթունքներս այս , դի աւասիկ կ'համբուրեմ՝  
 Բագինըդ սուրբ , եւ առած մո՛ւրճը ահեղ  
 Ըսպասարկու յաղթ բազուկով կը ջարդեմ  
 Յուլիս ճակատն եւ իր արիւնն յորդայլէ՛ժ  
 Կը նըւիրեմ ծունկերուդ :  
 . . . Արդէն ահա կը մըլխայ  
 Նըւիրական խարոյկն առջեւդ ճարճատուն .  
 Կը շըրջի բոցն ոստերուն մէջ ձիթենուոյ ,  
 Եւ գիւրուն<sup>46</sup> հալած խէժէն արբեցած  
 Կ'ոստնու ուղիղ , եւ կ'երգէ  
 Վերափոխումն իրերուն ջինջ հողիին :  
 Ա՛ն . — արիւնտ ասոնք կողերն են զոհիս .

<sup>46</sup> Գի կամ գիհի . մշտադալար եւ սուտերածեւ տերեւներով ծառ մը կոնարներնու ընտանիքէն (genévrier) .

Յրոուկն է այս, ասոնք ճարպոտ զիստերն են,  
 Ահա ըղեղն՝ որ ուղղեց բնա՛ղղն ու շընչեց  
 Եղջիւրներուն խեռութիւն,  
 Ահա ջերմ սիրտն՝ որ տակաւին կը սըրսփայ,  
 Եւ իր լեղին՝ զոր ազդրին վրայ կը դընեմ  
 Յոյսով մ'որ ան՝ պիտ' տոչորի ամբողջ. — ա՛ռ: —  
 Եւ բոցն որ արդ նետած պըսակն իր ծուխի  
 Վըճիտօրէն կը բարձրանայ. կը տանի  
 Յուլը ճենճեր առ ճենճեր  
 Վերն, ապարա՛նքըդ երկնային խընկելու.  
 Ո՛վ դու շըղօր, ընդունէ՛  
 Նըւէրներս իմ՝ զոր մաքրափայլ սափորով  
 Կըրակին վրայ կը հեղում:  
 Ահա դինին. — պինչերըդ բա՛ց ու շընչէ  
 Քաղցրաբոյր հոտն, եւ հաշտութի՛ն  
 Աստուածային դինովութեամբ մը գըլարթ՝  
 Այս օրուան քու ժող՛վուրդիդ հետ կըօնափոխ:  
 Ահա հօման<sup>47</sup> — առջեւըդ դայն կը թափեմ  
 Մաքո՛ւր, անո՛յշ, եւ առա՛տ,  
 Ինչպէս թափեց ծառն իր կուրծքէն վիրաւօր  
 Իմ եօթն անգամ լըւացուած  
 Թակոյկներուս մէջ շըքեղ,  
 Չայն ընդունէ՛, համարէ՛  
 Ինչպէս արիւնն երախայի մը՝ անմեղ,  
 Ինչպէս քըրտինքն յըղիներու՝ թանկագին:

Ո՛վ վեհ, դո՞հ ես, տըլի քեզի ի՛նչ որ կար  
 Խըրճիթիս մէջ եւ հոգիիս, — քեզ տըլի  
 Թըշնամին ի՛նչ որ մոռցած էր այս օրուան  
 Այրիացած Յաշտիչատիդ մէջ ամայ<sup>48</sup>:  
 Արդ մեր տոհմին իբրեւ վերջին Վահունի

<sup>47</sup> Հօմա. կը նշանակէ Վետական զոհադործութիւնը կամ ող-  
 ջակէզը՝ նուիրուած Ակնիին (կրակի աստուածին). «Հօման» կը կա-  
 յանար սրբազան կրակով այրելու մէջ զտուած կարագ եւ դանազան  
 հատիկներ (ցորենի, գարիի, հաճարի եւն.):

<sup>48</sup> Ամայ՝ փոխանակ ամայի ձեւին, անկէ ունինք ամայարնակ  
 բառը:

Բազնիդ առջեւ ծունկի կու դամ երկիւղած  
 կը համբուրեմ հողն ուր քու  
 Հողիէդ մաս մ'արմատ կու տայ շոճերուն,  
 Եւ վերցուցած քեզի՛, քեզի՛ կարկառուն  
 Սա ստոթըւած թեւերս՝ որոնց արմուկէն  
 Յուլին արի՛ւնը տակաւին կը կաթի,  
 Ո՛վ դու Վահագն, ո՛վ աստուածն իմ հայրերուս  
 Կ'աղօթե՛մ ես... կ'աղօթե՛մ...

Ուժի՛ն համար, կրօնքի՛ն համար բազուկիդ,  
 Որով դու օր մը պատուեցիր բերաններ  
 Վիշապներու, երկընքին մէջ սըվուեցիր  
 Զերդ արեւու հունտեր, աստղերն Յարդգողին.  
 Ուժի՛ն համար՝ որ թըռիչն է եւ հողին  
 Արարչութեան անվախճան,  
 Որուն անհուն համբոյրին տակ կը ծընի  
 Աշխարհներէն մաս մը ծաղիկ, մաս մը բոց,  
 Կ'ապրի սկզբունքն Անմահութեան հիւլին մէջ  
 Ե՛ւ ըզեղին ե՛ւ կամքին,  
 Որուն հրդօր մատին տակ  
 կը ճեղքըւին սերմերն, աւիչն երգելով  
 Կաղնիներուն մինչեւ զազա՛թը կ'ելլէ.  
 Ուժի՛ն համար՝ որ կը լեցնէ ըստինքներ,  
 Կ'օրօրէ մեր որրանն, ու մեզ, մահէն վերջ,  
 Մինչեւ աստղե՛րը կը տանի, ու մինչեւ  
 Երկրորդ կեանքի մ'արարչապորժ պատճառին,  
 Որ կը կանգնէ Ազդ մ'ինչպէս խումբ մ'առիւծի,  
 Բազուկդ անոր բազուկին մէջ կը հեղու,  
 Եւ զերդ հրեղէն վարազահաւ՝ իր լուսեղ  
 Թըռիչներուն ամփոփման տակ կը թըխտէ  
 Մեր մայրերուն ծոցին մէջ  
 Դիւցազուններ՝, հանճարներ՝,  
 Այդ սուրբ Ուժին համար կ'ըսեմ՝ որուն դու  
 Իմացական աղբերակն ես յորդահոս,  
 Ո՛վ դու Վահագն, — ահա քեզի կարկառած  
 Բազուկներս իմ արիւնոտ  
 Կ'աղօթե՛մ ես... կ'աղօթե՛մ...

## ԱՌԱՔԵԱԼԸ

## Ա.

Պիտի մեկնի: Ուսին մախաղ մը լեցուն  
 Իր հօր այգւոյն թըղերով.  
 Քեմուխտ դօտին կը պընդէ մէ'ջքն առնական  
 Կրօնքի մը պէս ջերմեռանդ.  
 Տրեխներն հաղա'ծ է, եւ ձեռքին մէջ ունի  
 Յուպը կըտրած թմբենիէ մը աղուոր. —  
 Հին մարգարէ մը ասա'նկ  
 Պիտի Սիօն ճամբորդէր:  
 Պիտի մեկնի: Չի գըթար  
 Նըշանածի մ'որ ցորենին դէզին վրայ  
 Ինկած կու լայ մանդաղը դեռ ձեռքին մէջ.  
 Ոչ ալ հիւանդ մայրը փաթթուած իր վըզին  
 Աղերսներով զինքը կըրնայ ողորքի:  
 Գաղափարն իր վըճուի թեւե'ր է հաղած.  
 Եւ իր հաւատքն աչքերուն մէջ երկնազոյն,  
 Աստղի մը պէս հեռաւոր,  
 Անհունով լի եւ անհունի խոստումով,  
 Հանդարտածու'ի կը ժըպտի:  
 Ու ան կ'երթայ...

Կ'անցնի լեռներն ամպածրար

Եւ հեռուէն մըշակներուն կը թըլի  
 Թափառող լոյս մ'անդունդներու զարթուցիչ.  
 Ոտքին տակ մեր հողը հին  
 Կը սարսըռայ, կը խորխուլի, կը կըլլէ  
 Կարծես թէ կէսն արեւուն,  
 Եւ վերածնիչ քիրտովն անոր կը թըրջէ  
 Իր շըրթունքներն՝ ուր կահաչներ կը բացուին:  
 Ան կը նըստի՝ գիշերով  
 Խարոյկին շուրջն հովիւներու հետ բարի  
 Ու անոնց պարզ հողիներուն կը բանայ,

Իբրեւ ուրիշ խարոյկներ,  
 Հին փառքերն այդ մեր լեռներուն սրգաւոր.  
 Կը յուզէ այդ Երկընքի մօտ մարդերուն  
 Արծրալային բընադղումներն, ու խօսքն իր  
 Կըտուցն անոնց կը սըրէ:  
 Երբ կը մեկնի՝ դու գամփրոնն'ըը հօտին  
 Դարվարին վրայ կը հալածեն զինքն, ու սուրբ  
 Մաս մը զգեստէն կը սլատուն: —

## Բ

Կալերուն մէջ, կամին վըրայ մերթ նըստած  
 Աշխատանքներ կը մեղմէ,  
 Եւ մերթ շուքին տակ որայի դէղերուն  
 Ան կը ժողվէ շուրջն իր տղաներ ջըլերաց<sup>49</sup>,  
 Կիներ հեւքօտ, այրեր՝ որոնց կոպերուն  
 Յարգի փոշին կը մատնէ դառն աշխատանք,  
 Ու կը խօսի. — «Ո՛վ Յոզնածներ, լըսեցէք,  
 Ազատութեան արեգակին տակ մ'իայն  
 Քըրտինքը ձեր կը սերմանէ ադամանդ,  
 Եւ մանդաղին տակ հունձքը ձեր կը փոխուի  
 Ճաճանչներու. — Օ՛ն, լըսեցէք թէ ի՛նչ բան  
 Ակօսարեկ խօսերուն տակ ձեր՝ կ'ըսեն  
 Նըշխարներն յաղթ մեր պապերուն.  
 Ի՛նչ Աստղի, ի՛նչ Հաւատքի ձեզ կը կանչեն՝  
 Որուն լուսեղ սեղանին վրայ վաղը դուք  
 Պիտի դոհող ըլլաք եւ դոհ նուիրական.  
 Եւ ձեր կամե՛րը կայծքարով զինազարդ  
 Վաղը քըչէք պիտի դուք  
 Ոսկըրներու վրայ ոսոխ . . .  
 Ո՛վ Յոզնածներ, լըսեցէք այս, լըսեցէք»: —  
 Կ'ըսէ, եւ զերգ խորհրդանիշ ըմբօստման,  
 Ոսկեհատիկ դարիներու կոյտին վրայ  
 Տէրութենէն դըրուած կնիքնե՛րը տուրքի  
 Գաւաղանովն իր կ'աւրէ:

<sup>49</sup> Ալեքաց. (զիլ՝ ջիզ բառէն). անվարտի, բոպիկ նշանակուող  
 թեամբ:

## Գ

Յետոյ դարձեա՛լ լեռներ, դարձեա՛լ դարափիներ . . .  
 Ինչ՛ փոյթ թէ գազը<sup>50</sup> ողնիի փուշերով  
 Տրեխներն անոր կը ցելու,  
 Կամ թէ ճամբուն վըրայ արեւն հեղձուցիչ  
 Սարերուն տակ կը շորցընէ աղբիւրներն .  
 Ան կը հասնի դիւզերն՝ եւ մուտքն իր կ'ըլլայ  
 Անուշարե՛ր, նըման սիւքի մ'որ կ'հեղու՝  
 Բաց դըռներէն շինական՝  
 Համեմն ու խո՛ւնկը հեռաւոր թուփերուն :  
 Եկեղեցւոյ դաւիթին մէջ՝ ուր ամբոխն  
 Աղօթքէն վերջ կը ժողվի  
 Աստուծոյ մօտ խորհելու իր բախտին վրայ՝  
 Կը տեսնուի Ան, Առաքեա՛լ եւ Վըհո՛ւկ,  
 Գլուխը փոշոտ, դէմքն արփակէղ, աչքերն հուր  
 Ճառագայթէ ցանց մը կարծես կը նետեն  
 Ամէնուն վրայ՝ եւ կը դրաւեն, կը դերեն :  
 Ան կը խօսի եւ խօսքն իր  
 Կը բուրէ մերթ մեռոն եւ մե՛րթ ալ արիւն .  
 — «Ո՛վ եղբայրներ, պատրաստ եղէք, զի ահա  
 Խըմեցին մեր դաշտերն ա՛լ  
 Արեան յետին կաթիլն Հայկի Երինջին .  
 Անհունութեան մէջ մեռաւ  
 Յետին պոչիւնն աստղերն ի դուրթ շարժելով :  
 Պատրաստ եղէք, — իւրաքանչիւր վիհի մէջ  
 Այս իրիկուն պիտ' կանգնի  
 Հայրենական ըստուեր մ'ու վրէժ պիտ' գոչէ .  
 Այն ատեն թող ձեր սըրտերուն մէջ ըլլայ  
 Յեղին կորովն ու ցեղին թոյնն արթընցած ,  
 Ձեր հիւզակնե՛րը փոխուին  
 Մարտիոցներու, եւ մամերն ալ երգելով  
 Հենասանտրին առջեւ նըստած թող հիւսեն  
 Ձեզ կամ դրօշա՛կ, կամ պատա՛նք :

<sup>50</sup> Գազ. փուշի տեսակ մը :

Պատրա՛ստ եղէք Արշալոյսին՝ որ կու գայ  
 Ձեր կողին վէ՛րքը լըւալ:  
 Պատրա՛ստ Սաչին, Ձիթենիին, Դափնիին»: —  
 Այսպէս կ'ըսէ, երբ կը զգայ  
 Կըրունկներուն լուսաբուխ  
 Ոստիկանի կամ լըրտեսի մը անարդ  
 Գելոցներուն<sup>51</sup> սեղմո՛ւմը ցուրտ...

Դ

Ո՛հ, ի՛նչ փոյթ

Թէ իր սուրբի ամբիծ մարմի՛նը կ'երթայ  
 Դառնն համա՛ր տալու հողւոյն գործերուն,  
 Թէ կը տանի թըշնամին  
 Վաստակաբեկ իր միսին վրայ յաղթանակ,  
 Ի՛նչ փոյթ թէ բա՛նտը խաւար  
 Ծարաւ լոյսի՛ լոյսն աչքերուն կը խըմէ,  
 Թէ կը թունէ տամկութիւնն  
 Իր ողնածուծն եւ խոռոչնե՛րը թոքին,  
 Ան կը մընայ հաւատքին մէջ՝ աննըւա՛ճ,  
 Վաղբերուն պէս իր երկրին:  
 Իսկ եթէ օր մ'ալ աղատի, ու նորէն  
 Շընչեն ոռնոգերն հովն հայրենի սարերուն,  
 Պիտի առնէ՛ ապահով՝  
 Դարձեալ իր ցուպն, ու դարձեա՛լ  
 Վըսեմ պաշտօ՛նը լոյս եւ բոց սրփոելու.  
 Սակայն, աւա՛ղ, կոչկոճ մարմի՛նը պիտ' ա՛լ  
 Անհունութիւնն հողւոյն կըրել չըլըրնայ  
 Եւ պիտ' կոտորի խընձորենի մ'ինչպէս իր  
 Պըտուղներուն ճոխութեան տակ կորակոր...  
 Թափառելո՛ւմ, թափառելո՛ւմ ընդերկար  
 Փոշւոյն, տապին, անձրեւին մէջ երբ դեղնի  
 Դէմքն ու յոդնին ոսկըրներն,  
 Երբ նօթութիւնն երակներն իր ցամքեցնէ,

<sup>51</sup> Գեղոց. կամ գեղարան. տանջանքի գործիք ոտքերը պրկելո՞ւ համար:

Ջերմը թեքէ ծունկերն՝ հեղլով ըղեղին  
 Արհաւրալի խուճապներ,  
 Երբ կուրծքին տակ արթըննայ  
 Անգութ հիւժախտն ու ա՛լ խեղդէ յոյսն յետին,  
 Յետին ծաղիկն երիտասարդ տարիքին,  
 Ան պիտ՝ հասնի դուցէ, այո՛, պիտ հասնի  
 Մայրամուտքի մը ժամուն  
 Գըլուխը բաց, ոտքերը բոկ, արիւնլուայ,  
 Ըզգեստներով փոշելից  
 Հո՛ն, ուրկէ օր մ՛առողջ, տոկուն, մեկնած էր . . .  
 Բայց, ո՛հ, ոչ մէկն իրեններէն դըրկարաց  
 Պիտի դայ զինքն ողջադուրեկ ճամբուն վրայ. —  
 Հայրենական տան դուռը բաց պիտ՝ դըտնէ,  
 Ջրհորին քով ուռենի ծա՛ռը չորցած,  
 Բակն ամայի, օճախն ամբո՛ղջ աւերակ . . .  
 Ա՛խ, այն ատեն, դողդոջուն,  
 Յուսն իր առջե՛ւը հողին մէջ պիտ՝ խըրէ  
 Ու պիտ՝ նըստի, դըրան քով,  
 Գերեզմանին վըրայ իր մօր (յարդարուած  
 Հոն յո՛վ գիտէ որո՛ւ դըթոտ ձեռքերով)  
 Եւ դալկահար շողերուն մէջ իրիկուան,  
 Մեռելի դէմքն իր կախ ձըզած կուրծքն ի վար,  
 Պիտի հազա՛յ, պիտի հազա՛յ դառնօրէն,  
 Եւ բիրին մէջ արցունքի շիթ մը սառած  
 Պիտի հատնի՛ . . .

Բայց հայրենի հողին մէջ

Խըրած ցուսն իր, Արշալոյսին, ըսկըսի  
 Պիտի առջեւն իր՝ ծաղիկնե՛ր արձակել:

## Գ Ա Գ Ս

Ձրմերային հրապոյրով ծեր մ'է շրքեղ,  
Մերկացուցած են տարինե'րը մէջտեղ  
Իր դանկին .

Իր լուսափայլ մագերը շուրջ կը պատեն  
Անոր պըսակ մ'որ կը հասնի ճակատէն  
Ծոծրակին :

Ձինջ պըսակն այդ կարծես դափնի մ'է տըժդոյն  
Մնած ամէնէ'ն ճերմակ շողովն արեւուն .  
Ան չունի

Բիծերն արեան կայսերական թաղի վէս .  
Մաքուր կեանքի մ'արտարըխումն է, ինչպէս  
Ձիւնն երկնի :

Ճակտին վըրայ խորշոմներ ծալ ծալ կ'իջնեն . —  
Մինչեւ անոր թաւ թաւ յօնքե'րը գըլխէն  
Կը շարունին

Շատ մ'աշխարհներ, շատ մ'աշխարհներ զանազան  
Երկար կեանքի մը սիւքերուն, 'ւորոտման,  
Աչունին :

Կորաքամակ եւ հեւըտտ ան կը քալէ .  
Ա'լ չի տեսներ երկինքն . երկի'նքը մէջն է  
Հողւոյն տաք .

Ու երկիրս ալ աչքին ներքեւ ըղձական . —  
Նըպատակն է գըլխուն վըրայ, իսկ ճամբան  
Ոտքին տակ :

Երբեմն իր հետ կը պըտըտինք սիրասոյց,  
Եղած ես իր խոնջած մարմնոյն, ինքն՝ հողւոյս  
Յենացուպ .

Ու ան վերաս ձըմեռ, դարուն ես՝ իր տակ,  
 Կը յառաջենք միշտ իրարու հակառակ,  
 Միշտ ալ հուսոյ:

Երբոր իրեն այսպէս կու տամ թիկունքն իմ  
 Կը զգամ թէ վրաս արմատն ամբողջ կը տանիմ  
 Մեր ցեղին:

Կը զգամ եղած վըթթուն խեչակ մ'ուռենի՛  
 Որ հաղիւ հաղ ա՛լ կը վերցնէ հայրենի  
 Դրան կաղնին:

Ո՛հ, ո՛րքան ինձ քաղցր է ըլլալ միշտ իր քով,  
 Ձինքը դիտել՝ երբ Սորհուրդին մէջ հողուով  
 Կը սուղի,

Լըսել՝ երբ ուշ ատեն նըստած մեր բակին  
 Ձըրհորին քով՝ Աստուծոյ հետ առանձին  
 Կը խօսի:

Մըտածումնե՛րըս շատ անգամ կը մազլեն  
 Դէպ ի վե՛ր իր տարիներուն աստղերէն,  
 Բայց չընչին

Թիթեռնիկս իմ չըհասած իր արեւուն  
 Կ'ուժասպառի. — թերթելէն զիրքն իր անհուն  
 Կը խոնջիմ:

Մերթ կը պատմէ թէ մըղած է ի՛նչ պայքար  
 Մարդուն դէմ նենդ, եւ այս՝ հողին դէմ յամառ,  
 Եւ զերդ հին

Ձինուոր մ'որ, պարծ՝ կը թըւէ իր ըսպիներ,  
 Ան ցոյց կու տայ իր կընճիւններն ու մազեր  
 Ձիւնային:

Ես երկիւղած կը համբուրեմ մազերն այդ՝  
 Որոնք այսօր իրենց ներքեւ անարատ  
 Կը սքողեն

Այլեւս առանց մըրրկի ովկիան մ'ամփոփուած,  
 Եւ շուշաններն են բարութեան՝ մընացած  
 Անցեալէն:

Եւ կը դըպչի ճակատս իմ իր ճակատին  
 Եւ անդամներս անդիտակից կը սարսռին,  
 Զի ընդդէմ  
 Յանդըղնօրէն կ'հանեմ Սորչս իր անհունին,  
 Եւ տասներինս ութսունին հետ միասին  
 Կը չափեմ . . .

## ԴԻԻՑԱԶՆԻ ՄԸ ՍՈՒՐԻՆ

Երբ զէնքերով թաթաղուն դօտիէդ դուրս քաշես զայն՝  
 Ամպին ծոցէն սըլացող կայծակին պէս կը փաղփի:  
 Երկաթն ի վար ցոլցուլուն կը վաղէ լոյս մ'հրահոսան  
 Նայուածքներուդ տակ արփի:

Անոր մետաղը վրէժին ճոխ հանքերէն են պեղեր:  
 Գեհենական յաղթ դարբին մ'է կըռեր զայն փողփողէջ,  
 Յետոյ հըսկայ հասակովն աստուածարար ջըրդեղեր՝  
 Արդարութեան լոյսին մէջ:

Իր փըղոսկրէ դաստապանն է ո՞րքան պերճ ու փարթամ,  
 Շուրջն են յեռեր մարդբիտներ արցունքներու պէս պայծառ.  
 Զայն բուռդ հաղիւ թէ սեղմէ՝ աչքերուդ մէջ կը կարդամ  
 Մահուան վըճիռն անաչառ:

Ո՛հ, իր սայրին նըրբաւարտ, աներեւո՞յթ իր սայրին՝  
 Որուն վըրայ ճաճանչն ալ նոյն իսկ թառիլ չի՛ կըրնար.  
 Աղամանդն իսկ լուսակուռ, մըտածունն իսկ մարդկային  
 Ան խաչելու ունի հնար:

Շե՛ղըը յետոյ պաղպաջուն, իր շեղըը մերկ եւ արու  
 Որուն կարծես կիսակոր կաղապարին ձեւին մէջ  
 Լոյս մ'է սառեր, ազօտ լոյս մ'արիւնհահեղձ կեանքերու  
 Քերովբէի կըռուէդ վերջ:

Ես կը պաշտեմ Սուրդ արդար՝ մահիկին դէմ լուսնային  
 Ժամերով ծո՛ւնըր դընող սուրբ հընդիկի մը նըման.  
 Ազատ մարդուն պատասխանն, հովուացուզն է Եահվէին.  
 Ան ցուրտ լեզո՛ւն է Մահուան:

Փայլակինաթափ հարուածն իր՝ թաղերուն վրայ ոճիրի կ'երգէ հանգի'ստ զոհերուն, դերիներուն՝ աւետիս .  
 Հին արիւննով նոր օրէնք դարերուն վրայ կը գըրէ . . .  
 Ան հաւա'տքն է իմ սըրտիս :

Հերո'ս ընկեր, մօտեցիր իմ, այդ հաւա'տքըս պողպատ  
 Ես քըրմօրէն վար կախեմ դօտիէդ այդ կարմրավերտ,  
 Սուրբդ կախե'մ, գըրած իր պատեանին մէջ թաւչապատ  
 Համբոյրիս հետ իբր ողջերթ . . .

Դարձեալ քանդել ըսկըսան բարբարոսն'ըր դըժխեմ .  
 Կացիններուն տակ նորէն կ'արիւնին մեր մարմարներն . —  
 Հերո'ս ընկեր, մօտեցիր, մօտեցիր Սո'ւրբդ կախեմ . . .  
 Ան ըսպաննէ թող եղեոն :

Արշալոյսին կառքն արդէն կը սպասէ մեր դըրան քով . —  
 Պէտք է մեկնի'լ . — Սակայն հոն խառնուրդին մէջ հարուածի  
 Չըմոռնաս որ Սուրբդ վրայ իմ ոսկեղէն հերիւնով  
 Ես «Կեանք կա'մ Մահ» գըրեցի : —

## Մ Ա Տ Ն Ի Չ Ը

Բաւակա'ն է . — գընտակ մ'առած կը մեռնի,  
 Դէմքը՝ գեանին, իբրեւ հողին սըրութեան  
 Ներքեւ թաղել ջանար իր մէջքն հոլանի,  
 Իբրեւ ճընչէր մեծ Դատաւորն իր վըրան :

Ձինքը չի լար ո'չ ոք, ո'չ ոք չի սըգար .  
 Աւելորդ է : Հըրէչ մ'էր ան . անդունդի  
 Նետեց հողին, հողին նետեց դէպ խաւար,  
 Ինչպէս տըղրուկ մ'արիւն ծըծած կը պայթի :

Փոսի'ն, փոսի'ն . — արեւը թող իր վըրան  
 Չըպըղծըւի . շողն անկեղծ է, անձնուէր է . —  
 Իր համբոյրին մէջ թոյն չ'ապրիր մատնութեան,  
 Հողին, սերմին մէջ կեանք, արիւն կը ծորէ :

Փոսի՛ն, փոսի՛ն. — Եւ թող ըլլայ փոսն այն խո՛ր,  
 Խոր՝ անդունդէն, խոր դըժոխքի պարոյրէն. —  
 Լոյսին տարապն հոն չըսուղի հեշտածոր,  
 Եւ ձայնն հովին, եւ կամ արցունք մ'ասողերէն:

Փոսի՛ն, փոսի՛ն. — մեծ է վարձքն, ո՛վ մարդիկներ,  
 Վերցուցէք օձն՝ որ կը թունէր թագնըւած,  
 Հեռացուցէք լիզողն օտար կօշիկներ,  
 Կամ մեր այն շունն՝ որ մեր քղանցքէն էր խածած:

Ո՛հ, ան շատե՛ր լացուց, լացուց ուղխօրէն,  
 Իր բացած լայն վէրքերը դեռ կը ցաւին  
 Հիւղակներու եւ բանտերու խորերէն...  
 Իր սիրոյ ասին ելունդ<sup>52</sup> թողուց մեր ասին:

Մեր արցունքով, արիւնով հացն էր խմորուած,  
 Եւ մեր ոսկրէն ոսկըր, ջիղէն ջիղ էր ան.  
 Մընուած մ'էր լոկ մեր հիւծանքէն դոյացած.  
 Մեր կառափտեղն էր խընջոյքի իր սեղանն:

Եղբայր մը զինք ընդդերկեցինք. — Կայէ՛նն էր:  
 Մեր պորտն իրար կը զօդէր մօր մէկ աղիք.  
 Կը հանդէսին նոյն խաչին վրայ մեր շըրթներ.  
 Մատնեցին մեզ այդ շըրթունքներն աւասիկ:

Ազատութեան դըլխարկին տեղ փոխզական՝  
 Չոր ընդվրդումն արիւն թելով է հիւսեր,  
 Ան Սուլթանին մահիկն ընտրեց լանջքին վրան.  
 Մըղկիթ դընաց, Նեմեսիսն՝ յաւ փէյզամպէր<sup>53</sup>:

Առաջնորդեց հոտառու շան մը նըման  
 Թըշնամին մեր հիւղերուն մէջ, ոռմբի բով.  
 Յետոյ պառկած մեր բանտերուն շեմին վրան՝  
 Հըրճուանքի երգն սունաց կարմիր ցըռուկով:

<sup>52</sup> Ելունդ. ուտեցք:

<sup>53</sup> Փէյզամպէր (տճ.) մարդարէն, այսինքն Մահմէտ. իմաստն է՝ փոխանակեց վրէժխնդրութեան ղիցուհին (Նեմեսիսը) Մահմէտի հետ, այսինքն մոռցաւ իր ցեղին վրէժը եւ թրջացաւ:

Խածաւ պատուեց ըստինքն այրի իր մօրկան,  
Ուրկէ ծրծած էր ումպ առ ումպ իր օրեր.  
Եւ կոտորեց զինք մեծցընող այն օրօրանն՝  
Ուր մեր եւ իր վաղը տըժգոյն կը նիրհէր:

Դիակ մ'է արդ, խորխ՝ զոր թողուց օձ հողին.  
Սիրտը ժահրի թակոյկ մ'է ալ խորտակուած  
Ափին մէջ պինդ՝ զոր կը սեղմէ տակաւին՝  
Արծաթը թեփ եւ ոսկին հող է դարձած:

Ոչի՛նչն է ան. — Ժողված դանկին թասին մէջ  
Հիւլէներն իր մըսին, տառերն իր անուան՝  
Թողէ՛ք իջնէ մոռացման վի՛հը անվերջ,  
Թող մեր անէ՛ծքն իրեն ըլլայ լոկ դամբան:

Չըլաս, ո՛վ կին, դու որ պիտի չըտաս ալ  
Արգանդ հրէշի մ'որուն սերմն է իժի թոյն.  
Չըլաս, ո՛վ կոյս, չըլաս հողին այդ մըռայլ. —  
Հայրը հայր չէ՛ երբ դահիճ է շատերուն:

Մոռցի՛ր սէրն իր, ըսպաննէ՛ այդ արեան սէրն.  
Հողի՛րդ մէջ ճըզմէ հունտերն իր համայն.  
Իր վիզն անցուր երկար մաղիդ խոպոպներն  
Եւ սուրբ վրէժով, ո՛վ կոյս, խեղդէ՛, խեղդէ՛ դայն:

## ԴԵՐԵՆԻԿԸ

Դուռը կը բացուի. — Դերենիկն, ահով,  
Իբրեւ թէ այժեամ մ'ըլլար նետահար,  
Մօրը թեւերուն մէջ կ'իյնայ լալով:  
— «Ի՞նչ ունիս տըղաս... ըսէ՛ շուտ... մի՛ լար.  
Օ՞ճը քեզ խածաւ, թէ աքացեց ձին:» —  
— «Գըլո՛ւրսս պատուեց դըրացի Ալին...» —

Եւ ան ցոյց կու տայ սեւ գանդուրներուն  
Ներքեւ վէրք մ'ուրկէ բըխելով արիւնն  
Հայ դըլխիկն այդ՝ թո՛ւրք ոխով կը թըրջէ:  
Քաջ մօրն հոգւոյն մէջ վիհեր կը բացուին

Լեցուած ամօթով. — դըպուէլ կըրթի՞ն է  
Սըրտի վրայ՝ յաղթուած ճակատն երկչոտին:

Պահ մ'իր դուրսին խուլ՝ կը մըզէ ի բաց  
Կուրծքէն դըրուխն այդ իր փոքրիկ վատին.  
Եւ կը դոռայ. — «Դո՛ւրս... մինչեւ որ յաղթած՝  
Սըրիններդ անոր արեամբ չըմաքրին՝  
Սյօր տուն չես դար: Մատնի՛ն խնամքներուս,  
Միթէ վարսակի հացո՞վ սընար... Դո՛ւրս:» —

Տըզան ամօթէն շիկնած՝ կ'առարկէ.

— «Բայց, մայրի՛կ, Ալին թուրքի դաւակ է.

Աչքին մէջ հեռ կայ եւ մէջքը փալա<sup>54</sup>»: —

— «Իսկ դու ալ Հայ ես, եւ մէջքդ ըլլա՛յ  
Թող իմ մըկըատս, ի՛լս, ինչ որ կ'ուզես... Դո՛ւրս:» —

Դերենիկն այսչէն դետին նայելով

Կը մեկնի անձայն...: — Հոն ծառի մը քով

Զինքը կը տեսնեմ լոյսով լուսնակի. —

Մեծ քար մը ձեռքին, ջլածիդ, դալկահար,

(Մինչ արինն այտէն վար կը կայլակի)

Թըշնամոյն շեմին կը սպասէ, երկա՛ր...:

## Վ Ի Ր Ա Ի Ո Ր Ը

(Հայ թաթարական կոիւմերում առթիւ գրուած)

Այստեղ ինկաւ. — ազատութեան ճամբուն վրայ,

Խոցը կուրծքին, գէնքն աիին

Այստեղ ինկաւ, երբ յոգնած

Վերջին կաթիլն իր քըրտինքին ըստառեց

Իր վերջին սեւ գընտակին հետ: — Վէրքն է խոր.

Հրաբորբ արի՛ւնը՝ ուրախ

<sup>54</sup> Փալա. (տճ.) կարճ սուր երկսայրի. հայերէն՝ վաղը, վա՛ղակաւոր, թուր:

Գըտած աղատ իր անցքէն  
Դուրս կը վաղէ : Կարմրած ծոցին մէջ մազոտ  
Մեղի համար նոր Արշալոյս մը կ'եփի : —

Դեռ չէ մեռած . — Եւ եթէ վարն՝ ալքին տակ՝  
Իպլիսի<sup>55</sup> թուխ բազուկն իրեն կը մըղէ  
Մոռացօնքի լայն գերեզման մ'հուպ ընդ հուպ ,  
Իր սուրբ անուա՛նը համար  
Մեր սըրտերուն մէջ կը հիւսուին շանթերով  
Անմահութեան օրոցքներ նոր եւ կարմիր :  
Դեռ չէ մեռած . — վերջին անգամ վեր կ'առնէ  
Թըխահեր դըր՛ւխը բանուորի , հերոսի ,  
Որուն մէջ բոյնը դըրաւ  
Կովկասի վրայ աստղերէն յար լոյս խըմող  
Ազատութեան արծիւը վեհ ու կարչնեղ ,  
Եւ կը նայի , շուրջը կ'նայի թէ արդեօք  
Իր արիւնէն նունուֆարներ պիտ'ելլե՞ն ,  
Կամ պիտի օր մը ծըլլե՞ն  
Հեստ բաղեղներ ցախերը սեւ ընդունող :  
Կը դիտէ դրօշն եւ ծուխն հրազոտ վառօղին՝  
Որ կը մըխայ դանկերէ դուրս՝ շընչելով  
Իր ունդին կեանք եւ դըրդիտ :  
Կը նայի վերն աշտարակին վրայ թառած  
Նօթի անդդի մ'աչք աչքի ,  
Եւ կը խորհի դուցէ տարուած իր սըրտին  
Կամ աղիքին մասերը դէ՛պ ի ամպեր ,  
Դէպի աստղերն ու Աստուած :  
Կը պըչնու վարն հորիզոնին՝ դըտնելով  
Ռազմի դաշտին երկինքը շա՛տ մօտ իջած .  
Յետոյ կ'յառին աչքերն հըսկայ նոճերուն՝  
Որոնց թաղուն արմատներէն դէպի վար՝  
Որոնք իսլամ իշխաններու բըռնաւոր  
Գերեզմաններ կ'ակօսեն  
— Ո՛վ պատուհաս հոգեվարքի — կը հոսէ  
Սեւ անէծք մ'իւր արեանը հետ Փըլլացող :

55 Իպլիս . (տճ.) դեւ , սատանայ :

Ի անդի՛ն, անդի՛ն, կզակ կըզակի, յոյս յոյսի  
 Բախուող ռազմին, սակըրներուն, բոունցքներուն  
 Եւ բոցաիթիթ ումբերուն մէջ, ո՛վ սարսուռ,  
 Կանանչ ոստի՞ մը արդեօք,  
 Ասողի՞ մը նոր՝ որուն շողն հերձ պիտ' լայնէ  
 Ծիրն աշխարհիս եւ մարդուն,  
 Բառի՞ մ'հրաթեւ, Մեսիայի՞ մը սպասուած  
 Ո՛հ, ո՛վ գիտէ. — ան վերջին ցուրտ դողումով  
 Հանդարտօրէն, անհունօրէն կը ժրպտի՛ :

Ժըպտէ՛, ժըպտէ՛. — ո՛վ եղբայր,  
 Մեծ՝ ինչպէս մեծ է խաւարունն արեւու.  
 Սուրբ՝ նըշխարին նըման բեկուող. — դե՛հ, ժըպտէ՛ :  
 Ժամն է որ քաջ հայ մարտիկներն ա՛լ ժըպտին.  
 Զի մենք իրենց եւ քու վրէժիդ ի խընդիր,  
 Մենք, ռամիկ ոյժ գիտակից,  
 Թարմ բողբոջներ շրղթաներու, գերիներ  
 Ապըստամբած՝ որոնց ճակտի՛ն տակ այսօր  
 Իբրեւ բոց պորտն Ապագային՝ գետեղեց  
 Աստուած իր ա՛ստղը փըրկիչ,  
 Մենք, բաց կուրծքեր, մազոտ կուրծքեր, սօթարւած  
 Բազուկներ, մե՛նք, սուրբ Գործին  
 Ընտրուածներ, պաշտուածներ  
 Գաղափարէն նոր եւ լայն.  
 Մենք, ժողովո՛ւրդ. — պըղընձակերտ աստուածներ  
 ԲաՖՖիններու, Քրիստափորի<sup>56</sup>, մենք զինուած  
 Հրացաններով, բահերով,  
 Եւ մուրճերով, հաւատքով,  
 Դիւիդ առջեւ, կուռ մոլուցքով մը սեւցած,  
 Աւասիկ վեհ, ոտքի՛, ոտքի՛ կեցեր ենք :  
 Եւ կ'երդնո՛ւնք քեզ, կ'երդնո՛ւնք քեզ,  
 Որ երբ դագաղդ ուղղուի դէպի գերեզման՝  
 Պիտ' սալարկեն անցած ճամբան իր ամբողջ  
 Սուրբըր մեր ծանրակիր

<sup>56</sup> Քրիստափոր. մին է Հայ Յեղ. Դաշնակցութեան հիմնադիր  
 առաջնորդներէն՝ Զուարեանի եւ Ռոստոմի հետ :

Թըշնամիին արիւնշաղախ գանկերով .  
 Թափօրիդ ջահ սլիտի ըլլան, դէմ դիմաց,  
 Հըրդեհն անո՛նց տուներուն՝  
 Որոնք իսլամ ժանիքը մե՛զ ուղղեցին :  
 Եւ կ'երդնունք քեզ, ընկե՛ր, կ'երդնունք որ այսօր  
 Մինչ հաղար՝ վաղն աստղերու չափ սլիտ՝ ըլլանք .  
 Վաղը, այո՛ . — երբ մենք՝ իբրեւ կարմիր փունջ՝  
 Ծիրմիդ ոտքին մէկ ցիցի վրայ նիզակենք  
 Գլուխը Յարին կամ Սուլթանին . — Բըռնութիւնն .  
 Մեր որդիներն յա՛ղթ, զըւա՛րթ,  
 Պիտի սնարիդ դընեն վարդէ սլսակը ծանր  
 Ազատութեան : — կ'երդնո՛ւնք, ընկե՛ր, կ'երդնո՛ւնք քեզ :



## Դ Ի Ի Յ Ա Չ Ն Ա Վ Է Պ

### Հ Ո Վ Ի Ի Ը

Ա. ԱՏԱՐՈՂՆԱՆԻՆ

Ա.

Տարին անգամ մը միայն իր հօտին հետ գիւղ կու գար՝  
 Երբ ձիւնաբեր հովն արդէն խոտերուն կեա'նքը տըկար  
 Լեռներուն վրայ խըմած էր: Խաչինքին էջքն հազիւ հազ  
 Կը տեսնէի՝ սարն ի վար, ես դեռ տըղայ, վազն ի վազ  
 Դիմաւորել կ'երթայի հովին՝ որ պապս էր թիկնեղ:  
 Կը դըրկէր զիս, իշուկին կը նըստեցնէր, ու մէկտեղ  
 Կը մտնէինք գիւղին մէջ, երբ իրիկուան աղօթքին  
 Կոչնակն ընդհատ կը հընչէր ծառերուն մէջ գովազին:  
 Օ՛հ, վերադարձն ի՛նչ քաղցր է երգիքին տակ գեղջկական  
 Ոչխարներուն՝ բեռնաւոր բարիքներով նուիրական:  
 Ձերդ փըրփրուն գետ դէպի դոմ փողոցն ի վար կ'հոսէին՝  
 Դըրած մէկը դունչը գիրդ՝ կըռնակին վրայ միւսին.  
 Խըրոխտ խոյերն ունէին ձիւնահիւսի պէս դըմակ.  
 Մաքիներուն լուսակիւք բուրդն ապըրչում էր համակ.  
 Մացառներէն վիրաւոր կաթնեղ ծիծերն այծերուն  
 Կը սըղմէին հազիւ հազ իրենց աղբրին մէջ բեղուն:  
 Դեռ մօտակայ՝ գետակէն չանցած՝ արդէն կը լեցուէր  
 Գիւղը ամբողջ մայիւնով եւ բոյրերով լեռնաբեր:  
 Երբ առջեւէն կ'հաջէին գոռ գամփրոնե'րը հօտին՝  
 Գեղջուկ տըղաք սըրտաթունդ տունն իրենց խոյս կու տային՝  
 Եւ հէզ պառաւ մը վիզով կըրիայի թեփաթափ  
 Մըրթմըրթալով կը փակէր խըրճիթին դուռն հապըշտապ:  
 Կու գար հովին ետեւէն: — Կը հնազանդէր խաչինքն ողջ  
 Յուպին՝ կիսովն իր օծուած դեղին տիղմով մը ամբողջ:  
 Գըլխուն ունէր փոխկական գըլխարկ մը գորշ թաղիքէ՝  
 Ուր մըխած էր կապուտակ փունջ մը նարգիս ծաղիկէ.  
 Կարճ թեզանով սեւ արջու մօրթէ հագո'ւտը երկար

Ձրդած էր ձախ ուսն ի վար՝ որուն տակ իր պարկը կար : Այսպէս հըսկայ եւ վըսեմ՝ խընկելով մէ՛ն մի քայլին՝ Բարբարոս հոտ մ'ուղխերու , եւ կոյս բոյրեր լեռնային՝ կը մըանէր բակն : Համբոյրով մը վար կ'առնէր զիս էջն , Համբո՛յր մ'որուն մէջ հոգիս կ'ըմպէր բնութիւնն հոյաշէն :

## Բ

Ձըմեռն ահա...

Թոնրատունն անդորրութի՛ւն կը տիրէր , Անդորրութի՛ւն նաեւ տաք զոմին մէջ տանն առընթեր՝ Ուրկէ միայն մեղ կու դար հօտին շըշուկն որոճման , Կամ դառնուկն իր ծընանող ոչխարի ձայն մը դաժան : Քաջ ծերունին կը կախէր պարկն իր դիմաց պատն ի վար՝ Ուրկէ օթեկ պանիրի կը տարածուէր հոտ մը ստուար : Անդին կատուն մերթ պըրծած իմ ձեռքերէս չարչըրկող՝ Անոր տրեխնէ՛րը մեծղի կ'երթար լիղել դաղտագող , Որոնց վըրայ կ'ըլլային շատ հեղ չորցած արիւններ Մարդագայլի կամ գայլի՛ զոր ան յաղթած , մորթած էր : Իսկ նըստած մա՛յրըս թոնրին քով կ'աղօթէր սուրբերուն , Մերթ մրափելով , մերթ ալ խաչ հանելով դէմքը սարսուռն՝ Երբ հոյն հեռուն լերան վրայ թաւալ տալով ձեան հիւսեր՝ Կու դար ոռնալ երդին վրայ եւ բուխերի՛կը սարսել : Այն ատեն ես կ'ըսէի տըւարածին ալեւոր .

— «Պապօ՛ , պատմէ . լեռներու կ'ուղեմ հէքեաթ մը աղուոր» :— Կու տար համբոյր մը ճակտիս , յետոյ ձայնով սիրամած՝ Որուն մէջ դա՛շը սիւքին ամպրոպին բամբն էր մեղմած՝

— «Ա՛խ , թոռնիկդ իմ , կ'ըսէր ան , լեռներո՛ւն վրայ , լեռնե-  
րո՛ւն

(Մեծցիր դեռ քիչ մ'ու քեզ ալ պիտի տանիմ հոն հեռո՛ւն՝ Որ իմ արկճո՛րըս դարնես) լեռներուն վրայ պապական Ծեր հովիւին վէպն է շատ , եւ իր թոռին շահեկան» : — Ու կը սկսէր պատմութիւնն՝ որ գրեթէ միշտ ա՛յն պահուն կը լըմընար , երբ ճրագին կը սպառէր ձէ՛թը պլպլուն... Դուք տեսա՞ճ էք հայրենի լեռները մեր խրոխտապան՝ Պսակուած՝ ամպի մէջ բուսնող անտառներով անթափանց՝ Ձոր կը յօտեն լոկ շանթերն , ու լոկ հեղե՛ղը դեղին Յօտուած ծառէ՛րը մինչեւ կը բերէ մօ՛տը գիւղին .

Դուք տեսա՞՞ծ էք կիրճերով խորն անձաւներ՝ որոնց մէջ  
 Կ'ապրին (կ'ըսեն) ջատուկներ կըթելով էգ դայլ մ'անվերջ,  
 Եւ որոնք մերթ լուսնին տակ երգելով երգ մ'հրապուրիչ  
 Վա'ր կը կանչեն սարին վրայ նըստող կովա'րծը կըտրին՝  
 Դուք տեսա՞՞ծ էք մարգագեղ անծայրածիր արօտներ՝  
 Ուր դառնուկներ կ'արածին թիթեռներու առնթեր,  
 Ուր կը սահի արեւուն միահեծան փառքին տակ  
 Գետակ մը ջինջ՝ կաթի պէս, եւ եղկ անոր հանդունակ .  
 Դուք տեսա՞՞ծ էք փոթորկէն վերջ (երբ փայլա'կը հեռուն  
 Դեռ կը խաղայ՝ ցոյց տալով մերթ արեւն ծոցն ամպերուն)  
 Նըստած հովին՝ իրիկուան դէմ փարախին քով՝ անհող՝  
 Կը չորցընէ շանթահար կաղնիին դէմ հրաբորբոք  
 Իր թաղիքէ տառատուն անձրեւին տակ ծանրացած,  
 Կամ կը հիւսէ տըրեխներ մացառներէն քըճքըճած .  
 Դուք տեսա՞՞ծ էք կամ ինչպէս ան կը մորթէ՛ այժ մը յոյր  
 (Որուն արի'նը կ'հոսի ձար<sup>57</sup> մօրուքէն մամուրոյր)  
 Եւ շամփրելով դայն կրակին վրայ կը դարձնէ, իրեւ ճաշ՝  
 Թողլով որ քաղցր հոտն ընէ շուրջի դայլերն հալումաշ .  
 Կամ տեսա՞՞ծ էք կեռակտուց անդրդ մ'ահեղ որ խըլած  
 Մորթը քերթուած նոյն այժին՝ կ'ելլէ երկինք վերասլաց .  
 Ահաւասիկ այս բոլորն, այս պատկերնե'րը խուժուժ  
 Իր հէքեաթներն էին, նախ՝ երգուած սըրտի մէջ անոյշ :  
 Կը լըսէի ես դանոնք սեւեռած խորն աչքերուն՝  
 Ուր միշտ հողին կը խօսէր՝ իր լուծեա'նը պահուն :  
 Ան իր սըրտին մէջ սուրբ էր, բազուկներովը՝ հերոս,  
 Մեր ցեղին պէս միշտ բարի, մերթ նենդ ու մերթ բարբարոս :  
 Կը դմայլէի ժամերով հասակին վրայ, վեհ պատկեր,  
 Որ ոլիմբեան աստուածի մը կաղապարն էր հաղեր .  
 Կը տեսնուէին ճակտին վրայ եւ ծոցին մէջ թըխաղոյն  
 Խածած տեղերն յուլիսեան ոսկէատամ արեւուն .  
 Հովին, տօթին տակ թըրծուած կուրծքը հընոց մ'էր երաշտ  
 Նըման անոր՝ որուն մէջ պապերը մեր կըռասպալտ  
 Իրենց ազնիւ նըւէրներն աստուածներուն կ'այրէին :  
 Կը թորէին յօնքերէն առատ բոյրեր լեռնային : —  
 Մինչ իմ հողիս այդ հըղօր մարդուն ձայնին օրօրով

57 Ձար. կարծր մաղ, որմէ ձարմաղ (մաղէ շինուած մաղ) :

կը մեծնար-ի՛նչպէս եղէպ մ'ամպրոպին մէջ երգելով,  
 Մինչ կ'անցնէինք զիշերներն յիշատակովն իր կեանքին,  
 եւ սիրտս իր խօսքը կ'ըմպէր՝ բոցն ինչպէս ձէ'թը ճրագին,  
 Դուրսը քամին կը թրոչէր, լեղապատառ կը ճըչար,  
 եւ վերն երդին վրայ նըստած եւ ձիւներուն մէջ պայծառ՝  
 Շուները մեր կ'ոռնային դայլի մը կուշտ, տըղընդեր,  
 Որ դիմացի ըսպիտակ սարալանջին կ'ոտոտտէր...

Գ

Գարունն ահա...

Մեր երգին ջորդաններէն՝ ուր հըլու  
 Աղաւնիներ իրենց ջո'ւրը կու գային խմելու՝  
 Ջիւներն հալած կ'հոսէին դըրանը քով խոխոջուն.  
 Ժայռէն հեղե'ղը կ'իջնէր արեւուն տակ պաղպաջուն.  
 Գետը (կարծես ոսկեղէն հանքէ բըղխած) ընդհուով  
 կը տարածուէր՝ դեղնորակ՝ դիւզին առջեւ մօրնչելով.  
 Իրենց կանանչ քօղերուն մէջէն մեղմիկ արթընցած  
 Բըլուրներէն, դաշտերէն երբ կու գար սիւքն յամբընթաց  
 Մեր տրնակին բանալ դուռն, — հովիւն ընդոտտ կը կանգնէր —  
 Հողին հօտն իր առնական լայն ոռնողերուն դըպած էր,  
 Հողին հեշտ հո'տը՝ նըման բեղուն հարսի մը մարմնոյն  
 Գաղջ բուրումին՝ որ նեկտա'րն է փեսային ցընծամոյն:  
 Չունի տրնա'կը հաճոյք, չունի թոնի'րը հեշտանք՝  
 Երբ մարդ սըրտին մէջ կը զդայ գարնան երգին արձագանդ:  
 Կու գար բնութեան բոցերուն ջահը բորնկիլ յեղակարծ:  
 Լերան կարօտ այդ հովուին թարթիչներուն տակ արծարծ:  
 Կ'առնէր թիկնո'ցը ուսին, կ'առնէր տըկճորն՝ որուն մէջ  
 Տիեզերքին սիրտն ամբողջ պիտի առնէր ելեւէջ,  
 եւ կ'ըսէր մօ'րըս. — «Մարօ, պարկիս մէջ դի'ր պանիր, հաց,  
 եւ ցուպըս տուր. լեռ կ'ելլեմ. ա'լ փարախին դուռը բաց»:  
 Ու կը մեկնէր դահունակ: — Կը տեսնէի դիմացի  
 Կանանչ սարէն բարձրանալն հօտին՝ որ լուռ կ'արածի:  
 Ուրախ էին ոչխարներն, էչն ալ ուրախ կը թըւէր,  
 եւ ընչապտուկ շուներն ալ՝ տընկած ցուռկնիւր դէպ ի վեր՝  
 կը հաջէին վեհ արծուի մ'օղը վերէն վար հերձող,  
 կը լափէին մերթ կանանչ ճանճ մ'արեւուն մէջ թրոչող:  
 Այն ժամանակ — ո'վ սըրտիս անմահական յիշատակ —

Ծեր հովիւին ետեւէն կը վազէի ես շիտակ  
 Ու թիկնոցին թեղանէն բըռնած. — «Պապօ՛, պապօ՛ ճան,   
 Զիս մէկտեղ տար, կ'ըսէի, հովիտներուն մէջ շուշան   
 Քաղել կ'ուզեմ. կ'ուզեմ ես քովըդ խաղալ սարին վրայ»: —   
 — «Դեռ փոքրիկ ես, կ'ըսէր ան, կէս ճամբան շո'ւնչըդ կ'հեւայ՝   
 Ժայռին ծայրէն անցնելուն մըրրիկը քեզ կը տանի»: —   
 Եւ մեծաքայլ կ'անհետէր սարին ետեւ դեղանի...   
 Ըղկըճանքէս լալով ետ կը դառնայի մենակեաց.   
 Բայց հովն արցո'ւնքըս սըրբած կ'ըլլար ես գիւղ չըմըտած.   
 Եւ երբոր տուն կ'հասնէի՝ մոռցած էի պապս արդէն. —   
 Կա'մ մօրըս փունջ մը ծաղիկ բերած էի հետս արտէն,   
 Կա'մ ունէի ափիս մէջ թիթեռնիկներ նահատակ. —   
 — Ո՛վ արդ ցամքած իմ սըրտիս անմահական յիշատակ: —

## Դ

Օր մ'ալ եկաւ ան դարձեալ, աշնան օր մ'էր չարաշուք.   
 Արեւն հիւանդ կ'օրհասէր դիւզին ետեւ անշըշուկ.   
 Ծառերուն մէջ չէր լըսուեր կոչնակին ձայնն անուշակ.   
 Ծուխն երգերէն չէր ելլեր, չըկար կալին մէջ մըշակ:   
 Երբ գիւղ մըտաւ ծեր հովիւն ըզգաց սարսուռ մ'ահաւոր,   
 Կարծես քալէր ամայի դամբարանի մը մէջ խոր:   
 Տըղաք փողո'ցը ինչո՞ւ չէին խաղար այն օր վէգ.   
 Ինչո՞ւ շեմին վրայ նըստած չէր աղօթեր պառան հէգ:   
 Հովիւը դեռ քիչ մ'անդին տեսաւ տուններ աւերակ,   
 Դուռը կոտրած խրճիթներ՝ ուր ո'չ ձայն կար, ո'չ կըրակ.   
 Տեսաւ մարագ մը այրած՝ որուն պատին վրայ մըրոտ   
 Պառկած հողին կը փըչէր անտէր կատու մը բորոտ:   
 Տեսա՛ւ զասոնք, ու մինչեւ ոսկըրներուն ծուծը ան   
 Համակուեցաւ տըխրութեամբ, դողաց նոճի մը նըման:   
 Կարծես անցաւ բնագոօրէն հօտին մէջ իսկ բովանդակ   
 Ոչխարներուն գըլուխներն հակող սարսուռ մ'ընդարձակ:   
 Ծուններն երեք հեղ հովուին երեսն ի վեր նայեցան,   
 Սակայն ոչինչ չհասկըցած՝ երեք անդամ ողբաձայն   
 Լըռութեան մէջ ոռնացին, մահաշըշուկ փոքրելով   
 Արիւնազանդ հողն՝ իրենց վերջի հըզօր ոտքերով.   
 Ծերը հասաւ տան առջեւ. իբրեւ սուգի նըշանակ   
 Հանեց նետեց գըլխարկէն դըրած փունջն իր մանիչակ.   
 Վըրա՛ն կոխեց, ու մըտաւ...

Մեր տընակին այն իրիկուն  
 Հատուերի մէջ թաթախուած՝ դատարկ այրի մ'էր հանդոյն-  
 նահի<sup>58</sup> արծաթ ըսպասներն որմին չէին շողշողար-  
 չընձանը ո'չ դինի կար եւ ո'չ արկղին մէջ դոհար,  
 ձըրագին ձէթն, Յո'յան յարկին՝ խաղաղութեան մէջ ծաղկող,  
 Հոն յատակի'ն թափած էր դըժոխային ձեռք մը դող:  
 Մայրս այնտեղ էր, թոնրատան մըթարին մէջ մենակեաց-  
 Մազերն ըսիւիւ խուսիին շուրջ եւ երեսի վրայ ինկած՝  
 Խեղդուկ կու լար, արցունքն իր կարծես սըրտէ'ն կը բըղխէր-  
 Թոնիրն այն օր չէ'ր վառուած: — Գընաց հովիւն ալեհեր  
 Սովորական իր տեղն հոն նրատաւ առանց խօսելու:  
 Միշտ աստղերու աւազան իր աչքերուն լոյսն աղու  
 Կը փոխուէր թուխ բոցի մ'հոծ թարթիչներովն հըրահրուն:  
 Երկար ատեն մընաց լուռ նայուածքը դրան սեւեռուն:  
 Պայծառ հողին հասկըցաւ, լոյս ճակատն իր մըթընցաւ-  
 Ըրեր էին մարդ-գայլերն իր չէն տընա'կը անձաւ:  
 Կամաց կամաց ըսկըսաւ ըղեղին մէջ արթըննալ  
 Սեւ մըտածում մ'իր փոսէն ելլող դերդ- օձ մը ծալ ծալ:  
 Խաղաղութիւնն հոգւոյն մէջ ալեծըփանք մը կ'երկնէր-  
 Ճակատին վրայ բիւր ծալքեր, ծալքերուն մէջ սոսկումներ  
 Իրարու վրայ դիզուեցան քօղի մը տակ լըռութեան,  
 Քօղ մը՝ գոր հուսկ որոշում մ'եկաւ պատուել յաղթական-  
 Եւ ան մոռնչով մը ահեղ վեր խոյացաւ իր տեղէն՝  
 Փոթորկելով ուսին վրայ դանդուրներն իր ձիւնեղէն-  
 Բոցն աչքերուն տունն ամբողջ լոյսերու մէջ կ'ողողէր-  
 Ան նըման էր հեռուէն եկող մըրբիկին սեւահեռ՝  
 Որ կը սըխուէ շուրջը նախ մութ անդորրանք մը խորունկ՝  
 Իբրեւ մտածմամբ մը յըղի' ըլլար ամէն քար ու տունկ-  
 Յետոյ մինչեւ ձորերուն մէջ կ'իջնէ մոռալ քայլերով՝  
 Ծառերուն գլո'ւխը դանդա'ղ խորախորհո'ւրդ շարժելով-  
 Գոյներ կ'առնէ նարինջի, մեղեսիկի, յակինթի,  
 Եւ վերջապէս օգին մէջ անձրեւաթափ կը ճայթի-  
 Որոտը միշտ մըրմոռալով կ'երթայ գերդ քարբ գալարուն  
 Քախջախելու կրանիտնե'րը շըրջակայ լեռներուն:

58 Խահ կամ խոհ. կերակուր, ուսկից խահարար կամ խոհարար,  
 խոհակեր:

Եւ վեհութիւնն այս ցատկոտ ա՛լ կը սկըսի պըսակուել  
 Կայծակներու շողշողուն նարօտներով հրատեսիլ:  
 Այսպէս եղաւ հովիւն ալ. — «Մարօ՛, Մարօ՛, դռաց ան,  
 Դուստըր, կանգնէ՛. հայրենի տանն ու դիւղի՛ն ես դուրպան՛:  
 Ղըզըլպաշներն<sup>59</sup> էին՝ — էէ՞ — միշտ այդ շուներն անուղղայ՛  
 Որ օճախս այս մարեցին. թափի՛ մոխիրն իրենց վրայ...  
 Դուստըր, կանգնէ՛. պարկըս տուր՝ զոր նետեցի շեմին մօտ՛,  
 Բայց մէջը ո՛չ պանիր դիր, ո՛չ հաց. լեցուր լոկ վառօղ.՝  
 Դուստըր, կանգնէ՛. բայց մի տար հօվուական ցուպս անվը՛  
 տանդ

Որ լոկ հօտիս կ'ազդէ վախ, եւ շուներուս պատկառանք,  
 Հրացա՛նըս տուր այս անգամ՝ զոր դոմին վրայ, գաղտնափակ՛,  
 Զեղնայարկէն կախեր եմ Քըրխատոսի խաչին տակ:  
 Ես լեռ կ'ելլեմ. ա՛լ կ'ուզեմ ըլլալ հովիւ դայլերու.  
 Ժանիքի դէմ ես ժանիք, թաթի դէմ թաթ վրիժառու.  
 Թող այդ Թուրքե՛րը դիտնան՝ որ խաչնարածն այս երկրին՝  
 Պիտ՝ չըթողու որ հանգիստ ուտեն խըլած ոսկորնին:  
 Ա՛լ կարգն իմս է՝ որ իջնեմ սարն ի վար ձեռքս հըրազէն  
 Տըւած կաթիս փոխն առնել իրենց սըրտին արիւնէն»:  
 Այսպէս ըսաւ: — Ու երբ իր ուզածն առաւ, ան առանց  
 Ողջոյն տալու իր հօտին, կամ լըսելու մօրս թախանձ,  
 Դուրս խոյացաւ հապըշտապ. բայց ես նորէն անդադար  
 Իր ետեւէն կանչեցի. — «Պապօ՛, պապօ՛, զիս ալ տար»:  
 Ետեւ դարձաւ այս անգամ, նայեցաւ հեղ մ'հասակիս. —  
 Այլեւս հըզօր էր բաղուկս, ու բոցերու մէջ հողիս.  
 Խոյանքներու հասունցած կորին մ'էի պընդացայլ<sup>60</sup>:  
 Զեռքէս բըռնեց ու մէկտեղ ելանք սարէն յաղթաքայլ:  
 Վրէժը մեզի սնունդ տըւաւ, մահն՝ եղաւ մեզ դաշնակից.  
 Եւ ձորերուն մէջ մերին, լեռներուն վրայ ծաղկալից,  
 Ան ծեր հերոս մը եղաւ, եղայ աշուղ մ'ես փոքրիկ  
 Եւ իր փառքերն երգեցի իր տըկճորո՛վը դողտրիկ:

<sup>59</sup> Ղըզըլպաշ. քիւրտ ցեղ:

<sup>60</sup> Պնդացայլ. կազմուած է ցայլ-ցայլք (երանք) եւ պինդ բա՛  
 ւերէն. կը նշանակէ ուժեղ աւնականութիւն ունեցող:

## Յ Ա Ն Կ

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԹԱՆ (ԿԵԱՄՔՐԸ և ԳՈՐԾԵՐՐԸ) . . . . . 5

### ՍԱՐՍՈՒՌՆԵՐ

Մուսայիմ . . . . .	17
Հա՛յր, օրհնէ՛ . . . . .	20
Զիւնէ դագաղը . . . . .	21
Մոխիրներուն առջեւ . . . . .	25
Վշտին . . . . .	27
Մուրացիկը . . . . .	31
Յաւերժութեան սեմին . . . . .	33
Հիւանդ է . . . . .	42

### ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ

Զօն . . . . . 47


### ՆԱԽԵՐԳԱՆՔ


Նեմեսիս . . . . . 48

### ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱՑ


Անիի աւերակներուն մէջ . . . . .	57
Մարած օմախը . . . . .	64
Վաղուան բողբոջներ . . . . .	68
Կարմիր հողը . . . . .	70
Հօրս բանտին մէջ . . . . .	72
Կարօտի նամակ . . . . .	74
Հայ բժիշկը . . . . .	75
Զարդը (1895-1896) . . . . .	77
Դիակի սայլը . . . . .	87
Կիլիկեան մոխիրներուն . . . . .	89
Թողէ՛ք մեծնամ . . . . .	93
Ալիշանի շիրմին առջեւ . . . . .	96


ԿՐԿԵՍԻՆ ՄԷՋ	
Ապրիլ	100
Հայկականերուն որորանը	102
Հայրենի լեռներ	103
Վահագն	105
Առաքելալը	109
Պապս	114
Դիւցազնի մը սուրին	116
Մատնիչը	117
Դերենիկը	119
Վիրաւորը	120
ԴԻՒՑՈՋՆԱՎԷՊ	
Հովիւր	124











22.

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220046828

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220046827

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220046826



376-28